



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

3209

84-X

14-63

1673

800
194-47
1875

9.10
L.D.C.

ՀԱՅՈՅ ԱԶԳԱԴՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ԿԱՎԱՑՄԱԳԻՑ ՍԿԱՆ-ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ

Նուիր Յովհաննէս եւ Կարապէտ Խալա-
թեաններից՝ ի յիշատակ իրենց եղրօ՛ պրօֆ.
Գրիգոր Խալաթեանի:

2209

84-3
4-63

Ա. ԱՇԱՐ
Արքայի
Հայոց

ՀԵՏՎԱՒՃԻ ԵՐԳՈՒՄԸ

ԹԱՐՄԱՆԵՑ

Դ. ՄԱՆՈՒԿԻՆ

ԺՈՅ

100/
355

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԿԻՑ

ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹԻՒՆ ՏԵՏԵԱՆ

771-1922



Զմիշռնիս

ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ ՏԵՏԵԱՆ

1875

2003



Գիրքերը անցնելու, կրայ ևն :

Դեռ, մօտերս մտիկ կ'ընէի չարագուշակ մարգարէ մը որ
կը պնդէր թէ օրագիրներու, հետզիւնէ աւելնաշովք՝ քան
տարի չերթար ամենէ ուսումնաւէր մարդք վայրիկ մը ժա-
մանակ չպիտի ունենայ միակ հատոր մը գիրք աչքէ անցր-
նելու :

Մարգարէն կարեցի է իրաւունք ունէր, բայց, փառք
Սասուծոյ, դեռ են հասած չենք ևս, ունինք քանի մը հե-
ղինակներ որոնց տաղանդը, հասարակութեան բարի ջնդո-
նելութիւնք քաջալեր գտնելով՝ արիաբար կը մոցին անդուզ:

Ասոնց մէջ Ամէտէ Ազար առաջին կարգ մը կը բռնէ ևս
անգամ մը եւս կը հասաւառէ թէ ոսկեղինիկ զբիչ մը եր-
բէք չկրտսուիր:

Հերպէճ երտուճ այն գողոցիկ ու փախուկ վեպերէ մէկն
և որ չառոնց հետէ կարդացուած չեն :

Նրբահիս ոն, հետաքրքրական տեղեկութիւններ, ճաշա-
կով հիսուսուած զէպքեր, ասոնք են զիսաւոր յատկութիւնն-
երը որոնցման այս գործին ջնդունելութիւննք ապահովուած
է ևս. մեր առաջին ցածրին հակառակ Հերպէճ երտուճ չէ
թէ անցնելիք այս ՄՆԱԼՈՒ համար չինուած գիրք մէ:

Բ. ՎԵՐՕՆ

Խոհութեր Տնօրին Շոբէւրէ Երբէծուին լրադրու :

ՀԵՏՎԻՃԻ ԵՐԴՈՒՄԸ

U

ԵՀԱՑԻ զաղթականութիւնը Բարիզի ընկերութեան մէջ զատ տեղ մը կը բռնէ : Իր հասարակ զինուորներովը՝ զործաւորներու զատուն կը հալի ու իր գիւցազնական բանակներու փորձառութիւնը ամսներու նույնականացնելու համար ամսներով կը պատճենական ամսներու մէջ ձգեցին՝ Սէն-Ժէրմէն արուարձանին աղնուականութեան՝ և Գրանսայի ամսներուսամբ և գործոն ընկերութեան կը խառնուի :

Թէ վերն ու թէ վար՝ ամեն տեղ է ու ամենէն կը յարդուի,
կը պատռուի և կը սիրուի : Չանթէ փշրուած կաղնիի մը ոստերուն
պէս՝ իր ասարածուած ու ցան ու ցիր կարգերու մէջ՝ հրաշքներ
դորձող դիւցազուններ , յանդգնութեան , յարատեւթեան անվախ
յաջողակութեան սրանչելիքներ ընող զօրապետներ կը պահովին :

Հայրենիքէ տարագիր բոլոր այս աքսորեալներու մէջ՝ եղայրական համբաշխութիւն (solidarité) մը հաստատուած է որով զերար կը պաշտպանեն անոնք և իրարու կ'օգնեն յարաժամ:

Կապ մը կայ որ զիրենք կը միացնէ , այն է՝ բացակայ հայրենիքի անջնջելի սէրը :

Այս սէ ըլ մեռողներէն ծնողներու կը կտակուի և ամենքն ալ միահամուռ, ինչպէս չքառորները նոյնպէս հարուսաներ՝ հարազատ զաւակներն են ոգեսպառ. Լեհաստանի որ իրենց մոքին մէջ անմահ կը մնայ:

Այս կացութիւնը՝ որ կերպով մը Խարայէլի ժողովրդեան կացութիւնը կը նմանի, ժողովրդով՝ որ երկրի վրայ թափառիկ ու աստանդական՝ Սրբոյն Երուսաղէմի արթնալը կ'երազէ իր քնոյն մէջ, Լեհական ընտանիքը ցեղի մը դարձուցած է որ իր յատուկ նկարագիրն ու յատկանիշը ունի։ Տարիները կ'անցնին ու անոր տարեքը չեն աւ երե՛ : Ընդհակառակը՝ նոր զոհերու խումբեր մերթ ընդ մերթ կու գան կը զօրացնեն զայն և նահատակութեան մկրտութիւնն առնող թարմ արեան պատուաստով մը կը նորոգեն։

Այս յաղթահարներու կեանիքը, ցաւերով և յոյսերով խառնէ, գառն ցաւեր, բուռն և մշտավառ յոյսեր՝ որմնցմնվ կազմը ու պատրաստ են անոնք յարածամ, և միշտ յեղափոխումի մը մէջ, հանգիստը միայն դիպուածով կը ճանչեն, չեն բնակիր ՚ի ֆրանսա զոր իրենցմէ շատերը հայրենիք ընտրած են իրենց, այլ հոն կը բանակին և աչքենին արեւելքի կողմը դարձուցած՝ կը յուսան անդադար որ օրին մէկը թնդանօթին զոր որոտումը զերենք իրենց նուիրական կետոյն՝ Ալիսթիւլի ափերու վրայ պիտի վերականչէ յանկարծ։

Սոյն ակնկալութիւնը՝ որ բանէ մը չյողնիր, ոչ իրենց անոռոգը թշնամոյն ամենօրեայ յաղթանակիներէ, ոչ քաղաքականութեան անդօրութենէն, ոչ բազդին մասնութիւններէն, իրենց կեանիքն մէջ ասպետական տարր մը կը խառնէ որ հետզհետէ Եւրոպայի մասեալ մասերէ անհետ և աներեյթ լինելու վրայ է։

Քոլօնիայի զաւակները կարծես թէ նահատակ լինելու նախասահմանուած են, մոքով անոր տառապանքը կ'երեակայեն կանխաւ և պատեհ ժամոն՝ իրենց ազատութիւնն ու արիւնը կը նուիրեն մտադիր։

Շղթայակապ ու արիւնաթամաւ հայրենիքի համար ապագանին կը զոհեն, զիհնալով որ ամեն բան, ընտանիք ու հարստութիւն անոր սեպհականութիւններն են, և այս հաւատը իրենց միտքը այնպիսի բարձրութեան մը մէջ կը պահէ, ուր ամբոխի փցուն փառասիրսութիւնները չեն հասնիր բնաւ։

Հայրենիքի եռանդն ու աւիւնը որ այնքան անստգիւտ բաներ են այսօր, իրենց սրտերու մէջ վառ ու կենդանի է։

Այն թուականին ուր այս պատմութիւնը կ'անցնի, այն անձերէ մնձ մասը որոնց իրաւամբ Բարիղեան անունը կրնայ տացուիլ՝ գոնէտեպով կը ճանչէին Յովհան Զէլէսփի զօրապետը, 1834ի մժապատմութեան ամենէ սէդ մարտիկներէ լին։

Ամենականոնաւոր սովորութիւններ ունէր նա, ձմռու՝ ամեն օր յամը երկուքին ու ամառը հինդին ձիով Շանդէլիզէէ կ'անցնէր ծանրագայլ, և թէկ գլուխը թեթե մը կուրծքին վրայ կախ խրոխտ դէմբով և գաւաղնա մ'ի ձեռին՝ որմէ երբէք չէր բաժնուեր։

Զէլէսփի կոմը միջահասակ մարդ մ'էր, այլ իր անդամներու ու շարժումներու մէջ այնպիսի ներդաշնակութիւն մը կար որ դիւրաւ իրականէն աւելի բարձր կ'երևար։ Նիհարնալու կ'ըսկսէր ու ինչպէս որ դիտուած է երկարատե յոզնութիւններ քաշած կամ յալեսյթ հասած մարդերու վրայ, կը չորնար։

Հայն ուսեր, ուժեղ կազմուածք, չորաբեկ դէմք, պղտի և նուրբ ձեռք, կղմինտրի զոյն աշեր, քունքերու բոլորտիքը դանդրող (fris-sottant) մոխրագոյն մազերով ծած կուտած կլոր զլուի ունէր, քիչ մը յամիր այլ անոյշ ձայն, քաղցր և սրողեալ նայուածք և երազող մարդու մ'երեսոյթը։

Սակայն երբ կը զայրանար նա, ամեն բան կը փոխուէր, այլակերպութիւն մը տեղի կ'ունենար։ Զանի պատերազմի դաշտին վրայ տեմնողները ալ իր գէմքը չէին կրնար մոռնալ։ Հրազնի մ'առաջնն ձայնը լսուածին պէս, աչքերը փայլակներ կ'արձակէին, նայուածքը մնտազական ու ձայնը որոտացող կը լինէր։

Թնդանօթին ձայնէն բորբոքող հրաբուխ մ'էր, բայց իր պայթման ամենէ սաստիկ ատենը ինք իրեն տէրն էր, ամեն բան կը տեսնէր և կը վարէր։ Ուուս զօրաբաժններու գէմ վարուած առաջն կոփիներու ատենէն, հեծելազօր բանակի մը կարգէն յառաջ երթալով իր զինուորներու վրայ տարօրինակ իշխանութիւն մը ստացեր էր։ Իր առաջնորդութեամբ դերանդակիր * դասակները մարտկոցները կ'առնէին։

*Գէրանդուհի (faucheur) կ'իւս-էին ուեսու ը հանդաշներու վնասացուութեան զննուու 1834ին Բալանիուն առաստանութեան մէջ երշան առաջն անդամ։

Պատերազմիկ մարդու մը ընդածին ձիբերն ունէր, նյոնին աշքի ճշգութիւնն ու արագութիւնը, ծայրայեղ յաւակնութիւն մը գերազյն խոչչեմութեան մը հետ, ներշնչական փայլակներ և անսասան յամառութիւն մը :

Յովհան Զէլսպի վերջին պատերազմը մղեր էր, իր յետին վաշտերը վերջին ճկի մը մէջ սպառելով։ Երբ բիւր վէրբերով ծածկուած ափ մը մարդով սահմանազլուխն անցաւ, կատղութեան արտսուքներ այտերէն դար վար կը հոսէին, առաջին արտսուքները՝ որ կոտրածներու և հրդեհներու սիփրեէն՝ ի վեր թափեր էր նա:

Իր բարեկամներէ մէկու անսալով Զէլսպի, իր հարստութեան մէկ մասը՝ որ Անկլիայի մէջ շահու գրուած էր՝ աղատեր էր։ Յետոյ՝ ամուսնացեր էր Բողէնի մեծ դքսութենէն հարուստ ժառանգուհի մը հետ որ իր հոչակին զարնուեր էր և զոր ինքը տասը տարի կատարելապէս երջանիկ ըրեր էր :

Այս ամուսնութենէն ունեցած էր աղջիկ մը՝ որ Լեհաստանէ ետքը ամեն բանէ աւելի կը սիրէր աշխարհիս մէջ։ Հէտվիճ աբուրի զաւակ՝ հան կը մեծնար իր գեղցիկութեամբ մօրը՝ ու բնութեամբ հօրը նմանելու երեսութով։

Կոմը իր աղջիանը հետ Շանզ-Էլիպէի մօտ ապարանք մը կը քնակէր։ Ստեղ Ճամբորդութեան կ'ելնէր զէտավիճ իր հետը Լօնտոն, Մասրիտ, Հուոմ, Պերլին տանելով, բայց միշտ կը վերագառնար իր բոյնը՝ ուր իր հայրենակիցներու շնորհիւ՝ զրեթէ կուրուսեալ հայրենիքի մթնոլորտը կը դանէր։

Ամեն տեղ ու բարձրագոյն լնկերութեան մէջ լաւ ընդունելութիւն կ'ընէին իրեն։ Այս յարատե Ճամբորդութիւններն ու շարժումը որ զինքը այնքան այլազան դէմքերու հետ յարաբերութեան մէջ կը դնէին, Հէտավիճի աղլու և առնական դաստիարակութիւն մը կ'տային որմէ իր միտքը մեծապէս կը շահէր, թէկ տարիքը շառած հասուն և հաստատուն կը լինէր այն, բայց պարմանուհին իր ցեղէ այնպիսի աւին մը ժառանգեր էր որ զինքը պատող աշխարհին ցամաքութենէն կը պահպանէր։

Զօրապետը ամեն մայրաքաղաքներու մէջ ուր բնակած էր՝ փորձուած և Ճշմարիտ բարեկամներ ունէր. իր բարուց ազնուութիւնը,

մնջ անշահամարութեանը ու Ճշմարիտ անձնուրացութեանը համար և Այս բարեկամներու մէջ առաջին տեղը բոնող, ամենէ սիրելին ու ամենէ սերտը՝ Մաթիսս Քլուքա Սամառ կոմն էր որ 1849ի սկաներազմի ժամանակ իր զինակիցն եղած էր։

Մաճառուստանի զաւակները իրենց հայրենեաց անկախութեան համար ոտք ելած ատեն Զէլսպի կոմնը ապստամբութեան մէջ նետուելու և ուրիշ պատերազմի դաշտերուն վրայ ձեռք ձգած փորձառութիւնը զործ ածելու փութացեր էր իր սովորական արիութեամբ։

Քլուքա կոմնը որ նմանապէս հեծելազօբք առջև եկեր էր, և Զէլսպի զօրապետը քսան անդամ առիթ ունեցեր էին իրար պատահելու, առիթներ՝ ուր իրենց քաջութիւնն ու անձնութիւնը ցոյցըցեր էին։ Իրենց բարեկամնութիւնը միսեր էր տեսակ մը սոսնութեամբ կամ հակառակորդութեամբ՝ որ սակաւ սակաւ ատելութեան ճամբուն մէջ կը մտնէր։

Սակայն դիպուած մ' այլազդ որոշեր էր։

Օր մը որ առժամանակեայ վարչութեան անակնկալ մէկ հրամանով Զէլսպի կոմնը պատերազմի միսած էր աներկիւղաբար, Քլուքայի մէկ բուռն յարձակումը յաղթանակը ապահովցուցեր էր, յաղթանակ՝ որ Զէլսպի հրամանառարին դիցաղնութիւնը ու յամառութիւնը՝ թիւով դերազանց թշնամիին ձեռքէն կրցած չէր իւլել տակալին։

Երկու զօրապետները յաղթանակը միջոցին դիրար վնտուեր էին և իրենց ձեռքերը միացուցեր էին իրարու վրայ հպարտանալով և այնպիսի եռանկով մը մղուած որ սիսերը (raucune) կը չնշէ։

Մաճառուստան նուաճուելէ եաքը, Քլուքա և Զէլսպի դիրար՝ Բարիզ գտեր էին։ Հան իրենց արձանեաց աւելի խոր ծանօթութիւն մը իրենց մտերմութիւնը կնիքեց։ Երկու զօրապետներու մէջ ֆիզիք (physique) նմանութիւն մը չկար ամենեին։ Մաճառը բարձրահասակ, նուրբ, դիւրագեք էր կատու մը նման, բարակ

*Physique բարը ըստ ուման+ հայէրէնէ նորմանէլու առին (լնալու և գնալու ըստ են+ երբէմ անշնուշնոր) հիշեաւան ըստ են հիշեաւ ըստ անունութեան երանութեան 2

ու դեղնած դէմքով որ սխակուած էր խարտեաշ մազերու անտառով մը որոնք անբիծ ճակտի մը վրայ վէտ վէտ դանդուբներով կը բարձ բանային :

Մաթիաս կոմոր տղայ մ'ունէր Ստեֆան Քլօսքա՝ զոր իր բարեկամները իրենց մէջ բիսթա կը կաչէին, ընտանեկան կրծատում որ Մաճառ լեզուի սովորութեանց մէջ է :

1849ին Ստեֆան քսան տարեկան էր միայն, իսկ լեհն ու Մաճառը բարեկը դտած վայրկեաննում՝ քսան և վեց կամ քսան և եօթ տարեկան էր :

Ստեֆան Քլօսքա՝ իր հօր կենդանի պատկերն էր նոյն աշխայժ նորասիրութեամբ ու շուրջով որ երիտասարդութեան ընկերներն են :

Գրանսա ապաստանող Լեհ ընտանիքներու մէջէ, Զէլէսփի ընտանիքը մասնաւոր կացութիւն մ'ունէր : Դարեւրու մէջէ իր աղնուանութիւնը կը համնէր մինչև ծնունդը այն միապետութեան՝ որ Յովհաննէս Սօվիէսպիի հետ քրիստոնէութիւնը ազատեց ու Քաղիմիր-Օլիւսմի հետ աներեսցիթ եղաւ : Կը պատմուէր թէ երեք Զէլէսփիներ սուր 'ի ձեռին մեռած էին ճերմակ նժողոներու վրայ հեծած, մէկը Տուսկովէն, միւսը Տաճիկէն և երրորդ մը Շուէտցիէն սպաննուած :

Յովհաննէս Զէլէսփի՝ այսպիսի գեղեցիկ վախճան մը չէր յուսար : Չայն կը պարտէր, — զոնէ՝ Բոտոլիաի մէջ՝ ուրիշ իր ընտանիքը կու դար, աւանդութիւնը պահուած էր, — թէ երբ Զէլէսփի մը նոյն տարւոյն մէջ պիտի մեռնէր, առջևէն իր ուրուականին անյնիլը կը տեսնէր : Ասոր վրայ եթէ ցուլի մ'ոյժն ու մայիս ամսուան երիտասարդութիւնն անշամ ունենար, նոյն տարին սահելու տաեն զինքն ալ կը տանէր :

Ճեղ մը այս աւանդութեան վրայ կոմին հարցում եղած աստեն, անիկա խօսքը դարձնելու աշխատեր էր բայց հարցումներէ նեղուելով,

Հնա՞ հո՞, դէմքէլ ո՞ր չիւնէքակա՞ սիալ նշանէութիւն ո՞ւ ի՞առանու և ի՞ր ալ այն իւրա՞ իւրենէ բնականական ըսել է մինչութեան միայն բնականի նշանաւութիւնն ունի :

— ի'չ, ինչ կայ, իրաւ է, ըսած էր :

Քլօսքա կոմոր որու առջե առաջին անդամ այս պատմութիւնը կը հաստատէր նա, իր ձեռքը բռնեց :

— Իրօք այդպէս կը հաւտամ, հարցուց :

— Պիտի տեսնես :

Այսպէս էին այս մարգերը որոնք 185 . . . ին ամեն օր իրաւու այցելութեան կ'ենէին և իրարմէ գաղտնիք մը չէին պահէր : Քլօսքա կոմորն բարեկամութեան մէջ յարգանփի որոշ զոյն մը կար և կոմ Զէլէսփի բարեկամութեան մէջ հրամայական ամենաթեթե հոլ մը, բայց անձնութիւնը հաւասար էր երկու կողմէն : Առատու կամ իրիկուն իրարու կը հանդպէին և խօսքը ինչ կերպավ որ սկսեր՝ շուտ մը կը գառնար այն երկիրներուն վրայ՝ ուր իրենց սիրտերը մնացեր էին իրենց արեան մէկ մասին հետ :

Մեռնողներուն, ողջ մնացողներուն և այն նահամատակներուն խօսքը կ'ընէին որոնք Սիպերիայի ձիւներուն կամ ամրոցներու մթութեան մէջ կը թաղուէին անյարիք, իրենց բոլոր սրտով աղօթելով որ նոր կուներու ժամն հնչէ :

Այս երկու հոգիներու կեանքը ստորերկրեայ վրդովումներով լի կեանք մ'էր, անխառն դյութիւն մը որ մըրիկներէ կ'ընդհատուէր մերթ ընդ մերթ : Երենց ստքին մէկը ընկերութեան՝ և միւսը յեղափոխութեան մէջ էր : Եռանդուտ ապորեալներու, դործակալներու ու ապստամբներու խումբ մը Զէլէսփի ապարանէն Քլօսքայի ապարանը կ'երթեեկէր, ակնդէտ սպասելով այն կայցը որ Եւրոպան կրակի պիտի տար և որ հրացանի ամենափոքր ձայնին ականջը կը սմնէր :

Յովհաննէս ու Մաթիաս կոմսերը այս խումբին հոգիներ էին :

Իր հայրը զէկտովիճ գրեթէ բոլորովին անձնիշխան ձգած էր : Ամբողջ օրեր ապարանին թանգարանին մէջ կ'անցընէր կոմսին թղթակցութիւնը կարգի զնելով : Քիչ անդամ դուրս կ'ելնէր և շատ փնտուած էր : Իր ամենէ մեծ զրօսանքը ընդարձակ պարտիւ մը մէջ շրջիկն էր որ կապրիել ծառուղւոյն կը դանար : Հոն շատ անդամ զիշերը վրայ կը համնէր աստղերուն շողիւնը և տեղեներու մէջէ սողսակող լուսոյ ճառագայթի մը բեկրեկամները

Հիտելու ատենը , բայց դիմքն զբաղեցրնող երազները մէկու մը չէր տաւաներ նա :

Հետվիճ թէե քսան տարին անցուցած՝ և իր գեղն ու օժտին հարստութիւնը աղնուական երիտասարդներու աչքին զարկած էր , ամուսնանալու փափաք մը չէր յայտներ , և իրաւոջն անոնցմէ մէկու խօսքը ամեն անդամ եղած ատեն , գեռ սպասելու ժամամանակ ու նիմ և կ'ըսպասեմ , կը կրինէր նա :

Ստեֆան ալ նոյն ազատ դաստիարակութիւնը ընդունած էր իր սեռին պատշաճ ուղղութեամբ , և իր մօրը՝ որ Հետվիճի մօրը պէտքանի մը տարի յառաջ մեռած էր , հարստութիւնը ըստ իր հաճախից կը մոխէր : Իր հօրը հետ Հունդարիսի մէջ մարտ մղելէ ետքը Քլոսքա կոմը փափաքեր էր որ իր տղան Եւրոպա ու Արևելք Ճամբորդութիւն ընէ , փափաք որ Ստեֆան հաճութեամբ դատարեր էր իր Ճաշակին խիստ յարմար ըլլալուն :

Այս յարատե բացակայութիւնները երկու պարմանիներու սերտ մտերմութեանը չէր վնասեր սակայն և անոնք կը տեսնուէին Ստեֆանի Բարիդ դարձած միջոցներուն , և այս առիթմերով իրենց բարեկամութիւնը որ Հետվիճի կողմէ քիչ մը սիրատիոյ , և Ստեֆանի կողմէ անկեղծ ու մտերմական էր , կը վերակենդանանար :

Մանառ երիտասարդին բնութեանը մէջ մեծ հակապատկերներ կային , զարմանալի եռամսդով մը խառն հանդարտութիւն մը , ձայնին ու նայուածքին մէջ յանկարծ երեան ենող աւինի մը հետ մեծ խոհեմութիւն մը : Զբաղըն կեանքը կը սիրէր նա : Քլոսքա կոմը զայն կը Ճանաչէր ու ասպահով էր որ իր հայրական իշխանութիւնը վախնալու տեղի մը չունէր :

Այս ասպահովութիւնը ծաղեր էր պարագայէ մը որ Ստեֆանի մոտքին մէջ խորին հետքեր ձգած էր , ինչպէս որ երբեմն ծառատունի մը ծուելու համար մըրիկ մը կը բաւէ :

Այն թուականին որ Ռուսական հրասանիներու զօրութեան տակ Հունդարիա պիտի ընկճէր , Ստեֆան որ տակաւին շատ դեռահաս էր , Բէշմի աղնուածեսական ընկերութեան մէջ հանդպած մէկ կ կու թը համար զանց առաւ պարտաւորութիւն մը՝ որու պատաժանաւառութիւնը իր վրայ առած էր : Սթափած ատեն՝ ըրած սխալէն

այլրայլմէ՝ դիմքը մոլորցընող անցաւոր զինովութենէ ու ընտցած՝ իր պատիւը յաւիտենապէս մեռած կը կարծէր :

Իր կարծեաց միջ սխալած էր սակայն , վասն դի հայրը անոր տեղը բռներ ու ամեն բան կարդի գրեր էր : Ստեֆան կււոյն մէջ մտած ատեն այնպէս համարուեցաւ որ զազտնի հրամաներ՝ ի գործ դնելու համար աներեւոյթ եղած էր : Քլոսքա իրեն յանդիմանութիւն մը չըրաւ , այլ տղան իր հօրը աչաց մէջ անոր քաշած վիշտն ու տառապանքը նշմարեց , և այս սոսկալի վայրկեանը մէջենին այնպիսի կապ մը գրաւ զոր Ստեֆան Խլել չանաց բնաւ :

❖

Օր մը , Յովշանիս Զելէսկի Սաթիատ Քլոսքաի սեննակը մտաւ :

— Եթէ կը համիս , վայրկեան մը այցելու միջ ընդունիր , ըստ քեզի խօսելիք ունիմ :

Քլոսքա զանկը հնչելով , ծառայն պատուիրեց որ ոչ ոք տունը ընդունի :

— Ծերանալու վրայ եմ , աւելցուց Զելէսկի : Եթէ յանկարծ մտունիմ , կը հաւանիս աղջկանս ինսամակալութիւնը վրադ առնուլ :

— Ինչ կըսես , զոչեց Մանառը :

— Ըմնապարզ բան մը : Քեզ կը հարցընեմ որ Եթէ մեռնիմ աղջկանս ինսամակալութիւնը վրադ առնուլու կը հաւանիս :

— Անտարակոյս կը հաւանիմ , բայց ինչո՞ւ հիմակ այդ խօսքը կ'ընես ինձ : Երկաթեայ կազմութիւն մ'ունիս . . . :

— Երկաթը կը մաշի , այլուր ամեն բան կանխաւ հոգալու է : Եթէ յանկարծ անանի բան մը պատահի չեմ ուղեր որ Հետվիճաւանձին մնայ և զքեզ միշեցի :

— Աղէկ ըրիր : Իմ տունը աղջկանդ տունը պիտի ըլլայ և Եթէ քեզի գժբաղդութիւն մը պատահի փոխանակ մէկի երկու զաւակ կ'առնենամ :

— Շնորհչ ունիմ :

— Բայց աւելի աղէկ բան մը կրնանք լնել, տղայ մ'ունիմ, բարի երիսասարդ մ'է . . . , աղջկանդ ձեռքը անոր համար ինձ կը շնորհչեմ :

— Այդ բանը ես պիտի առաջարկէի քեզ, վասն զի Հէտվլիճի հասակաւ և գեղով պարմանութիւն մը տղիդ հետ միւնոյն յարկի ներքեւ ապրելով, կրնան անպատշաճութիւններ ծաղիլ . . . մինչ գեռ ամուսնութիւն մը ամեն բան կարդի կը դնէ : Սպեֆան աղատէ :

— Այու . . . միայն քանի մը մանր մունը տարփիկներ (առօրեց) ունի : Հիմակ Խոտալիա Ճամբորդութիւն կ'ընէ :

— Պէտք է հոս կանչել զինքը :

— Կը փափաքիս ուրեմն որ այս ամուսնութիւնը կարելի եղածին շափ շուտով կատարուի :

— Անշոշտ : Հետո քանի մը թուղթեր անդամ բերած եմ ու բոնք իմ հարստութեան վրայ քեզի Ճիշդ դաղափար մը կու տան : Սեծապէս նուազած է այն և զրեթէ միայն Հէտվլիճի յատուկ մասը մնացած է իմինիս քանի մը բնկորներովը . . . : Իմ բոլորտիքը հայրենակիցներս այնքան կը տառապին որ . . . :

— Այդ հոգ չէ, ըստ Քլօսքա մէկդի ընելով այն թուղթերը զորս Յովհաննէս կոմսը սեղանին վրայ կը բանար, բայց դոն այնպէս մը կը խօսիս որ կարծես թէ վաղը կրնաս աներեւոյթ ըլլալ :

— Այս պատճառաւ որ վաղն իրօք կրնամ մեռնիլ :

— Հիւանդ ես :

— Ոչ :

— Ինչ կայ ուրեմն :

Զէլէսքի թեթևակի յօնքերը պռստեց : Քլօսքա իր նայուածքը անոր աշերուն մէջ սեղեռեց ու յանկարծ բան մը յիշեց :

— Արդեօք, ըստ . . . :

— Լաւ, աշա այն . . . ալ մի հարցըներ : Կարելի է իմ յողաբեկ միտքը, քիմբական երեսոյթներու զոհ եղաւ, կարելի է նաև որ խորհրդաւոր և անբացատրելի ճշմարտութիւններ օգնեցին ինձ

ասկաղան դոշակելու : Ինչ և է, երէկ ես իմ ուրուականը տեսայ . . . և ներքին ձայն մ'ինձ պոռաց որ պիտի մեռնէի :

Քլօսքա՝ կոմսին ձեռքը իրենին մէջ աւանելով,

— Բայց ատիկա խենդութիւն մ'է, զոչեց :

Զէլէսքի զլուխը ցնցեց :

— Միթէ տղադ աղջիկս պիտի աննէ, ըստ :

— Աներկբայ :

— Ուրեմն իրեն նամակ մը զրէ :

Այս ըսելով ուրելու հոգ մէկութիւն մէր բարեկամին ձեռք թոթուեց և անորմէ բամնուելու կետին :

— Ա՛չ, ըստ, Ճետվիճ այս ամեն բաներէ տեղեկութիւն չընանի, միայն սա չափը զիտէ որ իրեն համար Ստեֆանը մտքէս անցուցի, հետեւաբար կանխատեսութեանց վրայ մի խօսիր իրեն :

Զէլէսքի՝ Քլօսքա կոմսէն զատուելէ ետքը, այս վերջինը բոլոր բովին այլայլած՝ նամակ մը զրեց իր տղուն անոր վերադարձը փութացնելու համար : Արդէն զիտէնք որ Ստեֆան յիտալիա Ճամբարդորդութիւն կ'ընէր, բայց Քլօսքա կոմսը չէր զիտէր որ նա առանձին Ճամբայ ելած չէր :

Այս ատենները, Ստեֆան սիրային մեծ տենդի մը մէջ կ'ապրէր, որով իրեն կ'երեւէր թէ երկրի վրայ ու երկնի տակ, ներկային ու ապագային մէջ՝ միայն մէկ էակ, միայն կին մը կար, այն էր Սարի Լովոլովից կոմսուհին :

Արդէն ասոր հետ միատեղ Խոտալիան ցամաքակղղոյն մեծ մասը հիու եկած էր, յետոյ կոմսուհին Նիւքքի և Նիվօրնօի մէջ տեղ ծովեղերեայ առողջողի (villai) մը քաշուեր էր ուր զինքն եկեր գտեր էր նա յուսալով որ հայրն ու ժամանակը այս առանձնութեան մէջ զինքը պիտի մոռնան :

Ամարանոյը սարաւանդի մը ստորոտը Ճիթենիի անտառներու ետին պահութանդի մը մեծ Ճամբէն բաւական հեռի, այնպէս որ մասնաւորաբէս զայն չփնտողի մը համար տաղտկալի էր հօն երթալ : Զովասուն, հուական և հովանաւոր ձորի մէջ թաղուած էր այն իրեն հորիզոն ունենալով մէկ կողմէ կոհական սարակներ և միւս կողմէն անսահման ու կապուտակ ծովը :

Մարի և Ստեփան հեռուսները շրջադայութեան չէին երթար իրաւ : Երենց սահմանները բուրաստանէ մ'անդին չէին անցներ, մի և նոյն պուրակներու շուրջը կը դառնային, նոյն շախիններէ կը քալէին, նոյն ալղերականց ափերուն վրայ կը հանգչէին, նոյն ծովեղերքի վրայ կը մոլորէին շարունակ և երկրի այս անկինը՝ որու շրջանը մանուկ մը խաղալու ատեն կրնար ընել, իրենց կը բաւէր, վասն զի իրարու հետ հնա էին :

Լոպօկովից կոմուհին Պօհէմիայի ականաւոր ընտանիքէ մ'էր, և ունէր բոլոր եւունդն ու հրաբորքով աւիւնը այն երազուտ ու վառ վուն ցեղին՝ որ ժան Հիւսի հետ իր մարդարէներն ու ժան Ցիսքայի հետ իր գիւցաղուները ունեցաւ :

Պղտի տարիքէն համանուն կոմին հետ ամուսնացեր՝ ու շուտով բաժնուեր էր անորմէ այնպիսի պատճառներով՝ որոնց մէջ իրաւունքն իր կողմն էր։ Աչաղին հարստութեան մը տէր ըլլալով կոմու իր ամեն յեղյեղուկ հաճոյքներով եւրոպայի բոլոր մայր քաղաքները շրջեր էր և աւելի ծանօթ էր թերմոնեան ջուրեր ունեցող քաղաքներուն՝ քան իր բանակին, վասն զի դատարկաշրջիկ բնութիւն մը ու յեղյեղուկ ձաշակ մ'ունէր նա որով երկար ատեն ոչ միենցն տեղը կենալ և ոչ նոյն անձը կրնար սիրել :

Կը փոխուեր փոխուելու համար և կերպիւ իւիք անծանօթի հիւանդութիւնն ունենալուն՝ յարատե և անվերջանալի փախուստներ կ'ընէր և անհատնում բացակայութիւններ կ'ունենար։ Ասանկով Լապօկովից կոմին սովորութեանց տրամաբանական մէկ հետեւ ութեամբը կոմուհին քսան և երեք տարեկան հասակին մէջ մինակ մնաց։

Մէջերնին կուիւ ու շմոր շանցաւ բնաւին, կոմու կոմուհիւն առանձին հարստութեան կիրառութիւնը անոր ձգեց իրենին մէկ մասն ալ վեհանձնաբար անոր աւելցրնելով և անկէ ետեւ այս ամոնները միայն ձամբորդութեանց մէջ իրար հանդպեցան։

Մարի որբ էր և անզաւակ :

Քսան և երեք տարեկան հասակին մէջ կին մը երկար ատեն մենակեայ չմնար, մանաւանդ երբ Մարի կոմուհիւն կը նմանի։ Այն կիններէ մէկն էր որ կարծես թէ անծանօթ աստուածէ մ'երիտասարդելու և միշտ երիտասարդ մեռնելու նախառաշմանուած են։


Նէ բոլորովին եռանդով ու տպաւորութիւններով շակուած էր և բարակը չհաջուող, այնպէս որ միենցն ասստկութեամբ կը հպատական ամենուն ալ, վերջին տպաւորութիւնը միշտ ձշմարտագոյնը կարծելով։ Դիմաղէտ մը (physionomiste) անոր կերպարանէն իր ներքին էութիւնը կրնար գուշակել։ Խստաբարոյ բարոյագէտ մը այս գուշակութենէ կրնար տիրիլ բայց և այնպէս գաղտնի համակրութիւն մը չէր կրնար զղգալ նէրա անձին համար։

Մարի, մանկային աչեր ունէր, փառ փառ փայլուն, լայն, լուսաւոր և կապուտակ զյոնով մ'որ ժամանակին՝ ու իրմէ անկախ բնական տրամադրութեանցը համեմատ կը փոխուեր։ Երբեմն յստակ կապոյտ, երբեմն զորշախայտ և մերթ կանաչ կը դառնային։ Զգայական բերան մը նուրբ շուրթերով պատուն, կըրակ կղակ, նուրբ ու կարձ քիթ մը վարդաղոյն ու շարժուն ոնդունքով պահապէս ընկերացած և աղեղնաձև յօնքեր :

Իր թարմատիս ժպիտը միրուն փոսեր կը յօրինէր իր այտերուն մէջ որոնց թաւշանման տեսքը սպիտակ վարդի մը երանդն ունէր։ Իր մթափ ու նուրբ իմացականութիւնը ամեն բան կ'ընբռնէր ու ամեն բանի կը պառկէր (se plier)։ Իր վաղվաղուկ բնութիւնը ստախոսութիւնէ կը խորշէր։ Երբ ինդար երջանիկ ըլլառուն կը ինդար և երբ կու լար՝ վշտացած էր և այսպէսով վիշտ կամ խինդ՝ պէտք էին իր գէմքի վրայ արտայայտիւ :

Մարի իր ամուսինէն լքուած ատեն քիչ մը վշտացեր, քիչ մը թափառեր և զեթէ ցաւեր էր այն մարդէն բաժնուելուն՝ որ մէկ մ'ալ պիտի չտեսնէր, բայց յետոյ իր երիտասարդական սրտին մէջ անհատնում կենդանութիւն մը զղալով, Բարիկ եկած էր իր մանկութեան բարեկամուհիններէ մէկուն ետեէն որու ամուսինը Աւատրիոյ գեսպանատան մէջ պաշտօն ունէր :

Միայնակ և զօշտիչ կնոջ մը համար զրօսանքները պակաս չեն մանաւանդ երբ ինքն ալ զանոնք կը փնտոէ։ Կոմուհին ընկերութեան մէջ Ստեփանի պատահեցաւ։ Իրենց սիրոյ լթափը ապացոյց մ'եղաւ այն տեսակ զգացումներուն որոնք հրաբիսային պայթման մը աստիկութիւնն ու ուժգութիւնը ունին։ Կայծակի հարուածներէ մէկն եղաւ այն որոց վրայ Աթանատալ կը խօսի :



Զերար տեսան ու սիրեցին :

Խրենց հանդիպումը պարի * մը մէջ եղած էր : Տանտիրուհին զՍաեփանը ներկայացույ Մարիի որ իր կուրծքին մէջ տաք հովի հոսանքի նման բան մը զդայ : Առաջին խօսքերը փոխանակուելէ ետքը, հանդիսական մը կոմուհւոյն մօտեցաւ զան վայ հանելու համար :

Ստեփան յանկարծ գեղնեցաւ : Նայուածքովը անոր հետևեցաւ մինչդեռ կաքաւը զան իր յորձանքին մէջ կը անէր :

Քիչ մը ետք իր տեղը վերադարձաւ նէ :

— Վալը սոսկալի բան մ'է, ըստ Քլօսքա, եթէ սիրէի, սրտիս սիրած անձը պիտի չըողուի որ վալսէ երբէք :

— Եւ դժուն, ըստ Մարի իր խաշը աշերը անոր վրայ վերցը նելով :

— Ե'ս . . . կեանքս անոր պիտի նուիրէի : Կոմուհւունութեան ուրիշ մէկը մօտեցաւ կոմուհւոյն :

— Ա՛լ չեմ պարեր, պատասխանեց անոր կոմուհին :

Ստեփան հաղիւ կրյաւ ներսէն եկող աղաղակի մը զպել . . . Ահա այս ժամէն՝ ի վեր և այսպէս՝ այս երկու սրտերը իրարու նուիրու եցան :

Այն օրն որ Քլօսքա կոմուհին իր որգւոյն զրած նամակը, Գօրլի ամարանոյը պիտի համարէ, Ստեփան շնձիներու պուրակի մը շուշքին տակ, լուռուտ նստարանի մը վրայ նստած էր իր մօտը ունենալով զիբը մ'որու թերթերը միայն հովը կը դարձնէր մինչդեռ ինքը անորոշ կերպիւ առջին կը նայէր :

Մարի իրեն մօտեցաւ ու իր մէկ ձեռքը անոր ուսին վրայ դնելով : Ի՞նչ բանի վրայ կը մօտածէիր, ըստ :

— Կը մօտածէի թէ . . .

— Չայնդ կարէ, դոչեց նէ : Կը զուշակիմ որ իմ վրայ չէր եթէ ըստած ճիշդ չըլլար արդէն երկու ձեռքերս ալ փոփոխակի կամ երկուքը մէկէն պիտի համբուրէիր : Ըսէ նայիմ, ինչո՞ւ և

*Bal արմատութեան որ էլ նշանակէ պարել, նոյն օրինակին հերթելով էլլանի պար էնիստու պարանոնդէն ըստելու :

որո՞ւ համար զիս կը խարես դու : Ախ, ինչպէս ինձ չես նմանիր : Ես, մաքիս, սրտիս, յիշատակներուս և յօյսերուս մէջ քենէ ու թիշ բան մը չունիմ . . . :

Ստեփան զանի իր մօտը քաշեց, կոմուհին ինքզինքը անոր թողլով, շարունակեց :

— Երբեմանի այն հետաւոր օրերը կը յիշեմ, ուր զքեզ չէի հանաշեր : Ի՞նչ աղմուկ ու ինչ շարժում կար այն ատեն : Այսիհամի կիմներու շրջանակի մը մէջ կ'ապրէի, որմանց կեանքը հիմա գծուացաւ կ'ըմբռնեմ : Յաւիտենական պարեր, հանդէսներ ու համբորդութիւններ . . . : Եւ ես կը կարծէի թէ ժամերս պարապակ չէին անցնէր որովհետեւ ժամ մը չկար որ յուզուած ու աղմկալի չըլլար . . . : Պարապայ ու ունայնութեան օրեր էին անմնք, մինչդեռ հիմա երանաւէտ լիութեան (plenitude) զգացում մը զիս կը զինովցընէ և ամեն զիս պատող բաները լիզու մ'ունին որու քաղցրութիւնը կը համակէր . . . : Որքան կը մեղքընամ զանմնք որ մնացած են ընկերութեան մէջ ուր ես ալ չեմ ուզեր երեխլ մշտապէս . . .

Ստեփան անոր ոսքն ընկաւ :

— Ի՞նչ պիտի ըլլայի եթէ կորանցընէի զքեզ . . .

Կոմուհին գէպ անոր շուրթերը ծուեցաւ :

— Եւ գո՞ւն, մմջեց, վախն ալ այսօրուան պէս պիտի ըլլաս, և հետեւալ օրերն ալ վազուան պէս :

Ստեփան անոր պատասխանելու վրայ էր, ծառուղիի մը աւազը պարտիզին խորէն կրնչեց, նարնջենիներու անտառակի մ'ետեւէն մարդ մ'երեցաւ ձեռքը ափսէ մը բռնած :

— Ա՛հ, դարձեալ նամակ, զոչեց Մարի :

Իրօք նամակներ կը բերէր նա : Կոմուհին անհամբէր ձեռքով առաւ զանոնք և մարմանդին վրայ տարածելով :

— Ձե՞ն կրնար զմել մոռնալ արդեօք, ըստ, զմեղ որ բոլոր աշխարհը կը մոռնանք : Մարդ այնքան երջանիկ կըլլայ իր բոլոր ծանօթներէ հեռի զանուած ատեն :

Եւ հովհարի մը ծայրովը՝ որով կը խաղար նէ, մարդադեւանին վրայ ցրուեալ նամակներէն մէկ քանին խառնեց :

— Այս ամեն դիրեք ո՞րմէ կրնան ըլլալ, յարեց նէ, բարեկամներ ունիմ որոնց անունն անդամ մոռցած եմ և չեմ դիտերթէ բարիզ, Վիկոնտ կամ Լօնտոն կը գտնուին, և այս քաղաքները մնէ որքան հեռի են:

Ստեֆան անոր ձեռքերը կը համբուրէր անցողակի: Յանկարծիր նայուածքը այս նամակներէ մէկու վրայ ընկնելով զայն ձեռքն առաւ:

— Հօրմէս է այս :

Սարսուր մ'անցաւ Ստեֆանի դէմքին վրայէն որ նամակին պաշարանը պատռեր էր:

— Ի՞նչ է այն, հարցուց կոմսուհին:

— Տես, պատասխանեց նա, նամակը անոր երկնցընելով:

Սէկ նայուածքով նէ այս քանի մը տողերը կարդաց:

«Սոյն հետայն հոս եկու, քենէ պէտք ունիմ:»

Սարի աշխուժիւ մօտելով,

— Եւ պիտի երթան, ըստ:

— Պէտք է երթալ . . . կանչողը հայրս է :

Կոմսուհոյն աշերը արցունքով թրջուեցան:

— Քիչ մը յառաջ ի՞նչ երջանիկ էինք, ըստ:

Յետոյ սոսկումի աղաղակով մը,

— Ա՛ս, իմացայ, անշուշտ դաս մը կամ արշաւանք մը կայ կաբելի է: Միշտ վասնդ, միշտ արին, շարունակեց լալով:

Ստեֆան զնէ իր թեկերուն մէջ առաւ ու ճակատը, այտերը և ականողիքն համբուրելով:

— Միտ դիր, ըստ, կարծած բաներդ չկան հոս: Քլօսքա կոմսին չափ մեր զսրծերու վիճակը դիտեմ: Այս վայրկենիս բան մը կարելի չէ ընել: Աւելի ետքը, մէկ երկու տարիէն կրնայ ըլլալ:

— Ի՞նչ կայ ուրեմն:

— Զգիտեմ: Միայն թէ հայրս կը ճանչեմ, քանի որ այս կերպով կը զրէ, ծանրակշիռ բան մը պէտք է ըլլալ:

— Եւ բան մը մոքեդ չայնիր:

— Ոչինչ:

— Եթէ զբեղ կարգել ուղէ:

— Ի՞նչ իննթոթիւն:

— Բայց թէ որ ուղէր . . . :

— Միթէ ես քուկդ չեմ:

— Պիտի մերժես:

— Կը տարակուսիս:

Մարի Ստեֆանի վիզը պլլուեցաւ:

— Գիտես, ինչ կը վախնամ, կրկնեց Ստեֆան:

Անձկանօք անոր երեսը նայեցաւ նէ:

— Կը վախնամ որ հայրս հիւանդ չըլլայ:

— Իրաւունք ունիս, պէտք ես երթալ:

Այս ըսելսվ ուգել ելաւ ու գէպ ամարանոյին կողմը սկսաւ երթալ ծանրաքայլ: Ընչառութիւնը կը դժուարանար և բոլրակիքը կը նայէր:

— Հիմակ ամեն բան տիսուր կ'երեայ ինձ . . . Տես ալ արել չշողար: Ա'ն, այդ նամակները, որքան իրաւունք ունէի զանափ չուղելու:

Ստեֆան կը միսիթարէր զնէ և խանդաղատանօք կը խօսէր հետը, բայց իր սիրան ալ նոյնքան կը տառապէր:

Երեք օր ետքը կը մտնէր նա իր հօրը տունը որ զինքը կը սպասէր:

— Ահաւասիկ եմ, ինչ կայ:

— Այն կայ որ զքեզ պիտի կարգեմ:

Ստեֆան կարծեց թէ դէշ լսեր էր:

— Հրամանցէք, կրկնեց սրտայոյզ ձայնով մը:

— Ա'ըսեմ թէ, մեր Զէլէսքի բարեկամին աղջիկը պիտի առնես:

— Հէտովիճը, նոր ելաւ այդ, ինչո՞ւ:

— Քեզի բացատրեմ: Զէլէսքի կոմսին հետ ունեցած սերտքակամութիւնս զիտես, տարիներէ ՚ի վեր անոր աղջիկն և դումէկտեղ կ'ապրիք: Կաւագոյն խնամութիւն մը չէի կրնար երազել:

— Բայց թէ որ սիրտ ուրիշինն է:

— Քլօսքա կոմսը ժպտեցաւ:

— Գիտեմ, ըստ, բայց քսան և վեց տարեկան ես . . . :

Ստեֆան շարժում մ'ըրաւ:

— Այլուր, արդէն խօսք տուած եմ, շարայարեց Քլօսքա:
Ստեֆան մեռելի պէս գեղնեցաւ: Գլխին հարուած մ'իջերէր:
Պահ մը լուռթին տիրեց:
— Նոյն խոկ այսօր, վրայ բերաւ Քլօսքա, Զէլէսքի կոմը զքեղ
ըաշտօնապէս իր աղջկան պիտի ներկայացրնէ:
Ստեֆան անպատում սրմնեցութեամբ մը հօրմէն բաժնուեցաւ:
Ուրեմն Լօպօկովից կոմուհւոյն ունեցած վախին իրաւացի էր, զին-
քը կարգել կ'ուզէին, իր զալուսար չսպասեր, իրեն խորհուրդ
չհարցուցեր էին անդամ: Իր ամեն երազները փնացած ու յցսերը
յօտս ցնդած էին: Ապագան ըմբցեր էր:

Բայց ինչ կրնար ընել: Հօրը վերջին խօսքերը միշտ իր ական-
ջին կը հնչէին: Սոսկալի ու անողքիլի քարընդոտը հնմ էր . . .
ժամըը կը սահէին կ'անցնէին, կը մօտենար այն վայրիեանը որ
Զէլէսքի կոմին տունը պիտի երթար և զՄարի տեմնելու անդի-
մարդելի փափաք մը կ'ըզգար: Ուստի այս պարզ խօսքերը զրեց
անոր,

«Առանց վայրիեան մը կորուսնելու եկա՞ . . . անյապմ'զ:»
Խեղճը կը կարծէր թէ անոր գալովը փրկութիւն պիտի դանէր:

¶

Կեսօրէ ետքը, Ստեֆան իր հօրը հետ Զէլէսքի կոմին տունը
դնաց որ զինքը ամենէ անկեղծ սիրոյ նշաններով բայց ձանրու-
թեամբ ընդունեց հօր մը պէտք որ իր ձեռքը կ'երկնցնէ այն
մարդուն՝ որմէ իր միակ զաւկին երջանկութիւնը կախում պիտի ու-
նենայ:

Ստեֆանի միտքը զաղափարով մը լուսաւորուեցաւ յանկարծ,
անշուշտ իր փրկութիւնը անով պիտի ըլլար:

— Խօսակցութիւնը աւելի յառաջ շտարած, ըստ նա Զէլէսքի

կոմին, կը ներէք որ վայրիկ մը օրիորդ Հէտպլճի հետ առանձին
խօսիմ:

Հէտպլճ ու Ստեֆան պարտէ զը դային:

Նէ քիչ մը յուղուած էր այլ ինդումերեսով մը որ իր գէմքը
կը փայլեցընէր: Խակ նա յամիր ու անձայն կը կենար, վասն զի
ըսելիքը գժուար էր և այսպիսի խոստովանութիւն մ'ինչ կերպով
ընելիքը չէր զիտեր: Մինչեւ ուր իր սիրալ բանար: Սակայն ան-
պատճառ այս խնամութիւնը պէտք էր ետ ձηել և միայն Հէտպլճի
ձեռքով կրնար ետ մնալ այն:

— Հոս զալուս պատճառը զիսէք, ըստ նա վերջապէս:

— Հայրս հոգ տարեր էր զայն ինձ իմացընելու:

— Կը ներէք որ զնեղ բարեկամուհին՝ աշխարհիս մէջ ունե-
ցած ամենէ ընտիր բարեկամուհին տեղ գնելով խօսիմ հետեր-
նիդ:

— Կրնաք ընել մեծ աղատութեամբ, մանաւանդ անոր համար որ
ինձ տուած միտունուդ անարժան չեմ, վասն զի ձեր բարեկամու-
հին եմ ու պիտի մնամ միշտ:

— Ահա ատոր համար իմ սիրտս ձեղի բանալու կը քաջալե-
րուիմ: Պիտի ներէք ձեղի ըսելիք փափուկ բաներուս, մտածելով որ
ձեր և իմ օդտիս համար պէտք եմ սյսպէս ընել:

— Ինձ ցա պատճառելնիդ չդիտեմ, բայց ձեղի ներէլիք բան
մը պիտի չընկենամ քանի որ ինձի հետ անկեղծօրէն պիտի խօսիք:

Ստեֆան քայլերը ծանրացընելով ձայնը զօրացընելու աշխատե-
ցաւ:

— Գիտէք, ըստ, ձեր կեամքի իբրև ընկեր զիս ընտրեր է ձեր
հայրը:

— Իրաւ է . . . : Արդէն քանի մ'օր իսյ իր այդ զիտաւորուս
թիւնը ինձի իմացուց: Կը յաւելցնեմ նաև թէ այս առաջարիւս
թիւնը ինձ զարմանք չ'առթեց: Չատ բնական կ'երեւէր ինձ որ Զէ-
լէսքի կոմին աղջիկը Քլօսքա կոմին աղջուած հետ ամուսնայ:

— Բայց սակայն, այդ ամուսնութիւնը անկարելի է, Հէտպլճ:

— Անկարելի՛: Եւ ինչո՞ւ:

— Որովհեաւ աղատ շեմ:

— Միթէ կարդուած էք, դոչեց նէ տմղունելով։
— 2է, ուրիշը կը սիրեմ։

— ԱՇ, — ըրաւ նէ, և ետքը իր ընթացքը շարունակելով, — Միթէ սիրածնիդ նորատի օրիորդ մ'է որու անունը հանած ըլլա- զով իրո պատուառը մարդ կ'ուզէք ինքովնիդ անոր նուիրել։

Ստեֆան վարանեցաւ։

— ԱՇ, ամեն բան կրնաք ըսել, շարունակեց նէ . . . դիտէք որ միամիտ աղջիկի մը պէս մեծցած չեմ և ընկերութեան դռները կանուխեկ և աղատօրէն բացուեցան ինձի։ Հետևաբար, կ'աղաջեմ իրու այնպիսի կին մը նկասէք զիս՝ որու հետ մարդ կրնայ խօսիլ։

• • •
— Սիրածո գեռահաս օրիորդ մը չէ։
— Կարդուած կին մ'է ուրեմն։

— Այու։

— Այդպիսի բաներ լսած եմ, թէև չեմ կրնար ըմբռնել զա- նոնք . . . բայց այդ սէրը ինչպէս կրնայ կապել դձեղ։ Կին մը որ իր հաւատը դրժած է, ձենէ ինչ հաւատարմութիւն պահանջելու իրաւոնք կրնայ ունենալ։

— ԱՇ, չէք ճանաչեր զնէ։

— Զնէ չեմ ճանաչեր, բայց դիտեմ որ այդ սէրը կը մեռնի ինչպէս որ ծնաւ։ Ինչո՞ւ կ'ուզէք որ անցաւոր բան մը, յաւիտե- նական բան մ'արդիլէ։

— Այլ եթէ կը սիրեմ զնէ։

— Ստեֆան, միթէ կը կարձէք ուրեմն թէ դձեղ չեմ սիրեր
ես ալ . . .

Ստեֆան Հետլիճի երեսը նայեցաւ։ Հետլիճ կրակի պէս կար- մըեր էր։

— Տարակոյս չկայ որ կը սիրեմ դձեղ, քանի որ ինձ ըրած խոս- տովանութենէդ երեք զայն ձեզի կը յայսնեմ։ Դմ սէրը ներելի կ'ըլլայ իր հնութեամբը . . . վեց տարիէ աւելի է որ կը տես։

— Վեց տարի, կրկնեց Ստեֆան։

— Մտիկ ըրէք որ զիս իմանաք . . . : Զեզի հետ խօսողը սիրտա- է . . . Այս սէրն սկսած ատեն գրեթէ մանուկ մ'էի։ Զեր սի-

բնլի հայրենիքը կը գտնուէլնաք, պատերազմի ատեն էր։ Գիշեր մը Հնալիւտներու ջոկատ մը կը յառաջանար, ձեր բարեկամ կապօր երրլափիի առաջնորդութեան տակ՝ որ զիս հօրս կը տանէր յատուկ հրամանաւ որ վայրկեան մը չլորուսնէ։ Կ'անձրեէր։ Յանկարծ հե- ռուն կարփր լցուեր հորիզոնը կը լուսաւորեն և հրազդններու պայ- թիւն մը կը դուռայ։ Գրեթէ նոյն հետայն կին մը խաւարին մէջ երեան կ'ելնէ ու բոլորովին այլյայլմէ։ Կապօրի սրունքներուն կը փարի։ Միակ աղաղակ մը կը խուսափի իր շուրջերէ «Աղջիկ» և նշանային բոյալառեալ դիւղը կը ցուցըն։ Բայց ձեր բարեկա- մը յատուկ հրաման ընդունած էր, ուստի զլուկը ցնցեց։ Ան ա- տեն դուք զինքը վեր վերցընելով,

«— Առաջնորդէ ինձ, ըսկի, ես աղատ եմ, չըսուի թէ՝ տակս ձի և սուր մ'ի ձեռլին ունեցած ատենս՝ որդեկորդյս ու լալազին մօր մը չօգնեցի . . . : Կը յիշէք։

— Այու, այու։

— Կինը ընդ յառաջ կը խոյանայ, և դուք կը հետեւիք իրեն։ Հնալիւտները աւելի ծանրաբայլ կը քալէին, ես մութին մէջը կը նայէի։ Այդրիեաններ անցան որոնք դարերու պէս երկայն երեցան ինձի։ Մէկէն ՚ի մէկ արագավաղ քառարշաւ (galop) մը լսուեցաւ և խաւարին մէջէ երկու ստուերներ մէկ տեղ ելան։ Վախէն կէս մը մեռած պատանուհի մը գրկած էիք։

«— Լմնցաւ, ըսկի։ Զիիտեմ ինչպէս եղաւ, բայց ահա երկուսն ալ ողջ առողջ են . . . :

«Չեր ձեռ քի յետակողմով դէմքերնուգ վրայ ցայտած քանի մ'արեան կաթիներ կը սրբէիք։ Եւ ես ինձ ընկերացով կնոջ ա- կանջին ծռելով,

«— Կը անեսնես այս մարդը, ըսի իրեն։ կ'երդնում որ Ստեֆան Քլուքա ամուսինս պիտի ըլլայ կամ վանքը պիտի քաշուիմ։ Հիմակ կ'ապրիք դուք, ես ալ ձերն եմ։

— Նաեւ ըսած զիտնալով։

— Այու, զիսն զիտնալով իսկ։ Զարմացած կ'երկնիք, Ստեֆան, պատճառն ան է որ դուք երբէք իջած չէք հոգւոյ մը խորը որ միակ յուսով մը ապրած է . . . զձեղ միշտ այս սիրոյ արժանի հետպետ երդուուրք

Ճանչցած եմ և ինքզինքս կարող կ'զգամ անոր բոլոր պարտաւորութիւնները ընդունելու . . . : Եւ այժմ կ'ուզէք որ մերժեմ, հրաժարիմ այն երազէն որով բոլոր երիտասարդութիւնս սնած է . . . : Բարեկամի իմ, աշխարհս շատ տեսայ, շատ սրահներ մտայ ելայ և զանոնք ծածկող քողերու մէկ քանին թափանցելով . . . կրցայ գուշակել թէ սրտի այն թեթև զգացումները ինչ պէս կը ծնին ու կը մեռնին, մաքի խարեր (surprise) զորս սէր կոչելով անուն մը կը պղծեն, վասն զի այս անունը չկրնար տացուիլ այն վաղանցուկ զգացումներու զրս ամուսնութեամբ չնուիրագործեր Աստուած :

— Զնէ չէք Ճանչեր, կ'ըսեմ, Հետվիճ :

— Զնէ չեմ Ճանչեր, այլ ինքզինքս կը Ճանչէմ: Կը պնդեմ թէ նէ զձեղ չափեր ինչպես որ ես կը սիրեմ: Քանի որ երկու անդամ սիրած է . . . երրորդ անդամ մ'ալ պիտի սիրէ . . . :

Հետվիճ ու Ստեֆան քանի մը քայլ ըրին անմուռնջ ու լոել եան :

Ստեֆան քալելու ատեն իր կօշիկներու ներբանը աւագին մէջ կը միէր շուրթերը կրծելով:

— Հետվիճ, կրկնեց նա, կ'աղաւեմ զձեղ, այնպէս մ'ըրէք որ մերժումը ձեր կողմէ դայ, ձեր բերնին մէկ խօսքով այս ամուսնութիւնը կ'աւրուի: Դբրե քոյրաթիւ բարեկամուհի պիտի սիրեմ զձեղ . . . :

— Ոչ, կամ ձեր կինը կամ ոչինչ:

— Այլ տեսէք անդամ մը, թէ ինչ ասպաղայ մը կը հայթայթէք . . . : Անքակտելի կապով մ'իրարու պիտի կապուինք մինչ դեռ մեր սիրտերը բաժնուած պիտի ըլլան:

Օրիորդ Զէլէսքի զլուխը վեր վերցնելով հոգածութեամբ պատասխանեց,

— Ապադային կը վստահիմ:

— Ուրեմն ձեր որոշումն ըրած էք:

— Այլ:

— Օր մը թէ որ ձեր ամուսինն ըլլամ, ինձ յանդիմանութիւն մը պիտի չընէք:

— Ինչ բանի յանձնառու ըլլալս գիտեմ, ու անձնուիրութիւնը գիւրին պիտի ըլլայ ինձ:

Ստեֆան ոտքը գետին զարկաւ :

— Աստուած վկայ է ինձ, որ ժամանակին քեզ իմաց տուի, գոչեց :

Այս միջոցին՝ ապարանէն պարտէզին վրայ համող գուռը բացուեցաւ :

— Լմցաւ, հարցուց գորովալի ձայնով մը Զէլէսքի կոմար, գետնայարկին սանդուղին վրայ երեւլով:

— Լմցաւ, պատասխանեց Հետվիճ :

Դ

Ստեֆան տուն գարձաւ այնպիսի վիճակի մը մէջ՝ որ ինենթու թեան մօտ էր: Ամն բան ըսած էր անունէ մը զատ, ամն բան ըբեր էր իր ազատութիւնը ձեռք ձգելու համար և զինքը կաշկանդող շղթային և ոչ մէկ օղակը կորուած էր:

Կ'անիծէր զշետվիճ, ոչ անոր զեղեցկութիւնը զինքը կը հրապարէր, ոչ իրեն յայտնած սէրը զինքը կը գորովէր, մանաւանդթէ ապագային վրայ նէրա ունեցած սէդ վստահութիւնը զինքը կը զրդուիր: Մեր չսիրած անձերնուս ամեն ինչը կը վիրաւորէ կամ անխործ կը թուի մեղի: Այնքան ինքիրեն վրայ վստահ եղող անձուիրութիւնը իրեն ինչուն պէտք էր: Ինչո՞ւ նէ այն տրփալի մէրը կը տածէր իրեն համար: Անորմէ սէր ինգրողն ով էր:

Նէ ինչ պէտք ունէր այնքան հեռաւոր յիշատակներ իր հոգւոյն խորը պաշելու: Եթէ յետոյ նէ օրին մէկը արիւն արտսուքթափէր, յանցանքն իրը պիտի ըլլար, բայց միթէ իր սիրուհին թափածները անոնցմէ ալ աւելի կոկծական պիտի չըլլային:

Քլօսքա կոմար, առանց ամն բան իր տղուն յայտնելու՝ Զէ-

Էլքի կոմին հետ ունեցած խօսակյութեան քանի մը հանդամանք ները, որոնց մէջ՝ Հետմլիճի հետ իր ամուսնութիւնը որոշուած էր, իրեն պատմեր էր։ Այս հանդամանքներու մէջ՝ Ստեֆան մերժումի նոր արգելքներ կը տեսնէր։

Եթէ իր հօրը կատարեալ խոստովանութիւն մ'ընէր, իր կացութիւնը աւելի կը դժուարանար ։ Քլուքա կոմիր ի՞նչպէս ովիափ ընդունէր յախտենական կապի մը զաղափարը այնպիսի կնոջ մը հ'ա՞ռ որ իր անունէ տարբեր անուն մը կը կրէր։ Միթէ իր տղուն այս պիսի յարաբերութիւն մ'ունենալը առարկելի պատճառ մ'էր որ նա իր խօսքը ետ առնէր։

Մինչ այս մինչ այն, օրերը կ'անցնէին։ Ստեֆան՝ պատմած տեսարաննես՝ ի վեր՝ զշետմլիճ միայն ընկերութիւններու մէջ տեսած էր, և բան մը իրաւոնք չէր տար իրեն յուսալու որ նէ իր զաղափարները փոխած էր։ Լուզկովից կոմսուհին՝ ի մօտոյ բարիկ պիսի գար։

Նէ եկաւ, և Ստեֆան զայն նամակաւ մ'իմանալով նէրատոնը վաղեց։

Տարի անոր ձեռքերը բռնելով, երեսը նայեցաւ։

— Վրանիս դժբաղդութիւն մը կայ, այնպէս չէ, ըստ։

— Բարեկ, այն։

— Հայրդ հիւանդ չէ սակայն։

— Զէ։

— Ինչ կայ ուրեմն։ Ա՛հ, գուշակեցի։ Ամուսնութիւն մը . . . ։

Ստեֆան դլուխը ծռեց առանց պատասխանելու։

— Ա՛հ, վաստ սիրու . . . լաւ ուրեմն, մռլ, մէկ մ'ալ զիս պիտի շտեսնես . . .

Այս վերջին խօսքերուն՝ այնպիսի յուսահատութիւն մը տիրեց Ստեֆանի դէմքին վրայ, որ յանկարծ տպաւորութեանց այն սաստիութեամբ՝ որ իր բնութեանը մէջ էր, նէ անոր թերու մէջ նետուեցաւ։

— Բայց ուրեմն այդ ամուսնութիւնը պիտի չկատարես։

Ստեֆան դլուխը ցնցեց։

— Կեցիր նայինք, կ'ուզեմ հանդարտ ըլլալ, կրկնեցնէ, միտք

լաւ մը չեմ ըմբռներ . . . բան մը կայ որ ինէ կը պահէս ։ Կան զիսողութիւններ որ մարդ կընայ չընել իր հօրը համար՝ որու իր կեանքը կը պարտառի, սակայն հոգւով մարմնով պէտք է զպհուիս ան մարդուն՝ որ քու պատիւն ազատած է։

— Բնէ ըսել կ'ուզես։

— Տկարութեան ժամս ունեցայ, և եթէ հայրս չըլլար, այն աշնչեալ ժամը, կրած անուանս վրայ անջնջելի արտա մը պիտի թողուր։ Դասալիք զինուոր մ'էի և հայրս պատիւն փրկեց։

— Դո՞ն։

— Դեղնութիւնս նայէ և տես թէ կը ստեմ։ Հոգւով մարմնով Քլօքա կոմսին եմ և անոր կամքը իմ հաւատն է։

— Ա՛ն է ուրեմն։

Ստեֆան դլուխը ծռեց։

Շուրջերը գողդղալով, բիւրազդի զգացումներով յուզուած՝ ուրնք զինքը փոփոխակի սէրէ յուսահատութիւն և յուսահատութենէ յարդահատանք կը շարժէին, կոմսուհին ձեռքը յանկարծ Ստեֆանի սրտին վրայ դրաւ։

— Եւ, եթէ նէրա հետ ամուսնաս, զիս միշտ պիտի սիրենս, ըստ։

— Յառաջմէ աւելի։

— Նէ միայն քու անունը պիտի ստուն։

— Այդ բանին վրայ կ'երգնում քեզ։

— Ա՛հ, չէի կարծեր որ զքեզ այսքան մռեզնութեամբ կը սիրեմ. . . ։

Ճատ չդնաց Լեհ և Մահառ զաղթականութեան բոլոր բարեկամները իմացան թէ Զէլէսքի կոմսին աղջիկը Քլօքա կոմսին տղան պիտի առնէր։ Կարծես թէ այս երկու դիցազնական աղջերը անոնցով պիտի միանային։ Ամն կողմէ երկու ընտանիքները շնորհաւորելու կը վաղէին։

Պաշտօնական ծանուցումները տպուած էին։

Զէլէսքի՝ հարսանիքը կը փութացնէր, այնպիսի մէկու մը պէտք կը շարժէր որ իր աղջիկը աղէկ ձեռքերու չյանձնած մռնելու կը վախնայ։ Աւ իր նախազգացումներու վրայ խօսք բացած չէր

Քլոսքա կոմսին , բայց յայտնի էր թէ իր մէկ խորհուրդի վրայ էր իր բոլոր կեանքը՝ որու ժամերը համբուած կը կարծէր :

Ստեֆան զշետվի՛ ամեն օր կը տեսնէր : Նէ խաղաղ ու անվրդով էր միշտ : Երբ նա զինքը չէր զիտեր , նէ իր նշանաձին վրայ երկար նայուածքներ կը նետէր և կարծես թէ անոնցմով անօր հոգւոյն խորը թափանցել և իր ճակատագրին դաղանիքը կ'ուզէր կարդալ :

Իրենց նայուածքը իրար հանդպած ատեն , նէ իրը չէր դարձներ ու իր շարժումներու մէջ ամենին յայտնի չէր թէ վեհերոտ կամ վշտացեալ էր :

Ճարսանեաց օրէն քանի մ'օր յառաջ , Ստեֆան զնէ մէկ կողմ կանչեց :

— Տակաւին ժամանակ կայ , լաւ մտածեցիք , լսաւ անոր :

— Ինչո՞ւ մտածեմ քանի որ որոշումն ըրած եմ :

— Միտքերնիդ չփոխեցիք ուրեմն :

— Ոչ :

— Ըստին հակառակ :

— Կարելի է նոյն իսկ ըսածնուրդ համար չփոխեցի , պատասխանեց Հետվի՛ :

Ստեֆան ապշած երեսը նայեցաւ :

— Միթէ պիտի քաշուէի՛ եթէ մահացու հիւանդութիւն մը դար վրանիդ : Զէք կարծեր , այնպէս չէ : Այժմ ձեր հողին հիւանդ է . . . : Օր մը առանձին պիտի մնաք , ան ատեն պիտի ցաւիք , ինչո՞ւ քաշուիմ ուրեմն : Պիտի համբերեմ ինչպէս որ մինչև հիմա կրցայ համբերել :

— Չեր կամքը ըլլայ ուրեմն : Իմ խիղճն մաքուր պիտի ըլլայ :

Պսակը Տաղդաղինէի եկեղեցին օրհնուեցաւ ամենէ ընտիր ու շքեղ ընկերութեան ներկայութեանմբ : Իր հարսնական զարդերու տակ հոյակապ էր Հետվի՛ : Իր սպիտակ քողին ներքեւ դեմքած դէմքով այլ հաստատ քայլերով անցաւ բազմութեան մէջէն որու աշխերը զինքը կը վնասուէին : Կացուրդին ճամբուն վրայ , առաջին կարգին մէջ՝ բոլորովին սպազգեաց կին մը տեսաւ նէ որ ոտքի վրայ կանգուն գլուխը ընդ յառաջ կը ծուէր աւելի աղէկ տեսնելու համար :

Դէմքը փլոսկրի պէս էր , գունատ շուրթերով ու տխրանոյշ աշերով : Աթոռի մը յենարանին (dossier) կոթնած ձեռքը կը դողդղար : Իրենց նայուածքը իրարու հանդպեցան և Հետվի՛ սրտին մէջ բան մը սարսուաց , ձայն մը ըսաւ իրեն թէ «աւասիկ էր նէ : »

Իրօք Լոպոկովից կոմսուչին էր նէ որ թէ հանդիսին ներկայ չդատուելու խոստացեր էր թէ ինքն իրեն՝ և թէ Ստեֆանի , բայց վերջին ժամուն անդիմադրելի զօրութիւն մը մղեր էր զինքը : Իր ոստիուչին իր միօրեայ յաղթանակի բոլոր փառքին մէջ ուղեր էր տեսնել և կարելի է իր ներկայութեամբ Ստեֆանի մտքին միշտ ներկայ մնալ :

Շատ կիներ կան որ վշտի մը հրապուրին չեն կրնար դիմանալ և յուզմունքով մնած՝ կողեն լալ երբ չեն կարող զինովեալ :

Մարի , ընդգարշ մինչեւ եկեղեցի եկած էր , աւելի մեռած քան կենդանի հօն մտեր էր , չզիտեմ ինչ դառն զօրութեամբ մը զօտեպինդ :

Եկեղեցւոյն դրան երկու փեղկերը բացուածին պէս՝ յանկարծ կանգուն գտնուեր էր և ա՛լ բան մը չկար որ կարենար զինքը շարժել այն տեղէ՝ ուր մահացու կերպով կը տառապէր : Ստեֆան անմիջապէս զինքը նշմարեց :

— Նէ հրեղէն նայուածք մը նետեց անոր վրայ և երբ Ստեֆան իր քովէ անցաւ , իր չարչարանքին մէջ բերկութեան փայլակ մը ունեցաւ անոր դէմքի վրայ նկարուած մահատիպ յուսահատութիւնը տեսնելով :

— Գոնէ իր միտքը , միւսին հետ պիտի չըլլայ , ըսաւ իւրովի :

Այս միջոցին՝ իրօք Հետվի՛ միտքը Ստեֆանի հետ չէր այլ այն անծանօթ կնոջ հետ՝ որ իր մարմարեայ դէմքը ցուցցեր էր իրեն : Անորոշ յատակի մը վրայ իր առջև կանցնած խաչափայտ մը կ'ընդնշմարէր ուր իր ամենէ մաքուր արիւնը պիտի թափէր , բայց սոյն վերջին ժամուն՝ չէ պիտի չըսէր եթէ կարելի ըլլայ անդամ ըսել : Երբ աւանդատունը երթալու համար Ստեֆանի թեր մտած խորանէ հեռացաւ , յանկարծ սպազգեաց կինը իր առջին դտնուեցաւ անշարժ :

Ստեֆանի թեր դողաց :
— Ա՛Հ , ըստ Հետվլճ իւրովի , կարծիքս սխալ չէր :

Ե

Քլօքա կոմնը իր տղուն և հարսին համար Գոպուր սէն-թ'Օնօրէ
փողցը ապարանի մը . զեանսայարկը պատրաստել տուած էր որու
պարտէ զը Մաթինեօն փողցի երկայնութեամբը կը տարածուէր :

Ստեֆան զշետվիճ հոն տարաւ : Իրիկունը՝ երկու ամուսնացե-
լոց ծնողըն ու ամենէ մտերիմ բարեկամները մէկտեղ ընթրելէ
ետքը մեկնեցան : Յովշաննէս Զէլէսքի ամենէ վերջը դնաց : Հէտ-
վլճի հակաէն այնպէս մը համբուրեց որ կարծես թէ մէյ մ'ալ
պիտի շաեսնէր և իր փեսին ձեռքը սեղմելով ,

— Զնէ քեզ յանձնեցի , ըստ , Աստուծոյ առջև անոր համար
ինձ պատասխանաւու ես :

Ստեֆան խոնարհեցաւ լուելայն , բայց քիչ մը ետքը զշետվիճ
իր նաժիշտներու ձեռքը թողլով և զնէ բարեկէլ ետքը կը հեռանար :

Հետվլճ մէծ սենէի մը մէջ՝ որու սքանչելի կահն ու կարսանին
ու մետաքսի վիճակներն իրեն համար բոլորովին նոր ու օտար
ըլլալով իրեն բան մը չէին յիշեցնէր , առանձին մնացածին պէս՝
ականջ դրաւ : Սիրաը հեղձոցից կերպով մը կը տրոփէր : Բոլոր-
տիքը նայեցաւ , բառուէներու վրայ դրուած մնմերով լուսաւորուած
հայելիներու մէջ՝ իր պատկերը տեսաւ որ իր բեհեղեայ պարեզօտէ
աւելի սպիտակ էր :

Կը մասածէր թէ արգեօք Ստեֆանը պիտի տեսնէ՞ , ի՞նչ պիտի
ըսէր նա իրեն : Աղէկ լսած էր որ նա դուրս ենելու ատեն երկու
դուռ վրայէ՞ն դոցուեր էին : Արդեօք նա այս սենեակէ ուղիշ կու-
պայ մ'աւանէր : Կը յիշէր թէ Զէլէսքի կոմնն ու իր մայրը միայն
մէկ ննջարան ունէին :

Բայց անոնք զիրար կը սիրէին . ըստ նէ իւրովի :
Պատուհանի մը մօտեցաւ մեղմիկ , կարծես վախնալով որ՝ ըրածը
շտեմնեն և դուրս նայեցաւ :

Դարպասին պարտէզը կը տարածուէր պատուհանին տակն ուր
ծաղկաւէտ եղանակին տերեւներովը ծածկուած ծառեր բարձրուղէշ
կը սիղային : Սոխակ մը անոնց վարսաւոր հովանոցներու տակ կը
գեղգեղէր : Լուսինը որ յստակ երկինքի մ'երեսը կը ծփար , տե-
րեւուտ ոստերու մէջէ թափանցելով կը լուսաւորէր դաշրագեղ
մարմանգները՝ որոնց մէջտեղ աղրիմ-մեռնիմները (marguerite)
արծաթի աստղերու պէս շող շող կը փալփիային : Հինօրեայ պաղի-
ներու (orme) մէջէ հովի թեմեւ դողեր կ'անցնէին մերթ ընդ մերթ
և միմունցով լի այերային կեանք մը կու տային անոնց :

Բիւրազզի խորհուրդներ Հէտվլճի միաբը պատելով կը պաշա-
քէին : Ճակասը ապակիին փակցոցած , նայուածքն այն պայծառ
զիշերուան մութուլուսին (demi-transparence) մէջ կարսուած՝ կը
հարցնէր ինքն իրեն թէ իր կեանքը զինքը չմիտող տրախ մը յանձ-
նելով սիալած չէր :

Ինքզինքը տալով՝ 'ի տրիտուր ի՞նչ կ'ընդունէր , բայց և այնպէս
իր ներօք նէ կըզզար զորովց և ինքնուիրութեան անսպառ զան-
ձեր՝ զորս դուրս թափել կ'ուզէր : Իրեն անկարելի կը թուէր թէ
Ստեֆանի իրեն ցոյց տուած անտարբերութեան չյաղթէ : Նիքն
ալ զեղանի ու խելանի էր և իր հողին միան աղնիւ ու պատուա-
կիր խորհուրդներով առլի :

Իր բոլոր կեանքը Ստեֆանի նոիրուած անցեր էր , բան մը իր
ուէրը չմոռցուցեր էր իրեն : Հէտվլճ զինքը Ստեֆանի համար պա-
հած էր ինչորէս որ կանթեղ մը կը պահուի տաճարի մը մէջ :

Անկարելի էր որ օրին մէկը Ստեֆան չցար իր ոտքը ըլյնելով՝
ներում չինդուէր զինքը ճանչցած չըլլալուն համար : Ո՛Հ , ան ա-
տեն ի՞նչ բերկութեամբ և ի՞նչպէս պիտի ներէր անոր :

Հուսկ յետոյ իր մտմտուքները ուրիշ ուղղութիւն մ'աւին :

Աշխարհիս մէջ շատ զաղանիքներու վերահասու եղեր էր (sur-
prendre) զորս լսաւ չէր իմանար , բայց որոնց պատճառներն ու
հետեւթիւնը կրցեր էր ըմբռնել (saisir) իր ընթերցումներով և

աքսորի առթիւ դայած զանազան տեղերն առած դաստիարակուաթեամբ : Արցունքի մէջ խեղդուած ժափաներ աեսած էր, յետոյ արցունքներու մէջէ ծլած նոր ժափաներ, բայց ամենքն ալ անցաւոր եղեր էին :

Մարդիկ աւաղի վրայ հիմ գնելէ ետքը՝ օր մը աւերակներու և բեկորներու մէջ կ'արթնային : Ար յիշէր կորսուած էութիւններ, վիներ՝ որոնք թուքումուր եղած և ընկերութիւններ մերժուած էին, ինչպէս նաև իրենց գործակից հոմանիները որոնք նոյն կիներու անհանդսութեան ու նուաստութեան կը մասնակցէին : Անկարելի կը համարէր թէ Քլօսքա կոմին տղան՝ զոր երբեմն այնքան արիստրա ու մեծանձն տեսած էր, այսպիսի վիճակի մը մէջ երկար ատեն ապրելու յանձնաւու ըլլայ : Իր սիրտը զոհ ընող ճարակ մը չէր այն, վասն զի լաւագոյն զգացումներու սերմը կը կրէր :

Հեռի չէր այն ժամը ուր երկնքի առջեւ, Աստուծոյ նայուածքին տակ՝ ամուսնութեան սրբութեանը և պարտականութեան մէջ, օրհնուած յոյսի մը և ընկերական կենցաղի մը մէջ մէրը պիտի փնտուէր նա, քաջ ճանչելով որ անիէ գուրս ելածը միայն տիղմ ու փոշէ է . . . :

Այս միջոցին տան խորերէն շշուկ մը լսուեցաւ յանկարծ :

Հետվիճ բոլորովին յուզուած դլուխը դարձուց : Իրէն այնպէս երեցաւ թէ մէկը զգուշեաւ կը քալէր, ուսափ վարագոյներու մէջ պլուեցաւ պահուեցաւ :

Ուսնաձայնը հեռացաւ ու յետոյ կորսուեցաւ բոլորովին :

Երդեօք սխալած էր : — Բայց այն կէտին՝ որ երեսը պատուհանին կողմը գարձուցած տակաւին միտ կը զնէր, ստուեր մը աեսնել կարծեց որ պարտէզէն կ'անցնէր : Ճապաղ քայլերու ներքեաւաղը կը կրնչէր : Անիկա Ստեֆանն էր :

Գրպանէն բանալի մը հանեց, բաղեղներու ներքե կէս մի՛ ծածկուած դուռ մը բայցաւ. և աներեսոյթ եղաւ :

Հետվիճի աշերու առջեւէ մնայլ մ'անցաւ, սիրտը տրոփելէ դադրեցաւ, քանի մը քայլ առաւ յանկէտ և մոռելիպէս զորդին վրայ ընկաւ : Կենդանութեան զգացումը մը՝ այսինքն վշտերու զգացումը դեռ վրան էր սակայն : Աշերը կիսափակ, քունքն ու ձեռքերուն

մէջը քիրտով թրջուած, օրտաթունոտ իրեն երևացաւ. որ առանց անաղի հայելիի մը ետեէն այն սեազգեաց կոոջ սպիտակ դէմքը կ'անցնէր, ատրաշէկ աչերը իր վրայ սեեռելով :

Թահ մը սառած մնալէն ետեւ, Հետվիճ վերջապէս իր արմուկին վրայ կոմնելով ուր ելաւ. և բոլորակիք նայեցաւ : Իրականութեան ճշգրիտ զաղափարը միտքն եկաւ այն ատեն : Անողոք պայքարը սկսած էր, պայքար ամենօրեայ, անգութ, անդուլ ու դժուարին : Ստեֆանի ըրածէն կ'իմանար նէ այն բոլոր կարողութիւնը որ անձանօթը ունէր անոր վրայ :

Ստեֆան իմաց տուեր էր իրեն կանխաւ բայց ինքն հաւատացած չէր և հիմա ալ ևս չէր աարակուսէր : Զեռքով Ճակատը սրբեց և ուր ելաւ. նէ :

— Լաւ է, ըսաւ, այրի եմ :

Անքուն ու կենսայոյզ զիշերէ մը եաքը, Հետվիճ երկրորդ առառ Ճնշիչ վհատութիւն մ'զգայ : Խորհեցաւ թէ իր երկայն օրերը ինչպէս պիտի անցնէին . . . : Ընդ քարշ զնաց մինչեւ այն պատուհանը ուրիշ Ճշմարտութիւնը տեսեր էր, բացաւ զայն, պղտի ծառուղւյն աւազը՝ որ պարտիզին պատին քովէն կ'երկնար՝ տակաին Ստեֆանի ոտից հետքը կը կրէր : Այս հետքերուն վրայ մեռնիլ կ'ուղէր : Կարելի է լացը զինքն սփոփէր քիչ մը, բայց չէր կրնար լալ :

Ինչ եղեր էին այն արիտութիւնը ու հպարտութիւնը որոնցմով Ստեֆան իր խոսավանութիւնը ընելու ատեն դիմացեր էր : Այս ատեն քանի վստահ կը կարծէր ինքզինքը ապագային վրայ : Ինչ աէդ ինքնապատանութիւնն և ինչ ապահովութիւնն ունէր իր միրոյ զօրութեամբ ամեն բանի յաղթելու :

Ուրեմն կա՞ն եղեր դժբաղդութիւններ՝ որոնց ծանրութիւնը մարդամիայն զլուխը եկած ատեն կ'զգայ : Հետվիճ առջի օրէ մատնաւած տեսնելով ինքզինքը՝ նկուն և ընկճած կ'ըզզար : Հասկա երկրորդ՝ և յաջորդ օրերը ինչ պիտի ընէր :

Կե թեերը կախ ու զետեսնեալ մնաց աթոռի մը վրայ, աչքերը պարտիզին դրան վրայ բևեռած :

Սակայն քիչ մը վերակենդանացաւ յիշելով որ հայրը նոյն ա-

ռաւաօտ իրեն այցելութեան պիտի դար : Ինքը կրնար տառապիլ բայց հայրը ոչ :

— Աղէ , ըստ ինքնիրեն , ընտրութիւնս ըրի , ոտք ելնենք :

Ասոր վրայ զանկը զարկաւ և իր հայրը ընդունելու համար հագուեցաւ : Հայելիի մը մէջ նայելու ատեն իր գեղնութիւնը տեսաւ ու սարսափեցաւ :

— Թէ որ զիս այսպէս տեսնէ նա , աւելցուց , պիտի իմանայ թէ յուսահատութիւնը զիս կ'ուտէ :

Քիչ մը կարմիր շպարով դէմքը զեղերեսեց , և ինքզինքը այսպէս շպարեալ տեսնելով տիրանոյշ ժպիտ մ'անցաւ իր շուրթերու վրայէ :

— Առաջին սուտա այս պիտի ըլլայ , ըստ իւրովի :

Q

Ճաշի ատեն՝ Ստեֆան առաւօտեայ հաղուստովը երեցաւ և իր ձեռքը բռնելով աւզեց զան համբուրել :

Ճետիճ չթողուց :

— Ճիմակ չէ , այլ քիչ մը ետքը եթէ կը հաճիք , ըստ :

Ստեֆան հետաքրքրութեամբ երեսը նայեցաւ :

— Ձեզ աղերս մ'ունիմ լնելիք , կրկնեց Ճետիճ , հիմակ հայրս պիտի դայ ձեռքս անոր առջև պաղնեք : Քիչ մը կեղծաւորութիւն կը ինդրեմ ձենէ , միայն քիչ մը : Զիս ինչ որ կ'ուզէք ըրէք , ինք զինքս ձեզ տուած եմ , բայց հօրս ինայեցէք :

— Հրամայեցէք , ձեր ուղածը ընելու պատրաստ եմ :

— Ուզածս ընելու : Ապահով էք որ պիտի ընէք :

— Այս , վասն զի ձեր զիտացածը զիսնալովիդ՝ հաւաստի եմ որ ինէ միայն այնպիսի բան մը պիտի սպահանջէք որ կարենամ չնորշել ձեզի :

— Իրաւունք ունիք և շնորհակալ եմ ձեր կնոջ վրայ ունեցած բարի համարումին համար : Օրին մէկը կարելի է ատեմ զձեղ , բայց երբէք պիտի շարհամարհնեմ որովհնեան զիս չխաբեցիք . . . : Այս զիշեր ձեր գուրս ելած ատեն պատուհանը կը դանուէի . . . : Ստեֆան դողաց :

— Կ'երգնում ձեզ որ զիս հան մղողը հետաքրքրութեան զդացում մը չէք :

— Կը հաւատամ :

— Տեսածս մեր գերերը կը գիւրացընէ , այս , կարելի է աւելի աղէկ կ'ընէի զձեղ մտիկ լնելով . . . : Ձէք զիտեր թէ սրտէս ինչ կ'անցնէր . . . : Մարդ երկար ատեն երազով մ'ապրելովը կը կարծէ թէ նոյն երազը կրնայ իրանալ : Ճիմակ՝ ալ կարի ուշէ , միայն կը յուսամ թէ հօրս առջև երևոյթնելոր ներկելու պիտի հաւանիք , վասն զի եթէ զիս թշուառ կարծէ նա պիտի մնունի յաւէն : Ասկէ զատ չեմ ուզեր որ զձեղ ատէ : Անոր առջև ջանըրէք մը խանդաղատանք ցուցընելու ինձ , բան մը՝ որ նորապսակ ամուսնոյ մը իր նորատի կնոջ համար ունեցած սիրոյն նմանի : Ան գացածին պէս զձեղ ազատ պիտի ձեմ նորէն :

— Ճետիճ , ամիս մը յառաջ քեզի համար մեծ բարեկամութիւն մ'ունէի , դիւրին պիտի ըլլայ ինձ զայն յիշել :

— Թէ քեզի և թէ ինձ , շարունակեցնէ , առանց այս պատասխանին վրայ իր խօսքը կտրելու , ձեռք չտար որ մեր այս կացութեան վրայ հասարակութիւնը տեղեկութիւն ունենայ , ումանց հետաքրքրութեամբ և ոմանց չարտութեամբը շուտով կրնայ դուշակուիլ այն , յանդգնութիւնը աւելորդ է . . .

— Իրաւունք ունիս :

Չայն տրուեցաւ թէ Զէլէսքի կոմնն եկեր եր : Ճետիճ իսկոյն անոր առջև վազեց :

— Ձեզ մէկտեղ կը գտնեմ , այս աղէկ նշան է , ըստ նա , և ձեռքն Ստեֆանի երկնցընելով , — Բարի լոյս , տղաս , օրին մէկը պիտի ճանչես քո . պահպանութեան յանձնած սիրոս :

— Մեզի հետ ճաշելու կը կենաք , ըստ Ստեֆան :

— Թէ որ անհանդիս չէք ըլլար . . . :

— Ո՛Հ , զո՞ն ըսելը դարձեալ մենք ըսել է , զո՞ւց չետվի՛ճ՝ որ զեր հայրը իր՝ ու Ստեֆանի մէջ տեղ նոտեցոց ու մեծ հանդարատութեամբ խօսք բացաւ :

Յովշաննէս կոմու որ բանէ մը չէր կասկածեր , բան մը չուեսաւ և զնէ կապարելապէս երջանիկ կարծեց : Միշտ համոզուած էր որ տառին չլմցուցած պիտի մեռնի , բայց սիրաց հանդարտեցաւ , հանգիստ կրնար մեռնիլ :

Աղջիկը օղնական մը , պաշտպան մ'ունէր որ ամեն պարագայի մէջ իր քովը պիտի ըլլար :

Ճաշը լմցածին պէս , Ստեփան սկսաւ ըստ դիպաց քալել սեանեկին մէջ , վախ կար որ իր կեղծիքը զգալի պիտի ըլլար :

Երիկ մարդիկ առօրեայ նենդերու արհեստը , դիպուածներու հասարակ թեղանը հիւսող պղտի բաներու մէջ , կանանց չափ նորը մարդկութիւն չունին , թէ և մեծ բաներու մէջ երբեմն անոնց կը հասնին :

Հետվի՛ճ հնչական քբքանք մը ձգեց :

— Ա՛Հ , Բնչպէս կեղծել չես դիսեր , ըսաւ : Միթէ չիմ տեսաներ որ սիրական սիկարէդ զուրիկ ես : Անհոգ եղիր , չեմ ուզեր որ քու մէկ ոտվորյթը ինձ զոհես . . . պարաէզը սս տեղն է , զնածիւէ : Հայրս թող վկայէ որ արդարասէր անձ մ'եմ :

Ստեփան զգացած նեղութենէ վայրկեան մը պրծելրուն վրայ բռորդին դո՞չ հնաղանդեցաւ : Հետվի՛ճ իւր թեր հօրը թերին տակ անցոց և զայն հրելրով ,

— Ինձի համար մի նեղանար , ըսաւ , քու տունը չես մի : Տիսայի օրինակին հետևէ :

Զէլէսփի սրանչացած պարտէլը իջաւ :

Դուռը գոցուելով առանձին մնացածին՝ պէս Հետվի՛ճ դլուխը ձեռագերուն մէջ առաւ , յետոյ սայլիտի (հաւեալ) մը վրայ ըշնելով ,

— Ո՛Հ , խենթենալուք բան է : Միթէ ամեն օր այսպէս պիտի ըլլայ , դո՞ւեց . . . : Եթէ քառորդ մը ևս տեէր , ալ պիտի չդիմանայի :

Այս միջոցին կոմու Ստեփանը դաեր էր և զան պարտիլին խորը տանելով ,

— Քենէ ծառայութիւն մը կը ինդրեմ , նա աւելին քեղ աղերս մ'ունիմ , կ'ըսէր :

— Ինձի , խօսեցէք :

— Կը խոստանաս ինձ թէ տարին չանցած աղջիկս դուրս չես տանիր . . . : Առողջութենէս զո՞ւ չեմ և Հետվի՛ճէ չեմ ուզեր բաժնուիլ :

— Այդ է միայն ձեր ինդիքը :

— Այս , և մեծ ինդիքը մ'է . . . վասն զի զիսեմ որ երբեմն համբորգութիւններ լուելու պարտաւոր ես . . . կարելի է կինդ Հելվէտիա կամ Խտալիա տանելու դիտաւորութիւն ունիս . . . դաշտ տարի քու աղատութիւնը դարձեալ կը չնորհէմ քեզի :

— Անհոգ եղիք , եթէ պէտք ըլլայ որ Բարիզէ մեկնիմ , մինակ կ'երթամ :

— Ընորհ ունիմ , չդիսես ինչ աղէկութիւն կ'ընես ինձ . . . : Օրին մէկը հայր եղած ասեն կը հասկընաս զայն . . . բայց ասոր վրայ Հետվի՛ճի հետ խօսք մը չես բանար , այնպէս չէ :

Պարտիզին մէջ քանի մը շրջան ըրին : Ակամայ շարժումով մը Ստեփան աւաղին վրայ տապաւորած ոտքին հետքերը կը սրբէր քայլելու ասեն : Այս ալիծալիկ ծերանւոյն առջե որ կը յարպէր իր ներսէն բան մը կը մնագար կը մրմար , և նոյն իսկ Լօպոկովից կամսուհւոյն համար ունեցած տրփանքը սց ներին ձայնը չէր իսեղ գէր :

— Ի՞նչ կ'զգաք , ըսաւ անոր վրդոված , անհամուսութիւն մը , ցան մը : Ու զուք և ու հայրս ասաոր վրայ խօսք մը բացած չէք ինձի :

— Ո՛Հ , կարելի է բան մը չէ , բայց ինձ կը թափ թէ կը նմանիմ այն ծառերուն օրոնց կեղեր տակաւին տոկուն և աերեները կանաչ են , մինչդեռ ներսէն բունը փոշի զարձած է :

Սրահը մտան : Հետվի՛ճ զաշնակին առջե նոտած էր : Կոմն ալ նստաւ : Ստեփանի նայուածքը մէկ երկու անդամ՝ Ժամացոցին կողմը դարձաւ :

— Ժամացութիւն (randez-vous) մ'ունիս , բարեկամ , ըսաւ Հետվի՛ճ . . . բարեկամներդ ինձի գէմ պիտի սրդողին թէ որ

գքեզ իրենց ձեռքէ բոլորովին յափշտակեմ. . . Ես մինակ չեմ. . . : Ուստի դնա:

Այս ըսելով նէ Ստեֆանի մօտեցաւ ու պշըանօք մը իր ձեռքն անոր երկնցուց :

Ստեֆան համբուրեց զայն ու դուրս ելաւ :

Հայրը իր զաւկին վրայ հպարտացած զնէ իր քովը քաշեց :

Մայրդ ալ միշտ այսպէս կը վարուէր, անոր համար իրմէ չէ կրնար բաժնուիլ բնաւ: Միշտ նոյնը մնացիր աղջիկս, ու Ստեֆան ևս քան զևս պիտի սիրէ զքեզ:

Ե

Հետովիճի ամուսնական կեանքը այսպէս սկսելով, միենոյն կերպով շարունակուեցաւ: Բոլոր մակերեսոյթները կարկտուած ու շինածու էին, անոնց յատակը թափանցելու համար շատ նրբաքնին նայուածք կամ դիտող մը ըլլալ պէտք էր:

Ամն զիշեր պարտիզի դռնէն խոյս կու տար, Շանզ-Էլիզէի ծայրէն կիսակառք (coupé) մը բռնելով մէջը կը ցատկէր և Սէնձէյմ կ'երթար ուր կոմուչին ամարանոց մը վարձած էր և առաւտուն նոյն համբով կը վերադառնար:

Իրեն իբրև լաճ (valet de chambre) ծառայող զինուոր մ'ունէր որ պատերազմի դաշտէ մը քաշեր առեր էր և որ իրեն համար կտոր կտոր կ'ըլլար: Ասիկա միայն իր տիրոջ վարձ կեանքը զիտէր, զոր դադսնի սպահէն անդամ իրեն պատիրած չէր անոր կոյր անձնուիրութեան և բացարձակ պատնասկահութեան վրայ վասչըլլալով:

Միւս ծառաներու սենեակները Սէն-թ'Օնօրէ արուարձանին վրայ կը նայէին, հետեւաբար անոնք չէին կրնար իմանալ թէ Մաթինեօն փողոցի կողմը ինչ կ'անցնէր: Խոկ պարտիզանը միայն յամը տասին

իր աշխատանքը կ'սկսէր Քլսքա կոմսուհւոյն քնունը չվրդովելու համար:

Երբեմն Ստեֆան իր կնոջ անկողնոյն քով կը ձաշէր: Այս պարագաներու մէջ և սենեկազմուհւոյն ներկայութեանը որ իրենց կը ծառայէր, հօդ ու խնամք չկար որ նա իր կնոջ համար չտանէր:

Լոգօկովլից կոմուչին, Սէն-ճէյմ հաստատուած՝ բացարձակ մենութեան մը մէջ կ'ապրէր, առանց մէկու մը հետ աենուելու և միայն զՍտեֆան իր մօտը կը պահէր՝ կարծես թէ Պուլօննեի անտառուին քով սկսիլ ուզելով այն իբանքը որ Թոսկանայի ծովու շրջակաները վարեր էր:

Իրենց յարաբերութեան մէջ տրաքուող* (éclater) կայծակը կոմուհւոյն սէրը իրցած չէր աւելցնել, բայց եթէ կարելի է մէր միտքը ոյսպէս բացարել, զայն աւելի բուռն (այց) զգացումի մը դարձուցեր էր, և նէ զայրոյթի և նախանձու խլսութերով կը յուղուէր, կը վրդովլի: Ստեֆանին Ճէտովիճի քով անցուցած ժամերը հաշիւի առնելով զանոնք շատ երկար կը պահէր միշտ:

Նր հոմանին երեւմն զննքը լալակին և յուսաբեկ՝ կամ զայրացած ու վէս կը գտնէր ամենամեծ յաւակնութեանց կարող: Ասոյնութէ պրծելու միակ միջոց մը կար, տեսակ մ'անխոչեմութիւններ նոյն խոկ յանդգնութիւններ կան, որոնք անտես կ'անցնին Բարիզի մէջ որու անբաւութիւնը զանոնք կը ծածկէ:

Կոմուչին աւելի հանդարս ու զոհ օրեր կ'ունենար երբ թատրոնի զետնայարկի մէկ օմեակին մէջ Ստեֆանի հետ առանձին եռելիցի մը կ'անցընէր, կամ թէ առաւատուն անտառին միայնակ ծառաւզիներուն մէջ անոր հետ քանի մը մամ ձիաւոր պառյա մը կ'ընէր: Արգիւեալ պառյա մ'ըլլալուն համար այս աւելի համել կը թաւէր իրեն:

Սակայն օր մը Ստեֆան զնէ ծրաբներու և պայտակներու մէջ տեղ դտաւ: Կարծես թէ անափոխութիւն (demenagement) մը կար: Զայնը ջղային ու նայուածքը վայրենի էր:

*Տրաքուիլ Ռուաստահայոց լշաւառ պայնիւն: Էտքենուիլ էլլէ էլլար էլլայ էլլութեածուուէլ:

— Ի՞նչ կայ , Հարցուց Ստեֆանի :
 — Ոչինչ , միայն թէ կը մեկնիմ :
 — Կը մեկնիմ :
 — Անտարակոյս , երեկ Քլօսքա կոմսուհոյն հետ Օքէրայի թատրոնն էիր : Յորեկը գարձեալ անոր հետ քսան անդամ Շանդէն լիդէ ելար իջար , ես , ալ հոս դործ շունիմ . . . : Խակէ զաս շունչո կը հասնի . . . ժամե մը ասկէ հեռու պիտի ըլլամ :
 — Եւ ուր կ'երթաս :
 — Գիտեմ . . . Հելլէտիա , Ունի ափոնքներու վրայ , կարելլ է Խտալիա , աեսնելու համար այն ամարանոցը ուր զիս սիրեցիր :
 — Լաւ ուրեմն , զնա . . . ես ալ ետեկ կու զամ :
 «Ե կայ առաւ , բոլորովին շիկնած ու փաղիլոն աշերով :
 — Ստուդիւ . . . դու պայտ բանը կ'ընես :
 — Այս , և լաւ գիտես որ միայն քու զանուած տեղը ես շունչ կ'առնեմ :
 Կոմսուհին թերը բայցա :
 — Ա՛ս , կեանք կու տաս ինձի . . . կ'ուզես , այս իրիկոն երթանք :
 — Այս իրիկոն :
 «Ե Ստեֆանի զլուխը ձեռքին մէջ առաւ ու տրիանօք համբուրեց :

— Հիմակ քաջ կը տեսնեմ որ զիս կը սիրես դու : Թո՛ղ , շատ տառապեցայ . . . Երեկ կարծեցի որ պիտի մեռնէի . . . Շանդէնի լիդէ կը զտնուէի , կառքի մը խորը այն ժամուն որ անոր հետ հիր կու դայիր : Դիպուած մը զիս հոն տարեր էր . . . չէ թէ դիպուածը , այլ հոն քեզ պատահելու յցոր : Զքեզ տեսնելու պէտք ունէի : Քսան անդամ ներսէս եկաւ որ ձիերուդ ոտքն ըյնելով «Ես եմ , քու Մարիդ է» դոչեմ : կարծէի թէ մեւնելու ըլլայի նէ զիս պիտի չիրնայիր մոռնալ : Այսպէս մասածելով շղարշիւ տակէ արտսուք կը թափէի : Այս պտոյտը վերջապէս լմցաւ : Խրիկոնը , բրակայի հին բարեկամնելիս մէկը , այն մասնաւոր բարեկամներէ մէկը որու հետ կը տեսնուիմ , վասն զի իմ թագսուոցը դաած է նա , զիս Օքէրայի թատրոնը տանիլ առաջարկեց :

Պարգևներէ կը խաղային , որու վերջին արարքին մէջ այնպիսի վշտալի եղանակներ կան որ սիրոս յօշանելով իսկ զիս կ'սպանչացրնեն , ասկէ զաս դուն ալ պիտի չկայիր . . . : Թատրոն կը հասնիմ , աչքերս սրահին շրջանը կ'ընեն , դարձեալ զնէ կը տեսնեմ և դու ալ հետը : Կարծեցի թէ խելքս զլիսէս կ'երթար : Ալ չէի լսեր , չէի տեսնէր . . . ինք ինքնէ կ'ըսէի , Տարակոյս չկայ զնէ կը սիրէ Ստեֆան : — Ծեր բարեկամն լուռթենէ վրդոված երեսս կը նայեցաւ : — Հիւանդ էք , ըստ ինձ : — Իր թեր մոտայ ու գուրս ելայ : Բոլոր զիշեր ոտքի վրայ կեցայ : Լուսցածին պէս երթալու որոշում ըրի : Զքեզ պիտի շտեսնէի և ոչ իսկ նամակ պիտի զրէի , կարծելով թէ ալ չեմ սիրեր զքեզ : Աչա ներս մտար . . . և կը պաշտեմ զքեզ :
 Կոմսուհին ասանք ըսելով փոփախակի կը իննդար :
 — Ա՛ս , հնի ինչ երջանիկ պիտի ըլլամ , շարունակեց ծափելով , մէջերնիս ոչ ոք պիտի ըլլայ :
 Յետոյ յանկարծ Ստեֆանի երեսը նայեցաւ շուարած :
 — Զիս չեմ խարեր դու . . . կու դաս , այնպէս չէ :
 — Այս իրիկոն հաւատալու պիտի սախտուիս :
 — Ուրեմն , ալ առան մի գառնար : Ի՞նչ պէտք ունիս ինէ բաժնուելու , եթէ մեկնիս պիտի վախնամ :
 — Զեմ երթար :
 Օրուան մէջ Հետվիճն նամակ մընդունեցաւ որով Ստեֆան իրեն կ'իմացընէր թէ խստ կարես կործի մը համար , յանկարծ մեկնելու ստիպուած էր :
 «Անհոգ եղիր , կ'ըսէր զայն վերջացընելու ատեն , թէ որ բացակայութիւնս ամսէ մ'աւելի տեսէ քեզ կ'իմացընեմ :»
 «Ե այս նամակը աչքէ անցընելէ ետքը , որուն մէջ Ստեֆան հշարատութիւնը վարագուրելու անդամ հոդ չէր տարեր , Հետվիճն ձեռքերը ծնկերուն վրայ ընկան :
 — Արգեօք մէկ մ'ալ պիտի վերաբառնայ , ըստ իւրովի :
 Իրեն խոստացեալ ապադային վրայ շատ պատրանք չունէր ալ Հետվիճն , այլ այս անակնկալ փախուստը որու ներքեւ առեանդ մը կը դոշակէր նէ , իր ամեն վախերը կը վանցանէր :

— Երեն յանդիմանութիւն մ'ընելու իրաւունք չունիմ, ըստ ինքնին, կանխաւ իմացուցած էր ինձ նա: Ա'ն, անդութ կերպով մ'իր խստումը կը բռնէ . . .

Կամակը նորէն ձեռք առաւ և անոր ամեն բառերը կշռեց:

— Այն, Ճիշտ այս է, կրինեց սրտարեկ, այն խաստ կարևոր գործը նէ է . . . Մէկտեղ կը մեկնին . . . ինձ զէկ պիտի առնէ եթէ իր բայակայութիւնը ամսէ մ'աւելի տեւէ . . . : Ամփ մը, երկու ամի՞ս . . . : Արդեօք քանի ամիսներ պիտի անցնին մինչեւ զինքը վերատին տեսնելու:

Վիշ սրահին մէջ իր հօրը ոտնաձայնը լսեց և արտորնօք Ստեփանի նամակը զգոցցի մը մէջ պահեց:

— Եռանձին ես, ըստ կոմու:

— Այն:

— Ինչ ունիս, դյոնդ նետեր է բոլորովին:

— Որովհետեւ Ստեփան յանկարծ մեկնեցաւ: Հիմակ հոս էր . . . յանկարծ նամակ մը կ'ստանայ . . . որով բարեկամ մը, իր լաւագոյն բարեկամներէ մէկը զինքը կ'ուզէր: — Ծանրակշիռ բան մը կայ, ըստ ինձ Ստեփան, և չեմ կրնար չերթալ: «Ներէ ինձ: — Քոր վրայ զիս զրիեց նա ու գնայ:

— Հեռաւո՞ր երկիր պիտի երթայ:

— Այն, կարծեմ. . . Գերմանիա կամ Դատալիա . . . վասն զի այնքան յուզուած էի որ չեմ յիշեր . . . : Մեր առաջին բանումն է այս:

Հետովիճ այս խօսքերուն՝ իր գլուխը հօրը ուսին վրայ դրաւ, իր շատ լցուած սիրաը փեշկեցաւ և մկասաւ լալ: Կոմոր ձեռքով նշրա մազերը կը շցէր:

— Բարեսիրտ տղայ, ըստ նա, Ստեփանի վրայ մտածելով, խօսքը բռնեց և աղջիկս չհեռացաւ ինէ . . .

— Իրեն գէմ մի նեղանար, աղջիկս, վրայ բերաւ յետոյ բարձրացայն. մարդիկ նուիրական պարտաւորութիւններ ունին որոնցմէ խօսյ առաջ ներեւի չէ իրենց:

— Ա'ն, չեմ նեղանար . . . խօստացաւ որ ինձ դրէ . . . լայնվագեն կը վշտացընեմ, բայց ինչ լուեմ, կարողութենէս վեր է:

— Խեղճ ու սիրելի զտակս, ան ալ այս բաժանման վրայ շատ ցաւած է անշուշտ . . . :



Հետովիճ օրերով լուր շառաւ իր ամասինէն ու իր մորման ու ցաւը խեղճեց: Հօրն ըրած պատմութիւնը ըրաւ Քլոոքա կոմին ալ որ իր տղուն վրայ լուր կը հարցընէր:

— Եւ զինքը կանչող բարակամին անունը չես կիտեր, հարցոց նա:

— Ա'ն, հարկաւ . . . և այդ գաղտնիքը կրնամ ձեղ վստահիւ: Կապօր երքը բարեկամը կանչեր էր զինքը և Ստեփան պատուիրեց որ մարդու բան մը չըսեմ:

Այս սուտը կարկտելէ անմիջապէս ետքը, Հետովիճ կապօրի նամակ մը կը զրէր անոր իմաց տալու համար թէ իր Ստեփան բարեկամին մի ամենազաղտնի նպատակաւ մ'ըրած ճամբորդութիւնը բարուրելու համար՝ նէ իր անունը՝ ի կիր առեր էր:

Կապօր պատասխանեց իրեն թէ իր անձնն ու անունը Ստեփանի և անոր կնոջ ծառայութեանը զնելու պատրաստ էր:

Ստեփանի առ Հետովիճ զրած առաջին նամակը ֆլորանսէ թուազրեալ (dateé) էր: Անոր մէջ վերադարձի խօսք չէր բներ նա: Այս լակոնական զրոյն պահարանը բանալու ատեն, անոր մէջէ անոյշ և թեթև հոս մը դուրս եկաւ:

— Ա'ն, ըստ նէ, թեղթը պատուելով, իր տարփուհին կուզէ որ ամեն բանի տեղեակ ըլլամ:

Ամիս մը, երկու ամիս ևս անցան, Ստեփան չէր դար: Սև հնչուք մը զշետվիճ կը մաշեցընէր: Կոյեմբերի առաջին օրերն էւ ին: Յովհաննէս կոմոր երթալով կը տկարանար, բայց կը զիմանար նաման յաղթ ծառի մը որ թէկ մըրկալի հովերէ խախտուած է,

բայց զօրաւոր արմասներով երկրին հետ միացած ըլլալուն տակաւ ևն հաստատուն կը մնայ :

Հետիվիճի համար իր գորովը աւելի խորին ու հաղորդուն, կեռ պիւ իսկը մայրական բան մ'եղած էր : Մանաւանդ Ստեփանի մեկնելն ՚ի վեր զնէ ամեն օր կը տեսնէր, շատ անդամ նաև օրն երկու անդամ : Կամ ինքն անոր տառնը կը ճաշէր կամ նէ իր տառնը :

Այլուր՝ իր սովորոյթները ամեննին փոխած չէր, միենոյն ժամերուն գուրս կ'ենէր ու Շանդ-Էլլինէի մէջ իր առօրեայ պոտուր կ'ընէր ձկով : Սակայն Հետիվիճ որ զան անհանդիստ սրտով մը կը խնամէր, անոր նայուածքին մէջ եղական բան մը կը նշմարէր, անոր ժպիտը ալ նոյնը չէր : Նէ չէր զիտէր թէ ինչ բանէ կը վախնար, բայց անհանդիստ էր և կը դիտէր որ Քլուքա կոմնն ալ իւրեն պէս նոյն հոդերու մէջ էր :

Այս միջոցին, Ստեփան ամարանոյին մէջ կ'ապրէր ինքնամու. և երբեմ ինքն իրեն կը հարցընէր թէ արդեօք իրօք ամուսնացած էր : Վերջապէս իր անունը կրող ու զինքն սպասող կնոջ առջև միմէ սպասականութիւն մ'ունէր : Անոր հետ սպասկուած ժամանակը նէ չէր զիտէր որ ինք իր տէրը չէր : Լոսկոկովից կոմսուհւոյն քով մնացած ատեն՝ ինքը մարդկացին ամեն օրէնքներէ զեր ՚ի վեր օր բէփի մը կը հպատակէր, այն էր իր սրախն ձայնը՝ զօր ինչպէս որ ինքը աղատութեամբ նուիրեր նոյնպէս ընդունէր էր և նէ :

Կոմսուհւին անբաւ երանութեան զդացում մը կ'զգար : Քաջ կը տեսնէր հիմակ, թէ զինքը չխարէր էր Ստեփան և իրօք իրեն նուիրուած էր : Իր սիրոյ որ նոյն ատեն իր ամենէ սասակի բորբոքման մէջ էր, կը միանար Հետիվիճի վրայ տարած յաղթանակին զդացումը :

Իսկ Հետիվիճ՝ դամ քան զդամ Ստեփանի բացակայութիւնը արդարացընելու բարուրանք չցանել կ'սկսէր : Կամակ զրած էր կապօր Տէքըլիի նկատմամբ ըրածն իրեն իմացընելու և ներում իննդրեր էր անորմէ առանց իր հաւանութեան վարուելուն համար : Բայց նամակներուն մէջ յանդիմանութիւն մը կամ բան մը չկար որ հասկը յընէր Ստեփանի թէ իր կինը իր տարակայութեան պատճառը զուշակած էր :

Ստեփան չէր կրնար իր կնոջ իրաւոնքը ջանըլը : Նէրա վեմ բնութեան, հաստատուն անձնութեան, պարագի նուրբ զդացում մին ու արժանապատութեանը վրայ կը զարմանար, բայց երբեմն նաև, այսպէս ըլլալուն վրայ կը բարիանար : Եթէ նէ զայրացած ապսամբէր, իրեն հաւասարած պիտի ըլլար և ինքըլինքը զրեթէ սպասախանատութեանէ զերծ պիտի զդար, մինչդեռ հիմակ իր անհատնում համբերութեամբ և որդիկան առաքինութեամբ՝ նէ իր երանութեանց մէջ փուշ մը կը դնէր :

Իրեն ահա այս վիճակին մէջ էին, օր մը Զէլէսփի կոմսը իր աղջկան քով եղած ատեն՝ յանկարծ զօյնը նետեց, գոլաց իր ծունդ կերուն վրայ և զետին ընկաւ :

Բժիշկը վտանդին մեծութիւնը Հետիվիճէ չպահեց : Աղդու գեղերով յաջոտիցան կոմսին խելքը զլուխը բերելու այլ սակայն անոր կննական ոյժերը սպառած էին :

Զէլէսփի՝ մահացու կերպով միասուած էր, և ինք իր վիճակը զիտէր : Երբ նա իր աղջիկը սոաքն ընկած տեսաւ լաւագին, թեները բացաւ :

— Շատոց պատրաստ էի, ըստ անոր, պէտք ենք իրարու մնաց բարեկ ընել : Եյնքան յաւով չեմ մնոնիր, որովհետեւ զքեզ Ստեփանի յանձնած կը մեռնիմ :

Հետիվիճ թելազիր մը զրկեց իր ամուսնոյն :

«Հայրս մեռնելու վրայ է, եթէ զինքը սեսնել կ'ուզես, եկուան յափալ : »

Հեռազիրը զՍտեփան զինովութեան մէջ զտաւ, բայց երկու ժամ ետքը բարիզի ճամբուն վրայ կը զտնուէր նա :

Ժամանակին հասաւ Զէլէսփիի մնաս բարեներն ընդունելու համար որ ալ միայն իր կամեցողութեան ուժով կ'ապրէր : Իր կեանքը որ յուղուած՝ մահը նոյնքան խաղաղ էր :

— Երկար ժամանակէ ՚ի վեր, հրամեշատ տուած եմ աշխարհիս, կ'ըսէր նա իր աղջկան զնէ սփոփելու ջանալով : Աստուած համեցաւ ինձ կանխաւ զեկ տալ . . . ուստի մահը զիս սպատրաստ պիտի դանէ :

Հետիվիճ և Ստեփան իր մօսն էին ծնրադիր, ձեռքերնին անոր

Հեռքին մէջ։ Սաթիստ Քլօսքա, ոտքի վրայ կայնած, աղջոշ սախի հը սեսնէր այն գիւցալնին մահը՝ որ պատերազմներու կրակին մէջ տեսնէր էր։

Վայրիկ մը Զէլէսքի գաստողութիւնը կորոյւ ։ Կիսկտոր բառեր արտասանեց որոնք զինքը իր անցեալ կոխներու մէջ կը փոխադրելին մտովի, յեայ աւելի յասակ բոց մը փայլեցաւ իր աշերուն մէջ, պայծառ ծանրութեան հով մը դէմքին վրայ տարածուեցաւ ։ Սահֆանի կողմը գառնալով,

— Աղջիկ եղանիկ ըրիք գու, ըստ անոր. օրհնութիւնս վրադ ըլլայ։

Սահֆան զլուխը ծռեց։ Պահ մ'ետք Յալշաննէս Զէլէսքի մեռած էր։

Թ

Նմբողջ տարի մը Հետվիճ ամենակատարեալ առանձնութեան մը մէջ ազդեցաւ միայն իր հանդուցեալ հօրը ծերունի բարեկամներու հետ տեսնուելով։ Իր ըրած կորսեան մեծութիւնը միայն ինքը կրնար պդալ։ Կոմսին մահը՝ իր կեանքի մէջ պարապ տեղ մը կը ձգէր, և իր բոլորտիքը նէ նյո պարապը լեցընող բան մը չէր տեսներ։

Սաթիստ Քլօսքա, Սահֆանէ աւելի ստեղ իր հետը կը կենար թէե նա տակաւին չէր սպասնար հեռանալու։ Նէ ժամանակ մը մտքէն ամենէ յուսահատական դիմաւորութիւններն կ'անցընէր, այսուհետ ինչերանութիւն կրնար սպասել. ալ հայր չունէր, ամսուին երբէք ունեցած չէր. ինչ հարի կար իր հողեվարքը աւելի ևս երկարելու։

Սակայն իր ծայրադոյն յուսահատութեան միջոցին երիտասարդութեան զսպանակը դինքը բռնեց։ Սարդ քսան տարեկան հասակին մէջ կեանիք տասպարէզն խոյս շտաբ դասալիք, մանաւանդ երբ իր հօրմէ հաստատամութեան և դերածայր առաբնութեան դասերն ընդունած է։

Հետվիճ տեսած էր իր հայրը որ թշուաւութեան ու սե օրերու մէջ, քայլ առ քայլ ու անդադար կուսելով տեղի տուեր էր թշնամոյն առջե ու իր պարտաւորութիւնն էր հօրը օրինակին հօրը օրինակին հետեւիլ։ Սահֆանի հէտ միևնոյն յարկի ներքե կը բնակէր, ինչո՞ւ զան իր քովը պահելու պիտի չաշխատէր։

Միթէ բոլորովին անհնար էր զտնել այն բժժանքը որով որիշ մը զան իր քովը կը պահէր։ Այս պայքարին մէջ իր բոլոր զարութիւնը թափէր էր նէ։ Իր վերջն ձիզը ու ոյժը շսպատած պէտք էր իր ինքվինքը պարտեալ խոսառվանիլ. . . . Ասկէ զատ նէ Սահֆան կը սիրէր տակաւին։

Ուստի իր հօրը մահուամբ զդացած առաջին վհատութենէն եւ լածին պէս, Հետվիճ մկան փնտուել այն բաները որոնք Սահֆանի հաճելի ըլլալույատկութիւնն ունէին։ Անոր համար համեստ պչրանք, թևափօղեալ գորով, հրապուրիչ հլութիւն մը ունեցաւ որոնք նուազ արփալիր հոգի մ'իսկոյն պիտի նուաճէին։ Իր առաջին պարտութիւնները զինքը չվհատեցուցին, անոր հակոակ՝ իր սիրալիր խնամքը կրկնապատկեց. իր յարաբերութիւննը մէջ վեհերու և զօշուիչ լրումը դրաւ և կերպիւ իւիք հրապուրիչ ըլլալու ջանաց։

Նորատի աղջկան տակ՝ կին ՚ի յայտ կու զար ինչպէս որ զեղցիկ մարգավայր մը երկան կու զայ թեթև մշուշի մը տակէ որ առաւօտեայ Ճառագայթներու առջե կը ցորուի։ Յայսին չէր թէ իր ամուսինը օր մը իրմէ բամնուած էր և թէ անորմէ դժգոհութիւն մ'ունէր նէ։ Ժափսներով կ'ընդունէր ու ժպիտներով կը բարեկ զան, այնպէս որ Սահֆանի հոգւոյն մէջ կարելի է կակիծ մը թափանցեց, բայց այս զդացումը աւելի առջե չզնաց։ Իր կնոջ հետ աւելի գորովալի էր նա, և պզտի հողատարութիւններ ունենար նէրա համար, բայց ոչինչ աւելի։

Մինչ այս մինչ պայն, Հետվիճ կ'զգար որ կը տկարանար, ջերմ ունէր, անքոն զիշերներ կ'անցընէր ու ցորեկը սաստիկ տաղակութեան մը ենթակայ էր։ Յայսը՝ որու փարելու կը ջանար նէ, կը հեռանար իրմէ. կ'զգար այն յոգնութիւննը օր ճամփորդ մը կ'ըշ զայ ծովեգերքի մը վրայ որու մասնաւ աւազը իր սովերու տակէ խոյս կու տայ։ Կը քալէ ու չյառաջեր նա։

Գիշեր մը պարտիզին դռնակը վերստին բացուեր էր որմէ կը յայսնուեր թէ սևազգեաց կինը վերագարձած էր :

Առառօտ մը , Հետվիճ չկրցաւ ուրք ելնել , Ճիգ մը ընելով ոտքը դեմինը դրաւ , բայց իր բոլորակը ամեն բան դարձաւ ու ինքը ջղարեկ մնաց բաղրմակին (լի) եղերքը : Սաստիկ տաղնապ մը վրան եկաւ ու քանի մը ժամ ետքը կեանդի ՚ի վտանդի էր :

— Հօր մահը իր մահուան պատճառ կ'ըլլայ , կ'ըսէին զլխուն վերկը :

Ստեֆան իր քովը նստած էր , բայց չենք կրնար հաւաստել թէ անդութ անձնասիրութեան խորհուրդ մը իր մտքէն չանցաւ , վասն զի Լօպոկովից կոմն ալ Ճիշդ ան օրերը մեռեր էր , Թրանսիբանդի անտառներուն մէջ վարաղ որսալու առեն :

Սակայն ուժ օր ետքը վտանդին առ չել առնուեր էր , իր կաշ մութեան առողջութեամբը Հետավիճ ազատած էր : « Նէ թեթե ժպիտով մը ծիծաղեցաւ , աչկոնքը այս հարսանեկան կուպային բոլոր տիքը նետելով որ իրեն այնքան վիշտ և տառապանք պահած էր ու զՄտեֆան իր քովը կանչելով :

— Զմեռնելուս համար քենէ ներում կը ինդրեմ , ըստ անոր Հետվիճ , պոռաց Ստեփան :

— Ի՞նչ հարկ սուտ ըսելու : Չսէ նայիմ պիտի ցաւէի՞ր վրաս : Հիւանդները երբեմն կրկին տեսողութիւն կ'ունենան : Տնցեալ զիշեր աշերս բաց էին : Ինձ կ'երեւէր թէ զերեզմանէ կ'ելնէի : Երբեսդ կը նայէի , դու կը քայլէիր սա պատուհանէն այդ գուռը երթալով ծանրութեամբ : Ճակտիդ վլայ քու խորհուրդներու ստուերները կ'երեւէին ու ու էին անոնք : Անմնց սոսկալի յառաջադիմութեան կը հետեւէի . . . : Եթէ Վաստած ալօթքս լսէր , զիս այն միջոցին կ'առնէր :

— Կը պաղատիմ քեզի , այդպէս մի խօսիր . . . ըստ Ստեփան : Ի՞նչ դաղափարներ ունիս դու :

— Քու անունը կրելէս ՚ի վեր ունեցած զաղափարներուս մէջէ ամենէ իրաւացիներն ու Ճիշդերն են ասոնք : Հիմակ քաջ կը տեսնեմ որ իրաւունք ունէիր : Վասոր համար ինձի դէմ մի սրդողիր սակայն : Եթէ դու ալ կը տառապիս , դարձեալ երկու քուս մէջէ

ամենէ մեղքընալիքը ես եմ : Աէրէս կուրացած էի և անկարելի կը թուէր ինձ որ օր մը անով չամակուիս դու : Ըրածս ինքնասիրութիւն էր և աշա անով կորսուեցայ . . . :

Ստեֆան իրեւ թէ անոր ձեռքը բռնելու համար շարժում մը ըրաւ :

— Ո՛չ , կրնար բռնել զայն , ըստ նէ իր գունատ ու վախտ ձեռքն անոր երկնցնելով , այն միշտ առաքինի կնոջ մը ձեռքը պիտի մնայ :

Պահ մը մտածելէ ետքը աւելցուց :

— Կաեւ բարեկամուհիի մը մը ձեռքը :

Եւ տեսնելով որ Ստեֆան ուշի ուշով երեսը կը նայէր ,

— Կրնայ ըլլալ որ , յարեց , դիպուած մը օրին մէ կը սիրային վէրքդ թունաւորէ , եթէ անտան գժբաղդ ըլլաս , ես ալ անդախ պիտի ըլլամ :

Իր ձեռքը սահեցաւ ծանրացաւ Ստեփանի ձեռքէն որ ալ չէր պատասխաներ :

— Ինչ և ըլլայ , կրկնեց պահ մը լուռթենէ ետքը , խօսքդ ետ կը վերագարձնեմ քեզի . . . մեր մէջ կեղծաւորութիւնը անօգուտ է : Հայրս մոռած է , ալ կեղծաւորութիւն չեմ պահանջեր քենէ : Գուն մտածէ թէ քու հօրդ առջն ինչ կ'ուղես ընել :

— Այլ դու , ինչ պիտի ընես , Հետվիճ :

— Բան մը պիտի ընեմ որ դու չաւանիս : Պիտի յիշեմ որ Զէլէսքի Յովհաննէս կոմնին աղջիկն եմ և եթէ կ'ուզես գարձեալ պիտի ապրիմ նոյն յարկին տակ՝ ուր նա միացուց զմեզ : Դուրս պիտի ելնես կամ հոս պիտի մնաս , ըստ քու համուց : Հօրս անուանը յիշառակին արատ մը բերել չեմ ուզեր մեր բաժանումնէ : Սակայն թէ որ այնպէս կը պահանջես . . .

— Երբէք մտքէս անցուցած չեմ :

— Աս բանին կը զարմանամ : Վերեկի թէ ասոր վրայ մտածուած չէ , պատասխանեց նէ , այս բառին վրայ կոթնելով : Ես իմ մասիս պիտի մանեմ ելնեմ այն ընկերութեան մէջ ուր ծնայ : Եթէ ոչ Քօսքա կոմնին ընկերակցութեամբ : Եթէ քաշուած ապրելու շարունակիմ , առջի ժամանակս անցած ըլլալուն պիտի կարծուի թէ առանձնութիւնը զաղանի դործած մէկ յանցանքիս հա-

մար ինձ տրուած սպատիմն է , կասկած մը որ չեմ ուզեր անուանո վրայ ծանրանայ :

Ասոնք ըսելու համար Հետվիճի ըրած ճիզը այտերուն վրայ թեթև կարմրութիւն մը բերած էր : Կե ձեռքը իր հրատապ ճակտին վրայէն անցուց :

— Եւ հիմակ , աշարունակեց , աղատ էք վերադառնալու դեպ ՚ի . . . :

Ասոնք իր շուրթերու վրայ սպառեցաւ : Յանկարծ սկսաւ հեծիլալ ու իր գեմբը ձեռքերուն մէջ առնելով ,

— Ա՛ս , Ստեֆան , եթէ դու ուզէի՞ր , զուեց աղէկէղ ձայնիւ :

Ժ

Լօպօկովից կոմսին մեռնելէ ետքը , կոմսուհին անմիթար սուդ մը չինդերէր էր : Հասարակութեան պարտաւորած նկատումներու հետ մէկտեղ իր կացութեան ինքնիշխանութիւնն ալ ունեցաւ : Ժառանդութեան գործերովը ՚ի Պոհէմիա բռնուած էր բայց անհամրերութենէն զՍտեֆան իր քով կանչեց :

Հետալիք ալ կատարելապէս առողջացած ու սոք ելած էր , ուստի Ստեֆան մեկնեցաւ իսկոյն :

— Թէ որ հայրդ չիւսանդանայ , անհոդ եղիր , ինէ լուր մը պիտի չառնուս , ըսաւ նէ անորմէ բամնուելու կէտին :

Կոմսուհին կամաց կամաց Հելլիտիա եկաւ իր հայրենի երկրին մէջ գործերը կարզի դնելէ ետք : Պահ մը փափաքեցաւ ժրնէ վլիկին քովերը կենալ , բայց Բարիդ զինքը կը հրապութէր , կարելի յանդէտս իրեն՝ լուսութիւնն ու պաղութիւնը ՚ի բաց վանելու համար այն հին ապարանին ուր Բրակայի Քլանսայթի մէջ թաղուեր էր :

Ստեֆան վերադաբին իր տունը բաց դուաւ : Հոն նախ և

յառաջ պատահած անձերէ մէկն եղաւ կապօր Եքըլսի՛ որ զինքը տեսածին պէս չկրցաւ ծիծաղը բռնել : Քլօսքա կոմսուհին քանի մը ամսուան մէջ փոխուեր ու մեծ տիկին մ'եղեր էր բառին լաւազարն նշանակութեամբը :

— Այս իրիկուն քովս մնալու պատիւը պիտի բնէս ինձ , ըստ նէ իր ամուսնոյն , ընթրիքին քանի մը հողի հրաւիրած եմ որոնք շափազանց զոհ պիտի ըլլան ձեռքդ սեղմելով :

— Հայրս ալ անոնց մէջ է , հարցուց Ստեֆան այս ընդունելութիւնէ քիչ մը զայրացած :

— Միշտ , պատասխանեց հանդարտութեամբ Հետվիճ :

Պչրանքն աներեւոյթ եղած էր , բայց Ստեֆան իր ձիերը ախոռն ու կիսակառ (coutré) կայանին (remise) մէջ դտաւ : Դուռը մծ բացուած էր : Քլօսքա կոմսուհին կանոնաւոր կերպով քանի մը մուերիմներու այցելութիւնը կ'ընդունէր , որոնք իր բոլորտիքը կենդանութիւն կը սփուէին : Ի մօտոյ գիտաւորութիւն ունէր նէ բանալու իր սրահիկները որոնք Բարիդի ամենէ փայլուններու կարդն անցնելու յօյս կու տային :

Առաջին զարմանքն անցնելէ ետև Ստեֆան այս տեսակ կեսարին վարժեցաւ , զինքն աղատ կը ձգէր այն : Լօպօկովից կոմսուհին Պօծօնն թաղին մէջ ապարանք մը կը բնակէր իրեն մօտ ու իր ամենէ ընտիր ժամերը կրնար հոն անցընել նա առանց իր բացակայութիւնն զգալի ընելու :

Այս թուականին , Լօպօկովից կոմսուհիոյն Ստեֆանի համար ունեցած սիրոյն մէջ թեթև այլայլութիւնն մը կար :

Մարդուս կիրքերը , աշխարհակալի մը ետևէ երթող կրակուանակներու կը նմանին : Երբ ալ յառաջ չեն խաղար , ըսել է թէ յետս ընկրկելու խիստ մօտ են :

Կոմսուհին իր սիրականին անձին կատարեալ տէրն ըլլալէն ՚ի վեր՝ առաջին անգամ իր շուրջը նայեցաւ : Երջանիկ էր իրաւ , բայց երանութիւնը կը բաւէր իրեն : Ստեֆանը կը քննէր : Նա իր քովն

* Ուահեկան ոճ հը որ la maison avait grande aile չշշէ կը բայցայուէ կարծէնէ :

Գ. Ա.

Էկածին պէտ միւնսոյն խանդով կ'ընդունէր զան, այլ գայսածին պէտ
իր մտածմանց մէջ կ'ընկղմէր և ալ յառաջուան պէս անոր յիշա-
տակով չէր ապրեր : Չուարձութիւններէ չէր փափեր, զրեթէ կը
ժնուուէր զաննք, ահա այս էր իր զգացման այլայլութիւնը :

Եսկ Սահման՝ ինչպէս որ էր Գօրլի ամարանոցը՝ նոյնը կ'զանուէր
նաև Բարիղի աղմուկին մէջ։ Իր միակ մտածումը ու պաշտած
կուռքը՝ Լոպոկովից կոմսուհին էր։ «Նէ իր կեանքը կ'ամփոփեր
ինչպէս որ պլոբեայ ոստ մը լուսաւոր ճառադայթի մը բոլոր կայ-
ծերը իր կիզակետին (foyer) վրայ կը կեդրոնէ։

Այս միջային օր մը Մաթեաս կոմսը իր տղուն տունը վազեց :

— Ծանրակշիռ բաներու վրայ քեզի հետ խօսելիք ուսկիմ , ըստ առաջին առ զԱՄԵՐԻԿԱՆ իր դահլիճը տանեն լով : Գիտես որ ԽԵՐՈՊԱ այն պահի Ճնամաժամերու մէկուն մէջ կը գտնուի որ կրնան աերութեանց բաղկերուն վրայ խնդիրներ յարուցանել : Փոթորիկը Խառնից կողմէ կը գոռայ : Մեր հայրենիքէ ստացած լուրերէս կը վախնամ որ յարմար ժամանակէ յառաջ դէպքերը չդահլիճին : Ծածուկ գործականներ ամեն կոզմ՝ կը շրջին ու ապստամբութիւն կը քարոզին , բայց կարծեմ թէ ժամանակն եկած չէ , կը վախնամ որ մեր սիրելի հայրենիքի արիւնը ընդունայն չթափի : Մենէ մէկը պէտք է որ հոգ երթայ և անխօնէմ ցոյցերը արդիլէ : Քեզի յանձնուեցաւ այս պաշտօնը որ վտանգաւոր է , վասն զի հարկ է մտնել այնպիսի երկիր մը՝ ուրտեղ երկուքնիս ալ մահու գատապարտուած ենք :

— Այդ բան մը չե՞ , ըստ Ստեփան :

— Այդ բառ ու չէ լը — Այս ձեռնարկութեան մէջ առնենալիք յատկութիւններգ միայն յանդգնութիւն և հնարագիտութիւն չեն, շարտանակեց Քլօսքա իր տղուն ձեռքը սեղմալով, մարդկերու և եղելութեանց վրայ քաջ դատողութիւն և նուրբ դիտազութիւն կ'ուզէ: Ո՞վ զիսէ, մեր հայրենակիցները զէն առնելու յարդորողները կարելի է մեր ենթադրած աւելի բազմաթիւ միջնորդներ ու սատար ունին: Այն ատեն լիս-

կար իշխանութիւն պիտի՝ ունենաս ասպառամբութեան նշանը տալըւ, ևս ալ չեմ ուշանար կը հանիմ:

— Եւ երբ կ'ուզես որ երթամ, հարցուց Ստեփան որ իր հօրը հայրենիքի վրայ խորհած միջոցին՝ Լոպոկովից կոմսուհւոյն վրայ կը մտածէր :

— Բայց քեզ ժամանակ կու տան քու հրաժեշտը տալու Հետ-
վիճի : Ախնդ , Յովհաննէս Զէլէպի կոմին աղջիկն է և քու Ճամ-
բորդութեանդ դէմ չկենար :

— Անշուշտ . . . Ռւբեմ այս իրիկուն

— Այս իրիկուն, ու շատ շատ վաղը :

— ԽԵՂՃ Մարի, մըմնաց Սաեֆան :

Այս ըստեղով նա՝ կամաց կամաց Պօծօն թաղին ապարանն ուղղ դուեցաւ։ Կը մտածէր թէ կոմսուհին ի՞նչ պիտի ըսէր։ Այսպիսի աղետալի լուր մը ի՞նչպէս պիտի տար անոր։ Եթէ իրեն հետեւիլ ուզէր, ի՞նչ առարկութիւնով կրնար արգիլել զնէ։ Դր արհամարտելիք վտանգներու վրայ՝ որոց ամենէ պատփկը իր զլուխն ՚ի կառավար կրնար տանիլ, բան մը պիտի շրաբը անշուշտ, բայց նէր սպատի գուշակէր։

— Կը ստեմ, ըստա. իւրովի, այս ուղևորաթիւնը իրրե շրջապայռութիւն մը կը ներկայացընեմ իրեն։ Ետքէն զինքը խարելում կը ներէ . . . եթէ վերադառնամ։

đ.U.

Կոմիտէին առանձին չեր : Ներա քով Խոսլեան մը կար զոր քանի մ'առենէ ՚ի վեր ներկայացուցեր էին , ճիօվանի Շիբոջիօ մարդիղը որ Հոռոմէ կու զար պապական սոսթիկանութենէ արսորուած :

Խօսակցութիւնը զուարթ ձեւ մը տուած էր, Ստեփան խօսքի մտաւ : Քարիզմա զուարթութեանց և մօտալուտ պատերազմին ելլց վրայ խօ-

սեցան։ Մարդիզը անխելք մէկը չէր, ընդհակառակն արագամիտ և զուարթ անձ մ'էր, կոմսուհին կը խնդար։

Քառորդ մը ետքը մեկնեցաւ նա։ Մարի Ստեֆանի հետ առանց ձին մնացածին պէս իր երկու ձեռքերն անոր երկնցուց։

— Իիսրոլի մարդիզը շատ սիրուն է, ըստ նէ, բայց թէ որ հինգ վայրկեան ևս կենար սիրափառ պատճէի զինքը շաբաթ մը շնորհուց։

Ստեֆան նէրա երկու ձեռքը պագաւ։

— Ամն օր ինքզինքդ աւելի կը սիրցնես, ըստ։

— Կը յուսամ որ, այս իրիկուն քովս սիրտի մնաս։

— Աւաղ, ոչ այս իրիկուն և ոչ վաղը։

— Ա՛հ, և ինչո՞ւ։

— Վասն զի կը մեկնիմ. . . հայրս այնպէս կ'ուզէ . . . բայց բայցակայութիւնս երկարածու սիրտի չըլլսց։

— Եւ ուր կ'երթաս,

— Գերմանիա։

— Միշտ Ճամբորդութիւն, և ասոր նպատակն ի՞նչ է, դեռ երեկ խօսքը չկար։

— Ընակնկալ գործ մը պատահեցաւ, բարեկամներ ունիմ զորս պէտք եմ աղատել զէշ Ճամբէ մը ուր յիմարաբար նետուեր են։

Կոմսուհին հառաջեց։

— Զդիտեմ ինչո՞ւ Բարիկը կը սիրուի, վրայ բերաւ նէ, ուր երկրորդ օրուան վրայ երեկ ապահով չէ մարդ։

Յետոյ երկու ձեռքերը Ստեֆանի ուսերուն վրայ դնելով,

— Ինէ բան մը կը պահէնս, շարայարեց նէ յանկարծ։

— Ի՞նչ կայ որ քենէ պահէմ։ Հայրս քիչ մը հիւանդ է, և մզ սիրելի եղաղ անձերու համար նա չկրնալով մեկնիլ, ես կ'երւ թամ։

Կոմսուհին արցունքի կայլակ մը սրբեց որ իր այտերէն դար վար կը հստէր մեղմիկ։

— Երանի թէ հետդ դայի, ըստ։

— Վակարելի է, վասն զի մը բարեկամներէ մէկը կ'ընկերանայ ինձի։

— Աղէ, դնա ուրեմն, աւելցուց նէ, թէերն անոր վիզն անցրնելով, և ուր որ ըլլաս, միշէ թէ քու հետդ եմ։

Ստեֆան ամնէ ծանր բեռէ մը թէթեցած առն դարձաւ։

Մարի բանաւոր կերպով վարուած էր։ Հարկաւ արցունք թափեր ու իրեն հետեւ գիտաւորութիւն յայտներ էր, բայց մնձ սիրտխալ մը տեղի չունեցեր և Ստեֆան իր վախցած յուսահատութեան մէկ հետքը չտեսած էր։

Ամն բան աղէկ կ'երթար, սակայն անհանդստութեան խորունկ զդացում մը կ'զար նա, կարելի է կը ցաւէր չդտնելուն այն արցունքները որանցմէ կը վահնար նախ և յառաջ։

Հետվիճի հետ բան մը չկեղծեց, նէ զիտէր որ այս Ճամբորդութենէ կենար ամնէկին չլինրադառնալն կ'ուզէր անոր ձեռքը անկեղծ ծօրէն սեղմել։

— Ներէ ինձ, ըստ նէրա, քեզ պատճառած վշտերուս համար, արձան եղածիդիք չափ զքեղ երջանիկ ըրած չըլլալուս ցաւը հետս կը տանիմ։ Թէ որ քու ոին ու քէնը ինձ հետեւն կը վախնամ որ հօրդ օրհնութիւնը կենացս վրայ չծանրանայ։

— Այդ բաները մէկի, պատասխանեց Քլոոքա կոմսուհին։ Հայրդ ամն բան յայտնեց ինձ։ Ես զքեղ սիրեցի, վասն զի օր մը տեսայ որ յանդուգն զործ մը ընելու չափ վեհանձն ու անձնուելը դանուեցար։ Պարաբդ կատարէ ուրեմն։ Քու անոնց կը կրեմ և այս անուան նկատող ամն բաները նու իրական են ինձի համար։

Ստեֆանի ուզէորութիւնը անյուսածի յաջողութեամբ մը կատարուեցաւ։

Յեղափոխական կուսակցութեան պարագլուխներու հետ ըրած տեսութիւնները զինքն համեստցին սր իրենց երկու այժմեան վիճակին մէջ ապստամբութիւն մը անօւուա տեղը արին թափի լու պատճառ սիրտի ըլլար։ Գլխաւորները իրենց դիտաւորութենէն ետ կեցնելու չափ աղջեցութիւն ունեցաւ նա, և զանազան կոմսութիւններու մէջ որոնք իր պատճառութեան ատենի մարդերու միշատակներն արթնցուցին, արշուանիները ընելէ ետքը, կրցաւ Բարիկ վերադառնալ, բայց ուրիշ ուղղութեան մը հետեւ լով որ մնձ շրջան մը ընելու սախ պեց զինքը։

Վերջապէս Ֆրանսայի սահմաններն հասած ատենը, երեք ամիսէ աւելի էր որ լուր չէր ստացած Լօպօկովից կոմսուհին որմէ երկու կամ երեք նամակ միայն կրցեր էր դրկել:

Որքան որ Բարիղի կը մօտենար, երկաթուղիներու դանդաղութեան վրայ զարմացած իր անհամբերութիւնը ևս աւելի կը սաստիանար:

Աը խորհէր թէ արգեօք ի՞նչպէս պիտի դժնէր զնէ: Հիմակ իր վերադառնալու ատեն՝ չէր կինար ըմբռնել թէ ինչպէս կրցեր էր անորմէ հեռանալը աչքն առնել: Միթէ անորմէ հեռի անցուցած երեք ամիսները իր մնացած կեանքէ երեք ամիս կտրել չէր: Ապադան այն երեք ամիսները պիտի չգարձնէր իրեն:

Մոլեգին կը սիրէր զնէ: Ինչպէս որ հովի ու բուքը բոցը կ'արծարծեն նցնակէս բացակայութիւնն իր սէրը վառեր ու սաստիացուցեր էր:

Վերջապէս Բարիղ հասաւ:

Կոմսուհին պղտի սրահիկի մը մէջ էր, պատուհանի մ'առջն տաստած. թուշը ձեռքին մէջ, մտախոհ դիբքով:

Ստեֆան նէրա անունը տուաւ:

Չայն մը ձգեց նէ, ոտք ելնել ուղեց ու իր հոմանույն թևերուն մէջ ընկաւ նուաղուն:

— Ա՛ս, դեռևս կը սիրէ զիս, ըսաւ Ստեֆան:

Կոմսուհին աշերը բացածին պէս յարտօսր շարժեցաւ:

— Հանդարտէ սակայն, դոչեց Ստեֆան, ես եմ, և ալ պիտի չբաժնուիմ քենէ:

Ամենէ եռանդուս եղանակաւ և երկար ատեն անոր հետ խօսեցաւ նա, այլյայլէ զնէ սրախն վրայ սեղմելով ու ամենէ գորովալիր առունները տալով նէրա, բոլորովին դիմով ու խենթ դարձած, կոմսուհին աղատ կը թողուր զնա, երեսը կը նայէր, կու լար, մերթ ընդ մերթ համբոյլներուն կը պատասխանէր, յանկարծ կը դոլար, դարձեալ կ'ողբար, յետոյ զլուխը Ստեֆանի կուրծքին մէջ կը պահէր ու կը հեծէր:

— Բայց ըսէ նայիմ, ի՞նչ ունիս, ըսաւ նա:

Կոմսուհին սաք ելաւ:

— Ես, ոչինչ, զարմանքէս այսպէս կ'ընեմ: Զիս վեր 'ի վայր յուղեցիր զու: Առանձին նստած կը մտածէի . . . : Մէջ մ'ալ յանկարծ ներս կը մտնես, և գեռ երեսդ չտեսած, ոտքս ընկած կը տեսնեմ զքեզ. . . ո՛չ, կարծեցի թէ կը մեռնէի . . . :

Ստեֆան Լօպօկովից կոմսուհին բաժնուելու հարկադրած ատենը, կուղէր զուարթ ըլլալ ու տխուր էր, կը մտածէր թէ զինքն աղէկ ընդունած էր նէ ինչպէս կը բաղձար:

ԺԲ

Հետվիճ այնպիսի ընդունելութիւն մ'ըրաւ իրեն որ կարծես թէ տակալին նախլնթաց օրը տեսնուեր էին և նախ և յառաջ նէ իր ձեռքն երկնցուց անոր:

— Բոլոր ըրածներդ հօրմէդ իմացայ, ըսաւ անոր: Ծննդեանդ երկիրը զորձերուդ յաջողութիւն տուաւ և քուներկայութիւնը օգտակար ու երանակէտ եղաւ ուրիշներու համար որ վտանդալից Ճամբէ մը դարձուցիր: Քենէ զոհ եմ:

Եւ տեսնելով որ այս խօսքերէն բոլորովին զարմացած էր նա,

— Ներեցի քեզի, շարունակեց ժպտելով, այն վիշտերու համար զորս ես ինձի առթեցի քեզի հետ առնամանալովս, հիմա քուրացեկամուհին եմ ու պիտի մնամ:

Տիկին Քլօսքա՝ միտքն աղատ եղող անձի մը հանդարտութիւնն ունէր, Ճամբորդութեանն այլ և այլ դէսպերուն՝ իր ամուսնոյն քաշած յոդութեանց, անցուցած վտանգներուն վրայ հարցումներ ըրաւ ու տեղեկացաւ թէ հաւատարիմ բարեկամներու առունը հանդիստ առած էր:

Ստեֆան այս բազմաղէտ արշաւ անքին մանրամասն հանդամանքը պատմեց նէրա, և երբ լմնցաւ,

— Ես, ըսաւ նէ, քեզի պատմելու բան մը չունիմ: Ալորէն

դիաես թէ չնչին գէպքերով՝ որոնք աւազի հատիկներու արմէքն ունին, լի կեանք մը բնչ է: Ամեն օրերը իրարու կը նմանին: Օրինակի համար՝ շատ խորհրդածութիւններ ըրի:

— Ի՞նչ բանի նկատմամբ :

— Ինձի . . . և քեզի նկատմամբ : Հետեւանքն աղէկ է և դու պիտի օգախս անկէ: Վերջին անդամ հետդ խօսեցած ատենս, սրտիս մէջ քիչ մը զայրայթ կար քեզի գէմ: Կորատի կին մը դժուարաւ կրնայ չփրուելու հաւանիլ: Կէ կը կարծէ թէ ամեն բան պահանջելու իրաւոնք ունի, նոյն իսկ այն մարդէն որ իրեն բան մը խօստացած չէ, ասկէ զատ մեծ գժրազդութեան մը հարուածին ներքեւ լինելով անիրաւ էի: Հիմակ ամեն բանէ հրաժարած եմ:

— Ատով ըսել կ'ուզես թէ, ալ չես սիրեր դիս :

— Ընդհակառակը, շատ կը սիրեմ, այլ նոյն բանը չէ: Եթէ առանց կինդ ըլլալու կարենայի կրել անունդ, որով կը պարծիմ, պատուական էր: Գժրազդաբար չարին անբուժելի է, ուստի պէտք է որ դու ալ համակերպիս: Պատուակիր մարդերու կինակցութեամբ մեր կեանքը գեռ իր բարեբաստիկ օրերը կրնայ ունենալ: Դմո լուսուտ յատակի մը վրայ սահող յստակ առուակի մը սկս կ'անցնի: Կէսը բարեկամներու հետ կ'անցընեմ և կէսը արտաքին բնկերութիւններու մէջ որ զան չմերեր: Խնչպէս որ պիտի տեսնես շատ մարդ կ'ընդունիմ: Տունս հաճելի կը դանեն ու կու զան: Դմ ինդրանօք Քլօսքա կոմը, թատրոնը օթեակ մը բռնեց: Եթէ մեղ ընկերանալը գործիք կու զայ քեզի տեղ մը կը պատրաստնք հոն: Պարել միսայ որով հանդէները ալ չեն ձանձրացներ զիս: Կը յիշեմ որ սքամչելի կերպիւ կը վալսես դու: Առաջին անդամ որ հանդէսի մը մէջ իրար պիտի հանդպինք հաճէ դիս հրաւիրելու, զերե ամօթով չեմ ձգեր: Շատ անդամ ձի կը չեծնեմ, զրեթէ ամեն առաւօտ: Քիչ մը նուազով, սակաւ ինչ ընթերցումով կը պարապիմ, ասոնց վրայ քանի մը թաս թէյ կը իմմմ և ժամանակն է կ'անցնի: Աչա այս է անցուցած կեանքս, քուկդ նոյնը պիտի մնայ, վասն զի մեծ բաժինը քեզ ընկած է:

Ստեֆան քիչ մը ապշեցաւ:

— Աղէկ միտքս եկաւ, շարունակեց Հետովիճ: Խնչպէս կ'ըլլայ որ Լուգոկովից կոմսուհին քեղ չընկերացաւ, քանի որ վտանգաւոր Ճամբորդութիւն մը կ'ընէիր:

— Տեղեկութիւն չունէր նէ, պատասխանեց Ստեֆան որ շուրթերը կը խածնէր:

— Եւ չգուշակեց:

Հետովիճ որ Ստեֆանի ներս մտած միջոցին պատկեր մը կ'ուրուադրէր, իր կասպարեայ զրիները ժողվուց:

— Կոմսուհոյն աշերը զիտամ ես, յաւելցուց: Անոնցմէ հմայիչ ականողիք տեսած չեմ ես, բայց ըստ պատշաճի շարժուն և փոխուող են, օր մը գեղեցիկ օրուան զոյնը և օր մը փոթորկի զոյն կ'ունենան: Աչը սրբին հայելն է, կ'ըսէ առածք:

— Առածները սուտ կը խօսին:

— Կարելի է:

— Կէ այս ըսելով իր տուփերը ու թուզերը վերցուց, և

— Գիտես որ գերեւ չեմ արգիլեր, վրայ բերաւ: Դմ կուռը քու առջե միշտ բաց պիտի ըլլայ և ուզածիդ չափ քովս պիտի մնաս, բայց մի կարծեր թէ այցելութիւններդ երկնցընելու պիտի պարտաւորիս: Ուստի եթէ ընելիք արշաւանք մ'ունիս, մի քաշու իր:

— Ձէ սակայն:

— Դու զիտես, ես գուրս պիտի ելնիմ:

Լուգոկովից կոմսուհին բաժնուելու ատեն Ստեֆանի սիրաը տխուրէր, իսկ Հետովիճէ զատուելու միջոցին վշացած:

Կոմսուհոյն աշերու նկատմամբ իր կնոջ ըսածները շիշդ էին, բայց ինչո՞ւ այն բանը որ երբեմն դեղ ու նորհը մը կը թուէր, հիմակ անհաճոյ եղած էր: Իր Ճամբորդութիւնէ ՚ի վեր իր շարջը ամեն ինչ փոխուած էր: Հետովիճի այլակերպութիւնը բան մը չէր իրեն համար, բայց Լուգոկովից կոմսուհին նոր գեմքով մը տեմնելուն անհաճիստ կ'ըլլար:

Ստեֆան այսպէս մտածելու ատեն, անցելոյն վրայ ակնարկ մը նետեց: Սկսաւ խորհիլ թէ ինչո՞ւ կոմսուհին իր սիրականին իրմէ բան մը պահելը չնշանակ էր: Եղած էր ժամանակ մը որ այսպիսի բան մը անտես չէր առներ նէ, վասն զի իր աշերուն մէջ կը

կարդար : Իր վերաղարձին օրը ինչո՞ւ համար թափած էր այն արցունքները որոնք զարմանքէ յառաջ եկած չէին կրնար ըլլալ :

Կին մը կրնայ իր սիրականի վերադարձին վրայ , շփոթիլ , յուղուիլ , այլ անսպառ լայ մը բնական բան չէ :

Ստեֆան ըիւր տեսակ ենթագրութիւններով կը տաճուէր և ոչ մէ կը կրնար զինքը հանդստացընել : Հետվիճի խօսքերը անդադար միտքը կու զային : Ինչո՞ւ նէրա աշերու նկատմամբ այն ակնարկութիւնը ըրեր էր նէ : Այները զիրար կը ճամսէն , կոնջ մը նայուածքը ու բիշ կոնջ մը մինչեւ ներսը կը թափանցէ :

Իր հոմանոյն բայցակայութենէ եաքը Լոպօկովից կոմսուհին Մօնմօրանսիի հովտին մէջ հաստատուած էր ուր Օպօնի մօտ , դալարիներու ներքեւ պահութած , ամարանոյ մը զտեր էր : Մեծ ծառերով լի տեղ մ'էր այն : Հոն մարդ կրնար կարծել թէ աշխարհիս ծայրը կը զտնուի :

Ստեֆան ամեն օր կ'երթար , բայց հոն չէր զզար նա այն հաճութիւնը որ ՚ի ֆօրլի և Աէն-Ճէյն կ'զզար : Իրեն այնպէս կը թուէր թէ իրեն և կոմսուհոյն մէջտեղ բան մը կար :

Իր այցելութիւնները ստէպ ձիով կ'ընէր նա , վասն զի տեղափոխութեան հետո միջոց մ'էր այն որ ամեն ժամ իր ձեռքին տակ պատրաստ ունէր :

ԺԳ

Սակայն օր մը որ բոլորովին իր մոտածումներու մէջ ընկղմած հետիոտն կը շարունակէր իր ճամբան , տեսաւ որ ձիաւոր մը գէպ իրեն կու զար տրոտելով * , այնպէս որ միկ վայրկենի մէջ իրեն մատեցաւ :

Ձիաւորը Ռիսբոլիօ մարքիզ էր :

* Trotter բառը որ յէսան որեակ մը +ալուսածին նշանառան (ono-

Երկու երիասարդները իրարու ձեռքը թոթուեցին : Մարքիզը իր շիզոցին * վրայ թարմաքաղ վարդ մ'ունէր :

— Լոպօկովից կոմսուհոյն տունը կ'երթաք , հարցուց Խտալացին :

— Այս :

— Եւ ես հոնկէ կու զամ : Նէրա տունը բոյն մ'է , կարծես թէ Ճամբորդող կիւսի մը գիւղաբնակութեան համար շինուած է այն արքայազն իշխանէ մը . . . : Մարդ ուր նայի ծաղիկ և շուք կը տեսնէ . . . :

— Նոյն վայրը լաւ կը ճանչէք :

— Ո՛չ , անոր ամն անկիւնները տեսած եմ :

Ստեֆան ու Խտալացին բաժնուեցան , մին պարզ քալուածքով և միւսը իր ձիուն ընթացքը տրոտէ քառարշակի դարձնելով :

Այս հոռոմայեցի մարքիզը խիստ գեղատեսիլ էր , նշանական դլուխ , սքանչելի աշեր , հեշտին ձեր ունէր և առողդ էր գեռաբոյս ծառի մը նման որու ստերը օդին մէջ կը ծլին ու կ'աճին :

Իր շիզոցին վրայ կրած վարդին յիշատակը զՍտեֆան կը հաշածէր : Ինչո՞ւ այնքան յայտնի կերպով իր գէմքը զոհութեան և երանութեան հովը ունէր :

Մինչ այս մինչ այն , Ստեֆան կոմսուհոյն տունը մտաւ : Նէ շուքի մէջ կը շրջէր մէջքը վարդ մը դրած , աշերը կապուտակի անոյշ և փառ փառ զոյն մ'ունէին : Պահ մը խօսակցեցան . նէ երազոս գէմքով մը բառերը մի առ մի կը հանէր շուրթերէ ծանրութեամբ և կարծես զանոնք զանելու համար գժուարութիւն քաշելով . . . մերժ ընդ մերթ , յոյլ և թոյլ չնորհքով . մի շարժամբ մը մէջքի վարդը կ'առնէր կը հոսութար , կը զդուէր :

matopée) է , էր հայերէնը ունեցած ոչ մէր հարվեանիներու ոչը , և այն բառերու հարդէն և որոնցին մէր լցուան իր հարստութեան հակառակ՝ զարդի հնացած է , զայն հայոցներ ուրիշած է ուրաջին անդամ մէր ամենէ մէջ հայտներէր մին հ . Ա . Բաքրաբորնին իր Հայկ դիսցալին գլուխ գուշակութեան մէջ :

* Boutonnière լինուան կամ լինուան , լինուան , որ կը նշանակէ բուտոն , այսինքն լինուան :

Գ . Ա .

Այս վարդը մէկէն Իխորօլիօ մարքիզին շիղոյի վարդը յիշեցոց
Ստեֆանին :

— Ինծի տուր այդ վարդը, ըստ յանկարծ :

Իսկոյն վարդենիի մը բռնէն նոր մը քաղեց նէ ու անոր ներկա-
յացոց :

— Ոչ, այդ չեմ ռւզեր, վրայ բերաւ Ստեֆան, այլ միւսը,
ձեռքինդ :

Կոմուհին թեթևեցաւ .

— Զայն չե՞ս ռւզեր ինծի տալ :

— Որովհետեւ ուրիշը զայն ինձ առաջն է :

— Ասոր համար պահել կ'ուզե՞ս զայն :

Կոմուհին լուց և ծաղկիլ շուրթերուն տարաւ ականց :

Ստեֆան անոր ձեռքը բանեց ու մզին :

— Այս վարդը Իխորօլիօ մարքիզը տուաւ քեզի և գու զան կը
սիրե՞ս, գոչեց նա :

Խօսիլ ուզեց նէ, շիկնեցաւ, գեղնեցաւ ու ոկտաւ հեծկլտալ :

— Ա՛ս, հիմակ կ'իմանամ, կրինեց Ստեֆան, այս օրեայ ար-
ցունքը, անցեալ օրուան լացր կը բացատրէ ինձ: Ուրեմն այն ա-
տեն արդէն զինքը կը սիրէիր :

Կոմուհին ալ պատասխանելու կարողութիւնը չունէր :

— Ա՛ս, վաստանիրա, շարունակեց մաճառը, միայն երեք ամփա-
կը բաժնուիմ քենէ և այն մշտապէս տեսելիք սէրէն բան մը շմնար :

Կոմուհին որու շունչը կ'ըսպատէր, ձեռքերը միացոց :

— Ա՛ս, իրաւոնք ունիս, ըստ նէ ձգով, անիծէ զիս, ու
մոքէդ մերժէ հանէ: Ինչ որ ըսես տեղն է, և չես կարող ըսել
բան մը որ արդէն հարիւր անդամ ես ինծի ըսած շըլլար, այլ
շղիսես թէ քանիցու թշուառ եմ: Ամեն զիշեր արցունք կը թա-
փիմ, ամեն օր կ'ուզեմ խոյս առաջ հեռանալ . . . Ա՛ս, եթէ զիտ-
նայի, ինչոքս սիփափ ըսէի քեզի թէ զիս հետդ տանիս . . . կ'ու-
զէի մեռնիլ . . .

Նէ դլուխը ձեռքերուն մէջ պահեց ու բաղմուի մը վրայ ըն-
կաւ ողեսուղաւ: Ստեֆան յաւսարեկ կիրսուլ բայց դբեթէ սիրաը
շարժած անոր կը նայէր:

Այս վիշն ու կոծը կեզծ չէին: Վարելի է մոլորեալ սակայն ան-
կեղծ հոգիէ մը կը բխէին և կարծես թէ չեծիւնսերը այս փա-
փուկ կուրծքը սիփափ խորտակէին: Կա ակամայ իր ձեռքը կոմսու-
հւոյն զլիփն վրայ դրաւ: Այս ձեռքը յանկարծ յափշտակեց նէ,

— Ինչ կ'ուզես որ ընեմ, կրինեց: Ինչ կը հրամայես, կը հնա-
զանդիմ քեզի: Զղային տեսնդ մ'ուր այն ու կ'անցնի: Ա՛խ, ինչդ
բարեկամի իմ, ինչ շարեք և զէշութիւն ըրի քեզի: Հաւատաւ որ
յանցանին իմն չէ . քանի անդամ աղօթքը ըրի որ քենէ ուրիշը չփե-
րեմ. . . գեռ մօտերս ինչ բարօրեայ ու երջանիլ էի միայն մէկ
մտածում, միակ տենչ մ'ունէի, միշտ գուն էիր այն:

Ասոր վրայ արցունքներու նոր հեղեղ մը թափեց, յետոյ իր շոր-
թերը Ստեֆանի ձեռքին կացընելով,

— Դէն, հաւատափ եմ որ, ըստ, զքել պիփի սիրեմ կըկին
եթէ այս տունէ մեկնինք:

— Կը կարծես, ըստ մէկէն Ստեֆան, և եթէ՝ աղէ եկու ը-
սեմ քեզի, ինձ կը հետեւին:

— Կոյն հետայն . . .

— Քաջ է, պիփի տեսնես թէ զքել կը սիրեմ թէ ոչ, մէկ-
անել աներեսյթ պիփի ըլլանք և մեր շորջը դսնուողներէ և ոչ
մէկը մէկ մ'ալ զնեղ պիփի տեսնէ . . .

Կոմուհին անոր թեթևու մէջ նետուեցաւ:

— Եւ զու պիփի ներես ինձ ու յաւաջուան պէս սիփափ ըլլանք,
դոչեցնէ:

ԺՂ

Ստեֆան Օսթնի ամարանոցէ մեկնելու ատեն՝ վրան տեսակ մը
խենթութիւն կը տիրէր: Ամենէ այլանդակ զիտաւորութիւնները
մոքին մէջ կը ծփային որոնցմէ և ոչ մէկը զործադրելի կ'երեւար:

Մարդս, կը գանտի երբեմն այնպիփի բարսյական կացութեանց
ՀԵՏԱԿԱԾ ԵՐԱԿԱՄԱՐ

մէջ՝ որ ալ բանի մը վրայ չզարմանար, գիւրին կը կարծէ այնպիսի երաներ, որոնց վրայ նախընթաց օրը չէր մտածեր անդամ, կը կարծէ թէ քարբնդուերու վրայ թռչելու համար թեւեր ունի, բան մարդկել չըլլաբ իրեն, ոչ ո՞ճիրը և ոչ անպատեհութիւնը։ Քիչ մ'առաջ ողջամիտ ու բարի էր, չար կը գառնայ։ Այսպէս իր բուռն կրից շունչն, Ստեֆան մոռցեր էր թէ իր հայրը՝ որու համար ուրիշ ասեն իր անկախութիւնը զոհեր էր, և թէ իր կինը զոր կը յարդէր։

Սոյն կէտին՝ միայն մէկ բան կար որ կարեսր կը թռւէր իրեն, այն էր զկսմուհին աղասել այն աղղեցութենէն որ իր ձեռքէն կը յափշատկէր զնէ։ Անկէ անդին բան մը չկար։

Ուսափի Բարիդ վերագարձաւ նա։ Ճամբորդութեան մը անհրաժեշտ եղող պարասսութիւնները ձեռք առնելու համար։ այլ գժբաղդաբար անցած են ան ժամանակները որ թեւաւոր ձիերով և հոլաթե վիշապներով լծեալ կառքեր՝ ասպետութեան դիցաղըններու օգնութեան կու գային։ Ամենէ փոքր առևանդի մը համար բիւր տեսակ մանր պէտքեր կան, ամեն ինչ նախատեսելու է, և այս պարագայիս մէջ ձեռք առնուելիք միջոցներու յատկութիւնն է միտքը ստիսել այնպիսի խորհրդածութիւններ ընելու որոնք առաջին եռանդը կը մարեն։

Հատ բաներ, որոնց Ստեֆան նախ ուշադրութիւն չըրած էր, միաբն եկան։

Ճամբորդութիւն ընելու ատեն՝ կոմսուհին դերմանիայի ծանը, խորունկ և վեհմերած շատութեան սիրահարուած էր և իր վերալարձին խտալական եռանդու, փայլուն և զզայական երած շատութեան սիրահար դաեր էր զնէ։ Ժամանակաւ՝ իր զունով և խունկով նէր ամենէ աւելի հաճելի եղողը ծաղիկ մանիշակն էր, որմէ միշտ քանի մը հատ վրան կ'ունենար։ Հիմակ միայն վարդը կը սիրէր։

Միթէ այս արտաքին փոփոխութիւնները ներքին ու արմատական փոփոխութիւն մը չէին յայտներ։ Ինչու զանոնք յառաջէն չնշմարել էր նա։ Արդեօք կար միջոց մը որով եղածն աւրուէր։ Այս երթը կրնա՞ր իրօք դարման մը ըլլալ, անով կոմսուհին իրը կը լւար անձնովին, այլ միթէ նէրա ոէրը նորէն պիտի ձեռք ձկէր։ Չայն մը — ոչ, կը պատասխանէր իրեն։

Եւ եթէ զինքն ալ չէր սիրեր նէ, ինչ սիմի ըլլար իրենց կեանքը օտար երկրի մը վրայ երբ իրարու կապուած պիտի ըլլար յին դայթակըլի կապու մ'որ ընկերութեամ դռներ պիտի դոցէր իրենց։ Ստեֆան արբայութեան մէջ ապրելէ ետքը այնույետէ գժուային կեանքի մը մէջ պիտի տառապէր աներկրայ։

Երաւ այս ճամբորդութիւնը ընելու առաջարկութիւնը կունուչին ըրած էր, բայց ի՞նչ եղանակաւ առաջարկած էր։ Կարելի է նէ զոհողութեան խանդն ունէր, ասկայն չէ մի որ դարձեալ զոհութիւն մ'էր ըրածը։

Ստեֆան ինքինքը սառած կ'ըզգար։ Քանի որ ինք իր ներսը կ'իջնէր իր կացութիւնը զննելով, իր յետին յօյսէրը աշնան անս ձեռներէ ծեծուած ծառի մը չոր ու դեղին տերեներուն պէս կը ցրուէին հողմավար։

Ուսափի Օպօնի Ճամբան բանեց գարձեալ տխուր զզաստութեամբ մը և ակամայ հնազանդելով ներքին զօրութեան մը՝ որ զինքը կը մլէր։ Հոն հասած ատեն զիշէր էր։

Երկար ու անձայն ստուերներ դաշտը կը ծածկէին։ Հովը անդամ կը լուէր։ Անշարժ ծառերը աստղերու անոյշ լուսին կը նիրա հէին զողցես։

Ստեֆան համբ քայլերով պարտէ գը մտաւ։ Սաստիկ լոյս մը կ'եւրեար զետնայարկին սենեակիներու մէ կէն ուր կոմսուհին սայլիտի մը մէջ նստած էր զլուխը ձեռքերուն մէջ առած։ Իր մազերը տակուվայ էին և կէսօրէ ետքը հաղած հաղուստով էր։ Կար ծես թէ այն ժամէ՝ ի վեր աեղէն չշարժեր էր։

Ծառերու պուրակի մը մէջ պահուըտած։ Ստեֆան դիտեց զնէ։ Սոյն խակ յուսահատութեան և վշատութեան պատկերը գարձեր էր, երբ զլուխը վերցուց՝ գէմբը արցունքով մթջուած էր բոլորովին։ Վարդ մը ձեռքին տակ զտնուեցաւ, զայն առաւ նէ և բերանը տարաւ թափով (vivement)։ Ստեֆան այս տեսարանին վրայ խոյս տուաւ հեռացաւ անկէ, վասն զի եթէ ներսը մանէր զնէ պիտի սպաննէր անվրէպ։

Իր միօրեայ երազը մարեր էր, սիրով կ'արիւնէր, բայց խիզճը կը վերակենդանանար։ Անազորյն ետութիւն մը պէտք էր ունենալ նա

զնէ սահպելու որ զինքը ժամանակաւ սիրելուն համար իրեն հետեւ :
Ա'ն , Հետովլնի վրէջը լիովին լուծուած էր :

Ստեֆան ամբողջ զիշերը ոտքի վրայ անցուց և ժամանակաւ Լօ-
ստոկովից կոմսուհւոյն իրեն զրած բոլոր նամակները բայցաւ այն
պէտքէ մղուած՝ որ մարդ կզգայ իր վիշան ու մորմոքը ևս աւելի
արծարծելու համար : Իր կարդացած մ'ն մի տողը սլաքի մը պէս
սրտին մէջ կը մտնէր և վէրք մը կը թողուր հոն : Նէ ինչպէս
կը սիրէր զինքը անտեն և ինքը ինչ հաւատաբմութիւն ունէր նէ-
րա վրայ :

ԺԵ

Անցելցն այս սրտակեզ յիշասակներով զբաղած էր Ստեֆան
երբ առաւօտը վրայ հասաւ : Վերջին նամակը կարդալէ ետքը նա
իր որոշումն ըրած էր :

Քիչ մ'ետքը կոմսուհւոյն տունը կը մտնէր : Զինքը թեթև ժպի-
տով մը ընդունեցաւ նէ ու իր ուղևորութեան հաղուստը ցուցնե-
լով,

— Կը տեսնես , բարեկամդ իմ , ըստ անոր , ահա սրտաստ եմ :
Ան ատեն Ստեֆան զնէ նստեցընելով ,

— Բոլոր քաջութիւնդ ժողվել պէտք ես , սպատախանեց :
Կոմսուհին զլխովին սարսափած անոր երեսը նայեցաւ :

— Թէ ո՞ր հիմակ քեզի լուր բերէին թէ ինսրօլիօ մարքիզը մե-
նարտութեամբ կռուեցաւ . . . աւելցուց նա :

— Քեզի՞ հետ :

— Ինձի հետ . . . Զքեզ կը սիրէր նա . . . զինքն սպան-
սեցի :

— Աստուած :

Չայնը իր որկորին մէջ սպառեցաւ : Ստեֆան սպահ մը զնէ
խեղդել ուզեց , այլ իր զայրութը զսպելով ,

— Միամիտ եղիր , ըստ , զքեզ փորձելու համար ըսի . . .
Մարքիզը ողջ առողջ է , բան մը չունի : Դուն մէկ աղաղակի մէջ
զով սիրելու համչցուցիր ինձի :

Կոմսուհին բոլորովին գեղնած մնաց իր առջև : Երբ մեխելու
համար մուրս ելաւ նա ,

— Ի՞նչպէս զիս չարդիեց , ըստ իւրովի , զլուխը կէս մ'ետին
դարձնելով իբր թէ տեսնելու համար որ իր ետեւ պիտի չզար
նէ :

Հպարտութիւնը արիստթիւն տուաւ իրեն իր ուղին շարունակե-
լու , բայց համբուն առաջին անկինը երբ ալ ամարանցէ զինքը
տեսնելը անկարելի էր , յանկարծ իր սիրան ելաւ ու քարի մը
վրայ ընկաւ :

Քանի մը ժամուան մէջ իր ամեն ունեցածը կորանցընողը ինչ
զգայութեան որ ենթակայ կը լլայ , նոյնը զգաց նա երկրորդ օրը
տենդուտ քունով մը տառապեալ զիշեր մ'անցընելէ ետք , Սէնթ-
Օնօրէ արուարձանին այն ապարանին մէջ ուր իբրև օտարական որ
երկցեր էր մինչև այն ատեն : Բարցյական տեսողութեան (օրիզու-
մորական ներդործութեամբ , կարծեց թէ ներկայ ժամը
նախնական օրին տարիներով ու ամիսներով կը բաժնուէր : Իր ե-
տին նորատի ու բարեբաստիկ Ստեֆան մը տեսաւ որ աշքերը աստ-
ղերուն վրայ անկած կը քաշէր , և յետոյ անոր աեղ՝ ուրիշ Ստե-
ֆան մը կ'երեւար իրեն , տիսոր , աշնագէմ ու յոպնաբեկ :

Օր մը բաւական եղեր էր այս փոփոխութեան համար : Մերթ
ընդ մերթ նաև Օպօն վաղելով կոմսուհին տեսնելու յետին փորձ մը
փորձելու խորհուրդն ալ միաքը կու զար , բայց ի՞նչ օգուտ : Մի-
թէ գարձեալ նոյն իրականութեան գէմ պիտի չզարնուէր :

Յետոյ նոյն իսկ իր տկարութենէ կը զայրանար , կը բարկանար
այն տեսակ մը ընկճումի զէմ՝ որու ենթակայ եղած էր իր բոլոր
էութիւնը :

Ճուսկ ուրեմն , ինչի՞ վրայ էր խնդիրը — Զինքը ալ չէր սիրեր
կին մը՝ որմէ սիրուած էր ժամանակաւ : Միթէ նորալուր սպատմու-
թիւն մ'էր այս : Միթէ ասոր նման շատ գէպքեր՝ զօրս տեսած էր
նա , պէտք չէին զինքը այս ելքին սպառաստած ըլլալ :

Բայց, եկու տես որ վիլխառվայութեան խրատներն և փորձառութեան դասերը հեղեղի մը սաստկոթեան դէմ իբր թումբ զրուած չոր տերեներու կը նմանին, երբ ինդիրը մեր որտին կը վերաբերի: Ինք իրեն շատ մը յօրդորական քարտներ տալէ՝ ետք՝ Ստեֆան միայն մէկ բան կը տեսնէր, այսինքն թէ կոմուհին ձեռքէն կորսնցուցած էր և ասոլ իր հաստատամութիւնը հիմն ՚ի վեր կը կործանէր:

Օրերը դանդաղ և ծանր կ'անցնէին: Իրիկուն մը օսոնի ամառանոցին առջե գտնուեցաւ նա: Մարը մանելու մօտ եղող արեւ շառաւիդները, ծառերու գաղաթները կը լուսաւորէին, նոյն ծաղիկները կ'օրօրուէին դարձեալ իրենց բուներու վրայ, այլ վանդակապատ դրան վրայէ ծանուցակիր մը կախուած էր:

Պարտիզպանը որ ճանչեր էր զինքը բարեեց և մօտենալով,
— Գիտէք անշուշտ, սպարօն, ըստ, որ կոմուհի տիկինը, արդէն երեք շաբաթ է մեկնեցաւ:

Այս, դիտեմ, սպատասխանեց Ստեֆան խորունկ ձայնով մը:
Նէ մեկնած էր: Անոր համար էր ուրեմն որ Ստեֆան և ոչ տեղ մը չհանդպէր էր թիսրօլիօ մարդիղին:

Այս հարուածը թէկ մեծ ու սաստիկ էր, բայց Ստեֆան երկար ատեն չսմսայ իր ցաւոց վատ խրատներուն: Սաստիկ ձկնաժամերու յաջորդող այնառաջին տկարութեան դէմ՝ շուտով կոռեցաւ: Իր հօրը դիտաւորութեանց և գաղափարներու աւելի ևս յարեցաւ, ճամբորգութեան ելաւ, Անկիսա, Ալմանիսա, Դտալիս սպորտեցաւ և յարատե ջանքերով միտքն իր ընդածին կորովին մէջ պահէց:

Երբեմն Բարիդ կը վերաբառնար, ճամանակ մը հն կը մնար, ընկերութեան մէջ կը մաներ և ընթերցումի մէջ կը փնտուէր նոյն մնուղը որ դորձի մէջ կը դանէր:

Բնութիւնը անհասնում՝ սպաւէններ ունի արի սրտերու համար որ կեանքի փորձերը կ'ընդունին և անոնցմէ շնորհիր ամենեին:

Ստեֆան քանի կը կռուէր, այնքան կ'արիանար: Լոպոկովից կոմուհին պատիերը՝ որ արդէն իր մոքէն կէս մը ջնջուեր էր իր զանազան զբաղմունիներով, իր սրտին մէջ նուաղ տեղ մը բռնել կ'ոլուէր:

Սակաւ առ սակաւ, ինքոնքը աւելի ազատու անձնիշխան կ'ըլզ դար և իր սիրայն պաղած ըլլալուն ապացոյց մէր իրեն համար՝ զնէնուաղ ատելլ: Երբեմն կը ժպտէր իսկ յիշելով այն երգումները որ փոխանակեր՝ ու տառապանքները որ կրած էին ատենօք իրարու համար:

Մարդուս սրտին ամենէ մեծ թշուառութիւններէ մէկը, վերստին իր կորմնցուցած զգացումներու մէջ չկրնալ մոնելն ու կրկին անդամ անոնց սաստկութիւնն ու խորութիւնը չկրնալ իմանալն է: Աը զայ ժամ մը որ կը զարմանայ անի թէ այն յեղյեղուկ արարածն, իր քոյլերէ ի՞նչ զերապոյն բան ունէր, որ անոր սսուերին համար՝ նախ սյնքան աւին և խանդ զգաց ու յեայ այնչափ արցունք թափեց, ալ անոր գծալրաւթիւնը չնշմարեր նա այն ներքին հայելոյն մէջ՝ որ ժամանակաւ անոր զեղն ու հրապոյրը այնքան յստակորէն կը ցոլսցընէր և եթէ ապազային մէջ անոր պատահի անդամ՝ տեսակ մը զարմանքով կը նայի անոր:

Աչաւասիկ է այն բերանը որու ամենէ թեթե խնդումը կամ ժպիտը լուսի մը նման օրը կը լուսաւորէր, աւասիկ են նէրա աչերը, դարձեալ նոյն երանդն ու զյոնը ունին և նոյն երկայն արտեսմունքն են որ զանոնք կը հովանաւորեն, և սակայն զանոնք կենդանացընողը նոյն շաբիլը չէ, երբեմն եղական կը թուէին անոնք իրեն, հիմակ անոնց նման, շատ ու կարելի է նաև աւելի զեղեցիկ աշեր կը ճանչէ, ուստի զրեթէ չեղնական հաւաչով մը կ'ողջանէ զանոնք յիշելով որ օրին մէկը անոնց համար սիրով կը մոռնէր:

— Երամէ բաժնուած օրս քիչ մնաց որ զինքը պիտի սպաննէի, կ'ըսէր իւրավի Ստեֆան, և եթէ այսօր յանկարծ իմ առջիս եւրեց, չզիտեմ՝ բայց կարելի է ձեռքիս երկնյուննեմ իրեն:

ԺԶ

Օր մը անուղղակի ճամբռով մը իմացաւ որ Լօպօկովից կոմսուհին Թիսբոլի մարդիդին հետ Սկովախա ճամբորդութիւն կ'ընէր, և միայն ցաւ զդաց :

— Խեղձ Մարի, մըմոաց, ով դիտէ տարիէ մը, կարելի է վեց ամսէն, նէ որո՞ւ հետ և ո՞ւր պիտի ըլլայ :

Հետիվճակ այս միջոցին, ընկերութեան համակրութիւնը լիորէն կը վայելէր և իր կատարեալ զեղեցկութեանը մէջ կը դանուէր : Հակառակ՝ այն համեմատական առանձնութեան՝ ուր իր ամուսինը թողած էր զինքը, նէ տիեզերական համարում մը վաստիած էր : Բան մը արատ չէր բերած իր բարի համբաւին՝ որ պլորեայ թափանց կութիւն և գիմացիանութիւն մ'ունէր : Ծերունի Քլոսքան կը պաշտէր զնէ և կը զարմանար թէ ինչպէս իր տղան իրեն ալ պէս չէր պաշտէր :

Երբ նոր հանդամնքերով ու այնպիսի մոքի աղատութեալր մը զոր երբէք ունեցած չէր, ամուսնական յարկին աակ մտաւ նորէն, Ստեֆան իր կիմը դիտեց ու քննեց : «Նէրա բնութեան հաւասարութիւնը, արագամտութիւնը, շնորհալիր ու ապահով յարաբերութիւնները, ու ամենափոքր բաներու մէջ ունեցած ճիշգ դատողութիւնը իր տունը բարիզի ամենէ հաճելի տուներէ մին դարձուցեր էին :

Հետիվճակ այնպիսի յատկութիւններ ունէր որոնք՝ շատ պահանջմանքեր կրնային արդարացընել, բայց նէրա միակ պահանջմանքը կամ փափարիր բարեկամներու հաճելի և ամենօրեայ պղտի առիթներու մէջ անոնց օգնող ու օդտակար ըլլան էր :

— Անձնուիրութիւնը պէտք է որ մանր մասերով բաժնուի, կը սէր նէ, ինչպէս որ սակի զբամ մը կը փոխեն անոր թասուն (ποτομαίε) ողորմութիւն տալու համար :

Բոլոր իրեն մօտեցողները իր այս հաճելի տրամադրութենէ օգուտ կը քաղէին և իր վրայ միայն դորովալիր ու յարդալի իերպառվ կը խօսէին :

Այս գովասանական համերգը (concert) Ստեֆանի ու շը դրաւեց, դիտեց նա զշետվիճ . մտիկ ըրաւ, զննեց և իմացաւ որ նէրա համար ըսածնին չէ թէ չափազանցութիւն մը այլ միայն արժանաւոր հատուցում մ'էր : Յանդէտս իրեն՝ մտքին մէջ համեմատկան հաշիւ մը տեղի ունեցաւ որմէ յաղթական ենողը աւելորդ է ըսել որ Լօպօկովից կոմսուհին չէր : Տեսաւ նա որ Հետվիճ ալ նոյն հրապուրիւ յատկութիւններն ունէր եռանդէ ևս զտրկ չէր, բայց աւելի լրջին ու խորիմաց էր և դամ քան զդամ անզգալի կերպով սկսաւ կենակցիլ նէրա հետ :

Իրիկուն մը մէկտեղ նստած էին : Հետիվճ որ իր կեանքի սովորական եղող առարկաներով բոլորովին շրջապատուած, նորատիպ գրքի մը թղթերը կը պատուէր, Ստեֆանի գառնալով ըսաւ :

— Զէ՞ մի որ աւելի աղէկ կ'երթաս :

— Այդ հարցումով ինչ ըսել :

— Հարցուցածս շատ պարզ բան մ'է : Ենթագրէ որ կինդ չեմ և պատասխան տուր . . . : Կոմսուհիէն ինչ լուր :

— Ճամբորդութիւն կ'ընէ, պատասխանեց Ստեֆան :

— Մտքէս կ'անցնէր, վասն զի պարտիզին գուռը միշտ դոց կը մնայ : Այս այսպէս պիտի ըլլար և ահա եղելութիւնը իրաւունք կը տայ իմ այն նկատութիւնը՝ որոնց վրայ օր մը կը խօսէի քեզի : Սակայն բարէ, կարծեմթէ, եթէ ես մեծ խենդութիւններու ճամբան բռնէի երբէք, այնքան հաստատ պիտի մնայի նոյն ճամբուն մէջ, որ գոնէ հաստատութեանս համար խենթութիւններս ներելի պիտի ըլլային, վասն զի տեականութիւնն ալ տեսակ մը նուիրագործութիւն (consécration) է : Գու ալ զգացումը այնպէս չէ :

Ստեֆան զլուխը ծռեց լուելեայն :

— Երգեր կան, շարունակեց նէ, որոնք շատ մը առաներ՝ (complet ունին և ամենքն ալ նոյն եղանակին վրայ կ'երգուին : Ես Ճղնածամը սկսած վայրկեանը քաջ աեսայ : Վարագ կը ցաւէի, բայց ձեռքէս ինչ կու զար : Միթէ շատ տառապիցար, Ստեֆան :

— Շատ :

— Եւ հիմայ :

— Ներեցիլ նէրա :

Ճնշգւահան ԵՐԳՈՒԹՅՈՒՆ

— ԱՇ, ըրաւ Հետովիճ, որու աչերը վառեցան յեղակարծ . յետոյ զուարթ ձայնով մը յարեց, — դու ինէ լաւազոյն սիրտ ու նիս աներկբայ :

Իւր գրքին թերթերը կարելը լմցուցեր էր նէ, այն ատեն զայն սեղանին վրայ դնելով՝ յաւելցուց :

— Եթէ ես իրեն տեղը ըլլայի, ինձ ներելուդ պիտի բարկանայի :
— Այդ զարմանալի է :

— Զարմանալի չէ, այլ կանացի զդացում մը : Չեմ կրնար ըմբռնել որ կին մը մէկու մը սէր ներշնչելէ եաքը, միայն անտարբերութիւն ներշնչէ : Ատէ զիս եթէ ալ չես սիրեր, բայց մոռացնովդ մի նուաստացներ զիս :

— Նորիկա հսկարտութենէ կը ծագի միայն և այդ զդացմանդ համար կը միմիթարուիմ, վասն զի վրադ պակասութիւն մը տեսած չըլլալովս, ինքզինք նուաստացած կ'զգայի :

— Ո՛չ, ինչ պէտք կայ որ դու ինձ փաղաքշանք և դրուատ հիւսես : Դիտես որ ամեն կեղծաւորութենէ ազատ թողուցի զքեղ :

— Բայց միթէ ատոր հակառակ մուտ ըսելը վրաս պարտք դրի՞ :

— Եյդ մէկը թողունք : Ժամանակը փորձով պիտի ցուցնէ քեզ թէ վրաս հպարտութեան հովիս անդամ շկայ . . . : Ի Հունադարիա Ճամբորդութիւն ըրած միջոցիդ առիթ ունեցեր էր կոմսու հին տեսնելու, նէ կը կը կը կը :

— Կը վալսէր, գոչեց Ստեֆան :

— Այն, ինչո՞ւ :

— Ոչինչ, շարունակէ :

— Նաև շատ լաւ կը պարէր : Առջևէս անցած ատեն զինքը կը դիտէր : Նէ յայտնագէս ամենէ հիանալի կիներէ մէկն էր զորնոր պար մը հանդիսականներու զարմացումին կրնայ ընծայել . բայց ինչ ըսեմ, մէկ նայուածքով համոզուեցայ թէ նէ ստեղծուած չէր զգալու համար այն յաւիտենական զդացումները որոնց վրայ դու ապահով ըլլալ կը կարծէր :

— Բարէ, ամեն ինչ անցաւոր է :

— Ամեն ինչ, բայց ի այն բանէ որ չանցնիր, պատասխանեց Հետովիճ սիդալով :

Թէլը բերին :

— Եւ հիմակ, կրկնեց նէ զՍտեֆան մեծարելէ (ՏԵՐՎԻՇ) ետքը, նորէն պիտի սկսիս :

— Ո՛չ, ոչ :

Հետովիճ սկսաւ ծիծաղիլ :

— Ահա աղաղակ մը որու անկեղծութեանը վրայ մարդ չկրնար տարակուսիլ, բայց փոթորիկն ու ալեկոծութիւնը ամենէ շատ անիծող նաւաստիները, ծովափէ տաղտուկ կ'զգան ու վերստին ծռվերը կը շրջին :

— Երդեօք, նորէն շարունակելո՞ւ կը յորդորեն զիս :

— ԱՇ, ես անձնապէս շահ մը չունիմ սոյն ինդրին մէջ . . . պարզ խօսակցութիւն մը կ'ընենք . . . մնացածը քու զիանալիք բանն է :

Այս խօսակցութիւնը Ստեֆանի մոքին վրայ բաւական աղդու տպաւորութիւն մ'ըրաւ ու զինքը քիչ մը զօրացուց : Հետովիճը այս աստիճանի իրմէ պաղած չէր կարծեր նա : Բայց նէրա կերպարանի վերայ շինովի բան մը չկար, — այլ միայն քիչ բարեկամ եղող անձի մը մտերմական ու բնական խօսուածքը : Երբ նա այս մակերեսոյթը ծափել ուզեր էր, օդն ու սատար գտնելու տեղ՝ նէրա կողմէ յանկարծական պաղութիւններով խառն անտարբեր հովեր տեսեր էր որոնք զինքը ետ կը մղէին :

Ճամանակը իր ազդեցութիւնը ըրած էր և այն վեհ Հետովիճը օր չէր կրնար ըմբռնել թէ մարդ կրնայ փոխուիլ, ինքն ալ փոխուեր՝ և իր երբեմն ունեցած զգացումներու և ոչ մէկ մնացորդը կը կրէր վրան :

ԺԵ

Երբ մարդ՝ երկար ատեն ապրած է առանձին (exclusif) կիրքի մը ազդեցութեան տակ՝ որու միայն մոխինները մնացած են, այն-

պիսի երեսոյթ մը աեղի կ'ունենայ որու հանդամանքները դժուարաւ կ'իմանայ անիկա : Նախ խորին անհանդստութիւն մը կ'զբայ , կը կարծէ թէ նոյն իսկի թոյութեան սկզբունքը կազմող բոլոր տարերքը յանկարծ լուծուած են , ասոր հետ կը խառնուի սաստիկ վշատութեան զգացումմը : Յետոյ ապշութիւնը կ'սկսի և մարդկային զբաշ մունքներու մեծ մասը հասարակ և զնուած կ'երեխն իրեն : Կը զարմանայ անիկա թէ ինչպէս անոնց կապուած են մարդիկ , իր ջերմութիւնն ու լցոյը կը պահասին : Առսաւոր գօտիներէն կ'ենէ , պաղ ու մթին գօտիներու մէջ մանելու համար :

Առեն մը , վանքերը ապաւէն էին վշատրեկ հոդիներուն որոնք ծայրադյոն յուղմունքէ ետքը , ծայրադյոն խաղաղութիւնը հոն կու գային փնտուելու : Այսօր Պ. տը Ռանսէի* ընթացքը չենք կրնար բացատրել : Կան մարդիկ՝ որ իրենց կուքերուն խորտակումը ետքը մէկ մ'ալ չեն վերադառնար . և այնպիսի աշխատութիւներու կը պարապին որոնց մէջ հասաստուն կամեցողութեամբ , կրնան ամեն ինչ մուռնալ , մինչդեռ ուրիշներ աւելի դորովալիք (tendre) և հազորդուն բնութեան տէր ըլլալուն , երկար ատեն չեն կարող հեռանալ իրենց ապրած մթնոլորտէն , նման եղնիկի մը որ կը վերադառնայ իր որ ջը ուրիէ շուները զինքը հալածեր էին , դարձեալ սիրոյ մէջ կը ինգրեն սիրային վէրքի մը բոյմն ու դարմանը :

Նախ մատնութեան ժամուն՝ բոլոր իգական սեռը զգուանք կը սպատճառէ իրենց , բայց կամաց կամաց այն մթին ամբողջութենէ իին մը կը զատուի և կը մեծնայ հորիզոնի եղերքը փայլող պայծառ աստղի մը պէս , զիրենք իր լուսովը կը պատէ , իր շնորհալի հրապոյներով կ'ողողէ և նէրա քով իրենց սիրած վերածնութիւն մը փնտուելու կը փութայ :

Տագնապալի այս ժամն հնչեր էր Ստեֆանի համար , բայց նա

*Պ. ու Ռանսէ 1626ին ժնառ , իրուէնաւ Ռէւլէօն նուռն էր և ուրանաբուած էր ուիշն Սժնուացնի , անոր մահուան վրայ սաստիէ շաւելութեարիստներու վանդաւ ու աշունեցաւ , երաւ նոյն վանդն վանդային եղաւ և աղաւիարակն կանաներուն մէջ այստիւ իսկուսութիւններ ըլլաւ որ և ու մէջ սահման մէջ իայն : 1663ին հունաւ յարդի ու հնիքի վրայ :

Գ. Ա.

Դէետվիճ ուշի ու շով քննելու ատեն կը հետեւ էր այն մարտիկներու (homme d'epée) օրինակին՝ որ կուոյ ասպարեզի մը մէջ իրենց արիւնը թափելէ ետք , պատերազմը լմացածին պէս իրենց զործոնութիւնը դրական ասպարիզին մէջ կը փոխադրեն ու ձեռք կ'առնուն գրիչը զոր իրենցին շատերը վարպեսներու պէս զործ ածած են : Իր մոքի միտումը զինքը բնականօրէն կը մղէր իր տեսած տեսարանները պատմելու :

Այս դիտաւորութիւնը շուտով Հունիարէյ աղուրամբունիւն պատմանէն զրելու փոխուեցաւ : Իր յիշատակներէն զատ հօրը օդնութիւնն ալ ունէր նա , ասկէ զատ Յովհաննէս Զէլէսիր կոմն ալ շատ թուղթեր և յիշատակաբաններ թաղուցեր էր որոնք թանկադին նիւթերով լի էին և կը նմանէին հանքի մը ուրիէ լիարուոն կերպով կրնար քաղել :

Այսպէսով իր երեկոյթները դրականութեան պարապելով կ'անցընէր : Հետվիճ ալ իր դիտաւորութեան հաղորդ ըլլալով կ'աջակցէր իրեն և ստէպ անոր քով ատենադպրի պաշտօնը կը վարէր :

Նէ իր հօրը թղթակցութիւնը՝ որ բարեպաշտական ինամով մը պահած էր , կը քննէր (collationner) , 1849ի* դէպքերու հետ յարաբերութիւն ունեցող մասերը կը քաղէր անկէ , թռոցիկ (volante) թերթերու վրայ կ'ընդօրինակէր զանոնք ու Ստեֆանի կը հազորդէր :

Այս տեսակ մը խմբադրութիւն էր՝ որմէ Ստեֆանի երկասիրութիւնը մեծապէս շահեցաւ : Նէրա ներկայութեամբ ու զործակցութեամբը իր աշխատութիւնը թեթեցաւ ու հրապուրիչ եղաւ : Սոյն աջակցութիւնէ աւելի սերտ մաերմութիւն մը յառաջ եկաւ : Հետվիճ Ստեֆանի գահինը կը մտնէր առանց անորմէ կանչուած ըլլու և եթէ չգար , անիկա շուտ մը կ'զբար որ բան մը պակաս էր իրմէ :

Մէկտեղ թատրոնը կ'երթային , ձի կը հեծնէին ու ընկերութեան մէջ ալ մէկտեղ կ'երթէին :

Պուլօններ անտառին անմարդի ծառուղիներու մէջ՝ ուր երբեմն

*Ստեֆանի մէջ աղուրամբունիւն նուռնուած :

Առաջովարից կոմսուհեոյն հետ հիր կու դար, Ստեֆան դանուած
ատեն չէր կրնար իր ժամանակը բռնել:

Անոր ամեն ծառերն ու շրջանները զիտէր նա: Կը յիշէր որ նէ
սա տեղ սոսկումի աղաղակ մը ձգած էր տեսնելով իժ մը՝ որու
հետքը ճամբուն մէջտեղէն կ'անցնէր շեղակի: Քիչ մ'անդին իր
արշաւակի սրացող նժոյզը զայրացեր կատղեր էր: Ասդին նէ կայ
առեր էր, գմնիկի չիւղ մը կտրելու համար զոր իր գլխարկին խօ-
ժեր էր:

Վարը՝ այն հովանաւոր արահետին մէջ, հետիոնն ճեմեր էին
ծանրապայլ, արեր մարը մննելու ատենը:

Երբ իր յիշատակներու ամբոխը զինքը չափաղանց կը նեղէր, կը
ծանրանար նա ու տիրութեան հով մը իր դէմքին վրայ կը տա-
րածուէր: Սէն-Ճէյմսէ չէր ուղեր անցնիւ:

Ճետլիճի աշերը այս անցաւոր հովերը կը նշմարէին և նէ՝ ա-
նոնց նշանակութիւնը և շարժառիթը կ'իմանար, բայց անոնց վրայ
ոչ աւելի մտախոհ և ոչ նուազ բարեհամբոյը կը դառնար: Եթէ
նա տիսուր էր, զայն իր տիրութեան մէջ կը թողուր, իսկ եթէ
զուարթ՝ ինքն ալ ինդակից կ'ըլլար անոր:

Երեւմն յանկարծ կը հարցափորձէր զանի: Խնդրէս որ առա-
ւոտ մը իր ձին քաշելով,

— Աղէկ միտքս եկաւ, ըստ, ինչո՞ւ անցեալները «Կը վալսէր»
ըսելով ճայն մը ձգեցիր «Նէ մեռաւ» ըսելու պէս: Վալս մը պա-
րելու մէջ բնչ զարմանակի բան կայ:

— Պատճառն ան է որ, ինձ տրուած խոստում մը կար:

— Մէյ մ'ալ չվալսելո՞ւ:

— Ճիշդ:

— Այդ շատ ծանը միանդամայն խիստ տղայական խոստում մ'է
այնպիսի կնոջ մը համար՝ որու երկիրը ամենքն ծնելու ատեն ան-
գամ կը պարեն:

* Ինչպէս «Ի լնիւցառ ովկառ» է անշառաւ, այս Գէրմանական բառը
շնորհանելով այն հայացացած են: Եւրոպական լըդուներու հետևելով որ
նշանը ըրած էն առանց արմարին դուռիւնեան:

Գ. Ա.

Պահ մը լուսութիւն տիրեց:

Ճետլիճի ձեռքը իր երիվարին նրբաթել բաշը կը զդուէր:

— Եթէ քեղի աղաշեմ որ այսուհետէ չվալսես, շարուակեց Ստե-
ֆան, կը խոստանաս չվալսելու:

— Զէ անշուշտ:

— Աան զի ինէ այս պահանջումը ընելու և ոչ մէկ իշխանու-
թիւն ունիս դու, և եթէ ընես յեղյեղուկ հանդիքի մ'արդինք է
այն անվրէպ:

— Սակայն եթէ այդ յեղյեղուկ հանդիքը կատակ մը չուլար իմ
կողմէ:

— Դարձեալ չէի կատարեր զայն:

Ճետլիճ շարունակեց իր ձին փայփայելը որ չնորհալի խոնար-
հութիւններ կ'ընէր, և ծիծաղուն դէմքով Ստեֆանի դառնալով,

— Բարեկամդ իմ, ըստ, պէտք չես այս պիշ պիշ աշերով ինձ
նայիլ: Այս այսպէս է վասն զի ուրիշ կերպ չկրնար ըլլալ: Քե-
զի հետ կը խոստավանիմ մտադիւր թէ՝ հոն ուր մարդու սիրտը կը
արոփէ սիրավառ, նաև ամենէ տղայական բաները իրենց արժէքն
ունին: Գնդասեղի հարուած մը սիրահարութեան մէջ՝ դաշունի
հարուածի մը շարիքը կրնայ հասցնել: Բայց բնչ աղբեցութիւն
կրնան ունենալ այս չնչին բաները երբ սիրան իր հրամարականը
տուած է:

Այս ըսելով նէ զդուանիք յանդիմանութեան անցաւ և մորակի
հարուածով մը պատճեց իր հէծաննելին որ սայթաքած էր (faire
un faux pas) և միշտ Ստեֆանին նայելով,

— Քո հարցումը, վրայ բերաւ, զիս կը միշտ քեղ ուրիշ մը ուղ-
ղելու, կը կարծի՞ս ուրեմն թէ իմ լնելիք խոստումն, ուրիշ կնոջ
մը քեղի տուած խոստումն աւելի տեականութիւն և ստուգութիւն
պիտի ունենայ:

— Կարելի է:

— Շնորհակալ եմ վրաս ունեցած բարի համարումիդ համար .

..: Անոր արժանի կ'ըղղամ ինք զինքս, և անոր համար չեմ
համարձակիր քեղի տալ այն պիսի խոստում զոր պահելուս վրայ
պահով չեմ:

Այս ըսելով նէ իր ձիուն սանձն ազատ ձկեց ու մեխեցաւ արշաւակի :

Նոյն իսկ այն իրիկուն՝ Հետվիճ Ստեֆանի յանձնեց յիշատակակարաններու ծրար մը որոնց համար իր հօրը հին բարեկամներու յիսունէ աւելի նամակներ գրած էր :

— Նշանակէ որ, ըստ ինդալով, զանոնք քեզի տալու խոստացած չէի ամենելին :

ԺԲ

Ասկէ քիչ մը ժամանակ ետքը Հետվիճ պարի մը մէջ զանուեցաւ ուր քմածին ծպիտ մը հաղած (costume de fantaisie) և հիմանալի կերպով զարդարուած էր : Զարմացական մրմունջ մը ամեն անդ իրեն կը հետեւէր :

Ստեֆանի նայուածքն ալ կը հետեւէր իրեն : Ասիկա իր ներսը կ'զգար վրդավի մը ծնիլը ու ամիլը որու բոլոր նշանները կը ձանշէր և զոր խզելու չէր ջանար :

Նախանձու և բարիկութեան զգացում մը սիրառ խածաւ սակացն երբ աեսաւ որ իր կինը ուրիշի մը թեր մասած, վալսի մը յորձանքին մէջ իր առջևէն կ'անցնէր :

ԱԼ չէր կրնար տարակուսիլ նէ, սիրահարուած էր նորէն և այս անդամ սիրածը նոյն իսկ իր կինն էր :

Այս սէրը յանկարձական պայմիւն մը չեղաւ այն զգացումին պէս որ Կապուլից կոմսուհոյն համար ունեցեր էր, այլ կը նմանէր երկար ատեն ծածկուած հրդեհի մը որ յանկարծ իր բոյերովը ամեն բան կը ծածկէ :

Այս պարը անվերջ թուեցաւ իրեն : Հետվիճ բոլոր հանդիսականներէ շրջապատուած էր ու իր յաղթանակներու հակառակ միւս կինները իր հրապարանաց մակնիսութենէ ու իր բարութենէ յափշտակուած իրեն համակիր էին :

Վերջապէս ինքինքը նէրա քով առանձին կտաւ կառքին մէջ ուր բիւր զգուշութիւններով և իննամով զնէ մուշտակներով ծածկեց : Մետաքսի կնկուղին տակ և ստուերին մէջ կ'ընդնշմարէր նէրա զեղանի դէմքը որ զոհութեան հովով մը կենդանայած էր ու նէրա հագուստներու տակէ իր մարմնոյն անոյշ առքութիւնը կ'ըզդար :

Քիչ մը ետքը կառքը, ապարանին բակը մտաւ, Հետվիճ արտաքին դրան սանդիխին վրայ ցատկեց թեթեակի ու իր սենեակը զնաց Ստեֆանի առաջնորդութեամբ :

Սենեակը պայծառ կերպով լուսաւորուած էր ու կրակարանին մէջ Ճարձատուն կրակ մը կը վարէր :

Ստեֆան նատաւ հոն ու Հետվիճի երեսը նայեցաւ :

Իր մաշկեակը (pelisse) հանած ասենա նէ դարձեալ իր բերիի զարդարանքին բոլոր զուարթ շքեղութեանը մէջ երեցաւ անոր Պարին իր վրայ ըրած ջիղաղրդիու ազգուութիւնը տակաւին շաբունակելով կ'երթար կու զար նէ անգուշ՝ և ամեն անզամ որ իր շնորհալի ու նազելի քայլով անոր առջեւէ կ'անցնէր, մոմբու լոյսը վառ ՚ի վառ կը փայլեցնէր իր վարդաղոյն ուսերու ձիւնափայլ Ճերմկութիւնը՝ և զիստերուն վրայ ըյնելով իր հասակը զծաղրող սնդուսին շողջողուն ծալքերը :

Նէրա բոլորտիքը տարածուող ու սենեկին օդուորտը լեցընող օղուն հոտերը Ստեֆանի զգայութիւնները կը զինովցընէին : Այս բիկ մը այլ յայլմէ՛ և շրջազգեստին մէկ մասը իրեն քսուած ատեն՝ նէրա ձեռքէն բռնեց նա ու դէպ' իրեն քաշելով,

— Հետվիճ, սիրականս Հետվիճ, մւմբաց :

— Ինձ խօսելիք բան մ'ունին, ըստ նէ քիչ մը յուղուած ։ Ստեֆան աւելի մօտ քաշեց զնէ, բայց որյն միջոցին հոն հոս շրջող լածուհի (femme de chambre) մը ներս մտած էր :

Հետվիճ նէրա կողմը դարձաւ :

— Ի մօտոյ ես կը կանչեմ զքեզ, ըստ :

*Այս բարեւ ըստ ամենց հայերէն և բարիէն իամ համբարուէն աշխատանքն ըլլալով զայն իբէտ քէ իւ հայեն անենք :

Եւ ետքը աղջիկը դուրս ելածին պէս, Ստեֆանի ուղղելով
հարցուց :

— Ի՞նչ կայ :

— Չես տեսներ ուրեմն, որ կը սիրեմ զքեղ ու քու մօտը հալ
և մաշ կը մեռնիմ, դոչեց Ստեֆան :

Հետվիճ գեղնեցաւ :

— Զիս կը սիրե՛ս, ըստ :

— Մոլեգին, յիմա՞րաբար . . . կը պաշտեմ զքեղ . . .

Հետվիճ տիկար շարժում մըրաւ իր ձեռքերը ազատելու համար
զանոնք կատող ձնշումէն ու պատասխանեց :

— Ա՛չ, զիս կը սիրես հիմակ, աշա բառ մը՝ որու ՚ի տրիտուր
բոլոր արինս կու տայի ժամանակաւ : Չես զիտեր թէ ես անատեն
որքան կը սիրէի զքեղ, բայց հիմակ ալ կարի ուշ է :

— Այդ խօսքը մի ըներ, մուցիր անցեալը զոր ես կ'ատեմ: Գոռ
րովիս զօրութեամբը ես քու սիրտը պիտի տաքցընեմ դարձեալ,
Հետվիճ երես նայէ և պիտի իմանաս որ մէկ խօսքով զիս աշխար-
հիս ամնէ երջանիկ մարդը կրնաս ընել դու :

Հետվիճ ետ քաշուեցաւ :

— Եւ դու այդ խօսքին արժանի ըլլալու համար ի՞նչ ըրիք :
Ես արին արյունք թափեցի, տառապեցայ, օրերով աղօթք ըրի,
օրերով յուսահատեցայ և դու բանէ մը չշարժեցար, անտարբեր
ու անզլայ մնացիր և մէկ մ'ալ զիշեր մը յանկարծ՝ կը դառնաս
ու . . . կը սիրեմ զքեղ — կ'ըսես ինձ և կը կարծես թէ այդքանը
բաւական և հերիք է ամն բան մոռցընելու, ամն բան սրբելու
համար: Ի՞նչ սիրտ կը կարծես որ ունենամ ուրեմն :

— Բան մը չեմ կարծեր, այլ կը սիրեմ զքեղ զոչեց Ստեֆան :
Իրաւունք ունիս, այո՛, չճանչցայ զքեղ, ապերախտ ու կարծը հո-
ղի մ'առնեցայ, այլ կը զլջամ ու ես ինքզինքս կ'անիծեմ, բոլոր
գոյութեանս մէջ չկայ նեարդ (fibre) մը որ քուկդ չլլայ . . .

Ստեֆան այս խօսքերն արտաքերելու ատեն՝ զնէ զգուանքով ու
հրակէղ համբոյրներով կը ծածկէր ու իր սրտին վրայ կը ձնշէր
դողդովուն :

Սակայն յուսահատական ձկով մը Հետվիճ ինքինքն աղատեց և

յանկարծ կարասիի մը վրայ ծփացող տանթելեայ * շղարշով մը
պլուելով անոր առջեւ կանգնեցաւ հոլանի թերը կործքին վրայ
դրած :

— Ա՛չ, անգութ ես դու, սիրտս կը խորտակես, զոչեց : Ի՞նչ
կ'ուզես ինէ, ի՞նչ կ'ոպասես : Մինչև հիմա թափած արցունքներս
քիչ եկան, չբաւեցին ուրեմն . . . : Իմ սենեակս կը գտնուիս և
զիտեմ որ կինդ եմ . . . : Գիտեմ նաև որ ես ուզեցի կինդ ըլ-
լալ և դու իմ վրայ ամեն տեսակ իբաւունքներ ունիս : Բայց թէ
որ այս շուրթերու վրայ համբոյրներ կը փնտուս, միայն զզուանք
պիտի գտնես հոն :

Ստեֆան բոլորովին սարսափած՝ մինչև սենեկին խորը քաշուե-
ցաւ : Սեմին վրայ կայ առաւ վայրիկ մը, բայց տեսաւ որ Հետ-
վիճ իր շղարշերու մէջ անշղրծ՝ հրեղէն նայուածքով մը իրեն կը
հետեւէր : Ասոր վրայ դուռը հրեց ու մեկնեցաւ նա :

ԺԹ

Երկրորդ օրը Հետվիճ նոր ապաքինեալ ու իր առաջին ոյժերը
փորձող անձէ մ'աւելի դեղնած և յոզնաբեկ գէմքով մ'ելաւ Ստե-
ֆանի դիմացը :

Նէ ձեռքն անոր երկնցուց և ըստ :

— Երկուքնիս ալ իրարու ներելու շատ բաներ ունինք, Ստե-
ֆան, սակայն զնէ, ապագային մէջ ինձ և քեզի՝ երեկուանին պէս
ցաւեր չտալու չափ կը սիրեն զիս :

— Եւ դու ըսէ ինձ, Հետվիճ, միթէ այն աստիճանի կը գար-
շի՞ս որ նոյն իսկ իմ ներկայութիւնը ատելի ըլլայ քեզի :

*Այս բառը արբէն հայացուցած է արքոյ Պ. Ռուսական, մէն ալ
իւ ժորժածէնք զայն Ռոյ Պլատէ նարդմանին որուած բայցարբութեանը
մարդունելով լիքէն :

— Կ'երդնում որ չէ, բայց բան մը կայ որ զիս աւելի խիստ ու չար՝ քան կեղծաւոր ըլլալու կը մղէ : Ներսս սիսեր կան որ կը խօսին և ամենէ պղտի յնցում, մը կը զարթնուն : Միթէ գու ինէ կ'ըստ պատեռ այն սովորական ու պատիր դրովը որ այր ու կին սովորապէս կը փոխանակեն մէջերնին :

— Ո՛չ, անշուշո ոչ, պոռաց Ստեֆան :

— Գիտէի այդպէս ըլլալը : Իմ այսպէս ընելովս թէև խստութիւն ըրած պիտի ըլլամ, բայց անով երկուքնիս ալ հաւասարապէս մեր դառն անկեղծութեան օրերն ունեցած պիտի ըլլանք . . . , սյու բոլոր տառապանքը որ դու հիմա կը քաշես ես արդէն քաշեցի : Աէջնիս խորհրդաւոր կապ մ'է այս :

Եւ առանց անոր երեսը նայելու աւելի տկար ձայնով մը յարեց :

— Այլոր, քեզի դէմ ունեցած այս ոմերս կը հաստատեն թէստոս դեռ մեռած չէ ու կ'զգայ . . . Սպասենք նայինք :

Այս բացատրութեան համեմատական մեղմութիւն մը յաջորդեց որու ներքեւ շատ տառապանքներ կը պահուէին,

Հետովիճ և Ստեֆան զիբար կը դիտէին : Կարելի է նէ կը վախնար որ զինքն յուղով ու վրուզով փոթորիկը չվերադառնայ, իսկ Ստեֆան իր կնոջ դէմքին վրայ յուսաստու կամ բօթաբեր նշաններ կը գնառուէր :

Կը խորհրդ թէ, նէ ի՞նչ ըսել ուզած էր արդեօք «Սպասենք» ըսելով : Ճշմարիտ զգացման մը արտայայտութիւնն էր այն, կանային զգացում մ'որ կօրուսեալ կիրքերու վրայ կը սկայ և անսց վերադարձ կը փափաքի, կամ թէ արդահատական լեզու մը, նման այն սուս խոստումներու՝ որոնցմով հիւանդ մը օրորելով կը խաբեն :

Նախ ջան՝ ի գործ դրաւ զնիւ ապահովելու, սկսաւ շատ յաճախ նէրա մօտը չդանուիլ և միայն նէրա զինքն ուզած ատեն սենեակը մանել :

Շատ չանցաւ Հետովիճ իր առջի բարեհամբոյր և զուարթուն բնութիւնը գտաւ վերստին, բայց տեսակ մը հայցերու (question) բոլորակիքը այնքան յամառութեամբ կը գտանար որ դիւրաւ կը գուշակուէր թէ իր միաքը անոնցմով զբաղած էր յարաժամ :

Դարձեալ Ստեֆան իր դահլիճը քաշուեր ու յարատեալ թեամբ կաշխատէր :

Սակայն քանի մը շաբաթ ետքը վրան մեծ վհատութիւն մ'նեկաւ տեսնելով որ Հետովիճի սրտին մէջ յառաջադիմութիւն մ'ըրած չէր :

Իրօք նէ իրեն համար քրոջ մը հողն ու խնամը, ժպիտներն ու սիրալիք ընդունելութիւնը կը ցուցնէր, բայց երբեմն ձանձրացեալ քրոջ մը :

Մինչ այս մինչ այն, օր մը կապօր Եքըլսի փոթորիկի պէս իր բարեկամին սենեակը մոտա :

— Զիս մտիկ ըրէ, ըսաւ, ոչ զիտէ թէ ի՞նչ ունիս, ես կարելի է կը զուշակեմ, բայց գտալէն հանուած մեռել դարձեր ես : Հասարկութիւնը կը զարմանայ և կը փսրուայ, անվայել բան է : Պէտք ինքինքդ թոթուել հեղ մը, ինծի պէս ըրէ :

— Դու ի՞նչ կ'ընես :

— Կը մեխիմ : Խտալիայի մէջ ազատութեան համար կը կռուին : Կ'երթամ միանալու սրտուտ ընկերներու որոնք լեռներու կողմերը կը մարտնչն մինչև թիրու խաղալու դիտաւորութեամբ : Վառօդի հոտը մարդուս միշտ օգտակար է : Հետու եկու և ութ օրէն սրի հարուածներ տալու հաճութիւնը կ'ունենաք . . . : Կրտզը տանի զիս, եթէ ան ատեն ալ ուրիշ բանի վրայ մտածես :

— Քաջ է, համամիտ եմ . . . կ'ընկերանամ քեզի :

— Պատրաստ եղիր ուրեմն, ժամը վեցին համբայ պիտի ելնենք : Կապօր մեխիմ պէս՝ Ստեֆան ախտոն իջաւ ու պատերազմի յարմար երկու ձի ընտրեց : Ծեր զինուորը՝ օր իրեն իրը սպասաւոր կը ծառայէր, պատերազմի երթալու համար համբայ ելնելին իմանալով ծափ զարկաւ ինդութենէն և երդում ըրաւ օր ժամը վեցին շոգեկառքը մտնելու կազմ ու պատրաստ պիտի ըլլային :

Կոմսուհին այս ուղեղորութիւնը լսած ատեն՝ զՍտեֆան շնորհաւորեց իր բանած համար :

— Առնական զործ մ'է այդ բանածդ, ըսաւ անոր, քանի մը ատենէ ՚ի վեր այնչափ փոխուած էիր օր կը կարծէի թէ ալ նոյն արիասիրտ Քլոոքան չէիր գու :

Ստեֆան կարմրեցաւ թեթևակի, բայց դլուխը վերցընելով,
— թէ կենդանի՝ թէ մեռած միշտ Քլօսք եմ ու պիտի մնամ,
ըստ իր տոհմական առածին ախարկութիւն ընելով:
Հրաժեշտի վայրկենին՝ Հետվիճ անոր ձեռքը սեղմեց ուժդին:
— Երբէք պիտի չներեմ քեզի, ըստ, եթէ դլուխդ դժբաղդոււ
թիւն մը գայ ու ինձ իմաց չտաս:

ի

Ստեֆան լեռներու գաղաթը, անտառներու մէջտեղ, կոխներով
ու արկածներով լի կեանք կեանք մը կ'անցըներ, բացօղեայ տեղեր
կը ննջէր, երբեմն առառ հրագէններու գոռումէն կը զարթնուր,
անընդհատ արշաւանքներէ կը յոդնէր ու յանկարծական յուսահա-
տութիւններու մէջ կ'ընէր որոնք զինքը իր ընկերներէ աւելի յա-
ռաջ կը մղէին:

Բուռ մը մարդերով այնպիսի երկրի մը մէջ կորսուած էր որ ընդ-
հանուր բանակատեղոյն չետ անմիջական և ապահով հաղորդակ-
ցութիւն չունենալուն՝ շատ քիչ անդամ իր վրայօք լուրեր կրնար
հաղորդել իր կնոջը և ինքն ալ դիպուածով միայն լուր կ'աւնուր:
Հեղ մը, տաք կոխել մ'ետքը՝ որ Ապրէզի կողմը տեղի ու-
նեցեր էր, խօսք ելաւ որ ծանր վիրաւորուած էր նա: Ասոր վրայ
օր մը ապստամքներու բանակետղը կին մը եկաւ: Ստեֆանի սպա-
սաւորը որ ձիերը կը գարմանէր ձանչցաւ զնէ:

— Տիկին կոմուհին, գոչեց:
— Տէրդ ուր է, ըստ նէ աշխուժիւ:
— Հոն, պատասխանեց զինականը տերեաշխն խոլիկ մը ցուցընե-
լով ուր Ստեֆան զիշերն անցուցեր էր:
Հետվիճ հոն վաղեց: Նոյն միջոցին ձիաթամրի* (boute-selle)

*Boute-selle չնահոյք բար՝ որ կը նշանակէ նետել զթամրը յիշաւ
գլու:

թմբուկը վարկին և Մաճառը իր տաղաւարին սեմին վրայ երեցաւ:
— Ա՛ս, կենդանի ես տակաւին, գոչեց նէ խնդազին:
— Միթէ զիս մեռած կարծեր էիր:
— Օրագիրներու մէջ, անոնդ վիրաւորներու ցանկին մէջ կար-
դացի ։ ։ ։
— Եւ անոր համար եկա՞ր — ըստ Ստեֆան թերը գէպ անոր
երկնցընելով, բայց խօսքը չկրցաւ լմնցնել, սիրտխաղը իր շունչը
կը կտրեր:
Բայց նէ իսկոյն իր եղանակը փոխեց:
— Փառք Աստուծոյ, կանգուն և քաջառողջ կը դժնեմ զքեզ,
ըստ, ու կը մեկնիմ նորէն:
— Ներէ զնէ որ քեզի ընկերանամ, ըստ Ստեֆան աւելի
պաղսւթեամբ:
Հետվիճ ձիով եկած էր զարտուղի Ճամբաներէ և կարապետի մը
առաջնորդութեամբ:
— Գիտե՞ս որ յանկարծ գնտակ մը ականջնուս քովէն կրնայ պէլ,
ըստ Ստեֆան:
— Լաւ, միթէ կը կարծես ուրեմն թէ այդ բանին աշակերտու-
թիւն ըրած չեմ ասկէ տասը տարի յառաջ Հունդարիայի մէջ:
Այս խօսքը անցեալլ յիշեցուց Ստեֆանի:
Մտովի տեսաւ նա տղմուտ ու սկ Ճամբան, ամպամած երկինը,
դետինները թրջող բարակ անձրես, խաւարչտին հորիզոնը ուր հրդե-
հին լցյսերը կը վառէին, աղետալի և որդեկարսյ մօր՝ որնոր Ճամ-
բուն վրայ ցատկելով Կազօրի կօշիկին փարեր էր, աղեկէզ ձայնը
իր ականջին հնչեց: Նոյն օրուան պէս՝ Հետվիճ դարձեալ իր քովն էր
սէդ ու խաղաղիկ՝ կրկին նոյն վասնդներու մէկ մասը կը պատեր
զնէ: Սակայն այն հեռաւոր օրերէ 'ի վեր ինչեր և ինչ'ը անցեր
էին:

— Այս ըրած Ճամբանիս քեզ բան մը չյիշեցնէր, ըստ նա
իր կնոջը:

— Ա՛ս, կը յիշես, ես շատ պղախկ էի ան ատեն:

Հետվիճ իր խօսքն աւելի յառաջ շտարաւ ու Ստեֆան ալ լուց:
Այս խօսքերէ ինչ պէտք էր իմանալ: Նէ իր տաղբիքը կ'ակնար-

կէր որ այն ատեն զարնան թարմութիւնն ունէր, թէ՝ իր առաջին գորովական զգացումները՝ զորս ժամանակը խանդարեր ու թառամցոցեր էր : Ստեֆան այս բաները չկրցաւ հարցափորձել :

Կէս ճամբան յանկարծ՝ բլրի մ'ետեի կողմէն հրազենի սոսկալի ձայներ լսեցին : Մտքէ աւելի արագ շարժումով մը՝ Ստեֆան ու իր գունդը սարավէ մ'անցան և տեսան որ ձորի մը մէջ ազատականերու վաշտ մը անակնկալ կերպով թռով իրմէ դերազանց թշնամիէ բռնուած՝ տեղի տալու կ'ստիպուէր :

Օդութիւն մը զիրենք կրնար ազատել : Ստեֆանի աշերը ձետվիճի կողմը դարձան :

— Իմ տեղն անոնց մէջ է, բաւ :

— Գիտեմ, պատասխանեց ձետվիճ ձգով մը :

— Բայց դռն ինչ պիտի ընես :

— Ամեն կուսակցութիւն՝ անոր ու անօգնական կին մը կը յարգէ ես կրնամ մինակս սա մօտի զիւղն երթալ . . . դուքուկիններուդ քով վաղէ :

Նէ այսպէս խօսելու ատեն՝ մոռելի պէս գեղներ էր, բայց իր ձայնը չէր դողար :

Ստեֆան ձեռքը բռնեց և թափով իր շուրթերուն մօտեցոց զայն :

— Եթէ չվերադառնամ, զքեղ Ասառնաց պահպանութեանը կը յանձնեմ, զոշեց ու իր ձիաւորներու դլուխն անցած՝ բլրակին զառիթափէն վար խոյացաւ արշաւակի :

Երեք բռպէ ետքը, ամենին ալ մուխին մէջ աներեսիթ եղած էին : Իրիկուան դէմ՝ և մինչդեռ ձետվիճ յուղուած, ջնրմստ և ասելու դէպէ՝ ի ձորին այն կողմը սեեռուած՝ ուր Ստեֆան ուղացեր թռեր չերը դէպէ՝ ի ձորին այն կողմը սեեռուած՝ ուր Ստեֆան ուղացեր էր՝ կ'սպասէր, զօրապէանիերու խումբ մը ելաւ մութին մէջէն՝ որ կ'սկսէր տարածուիլ, ու մօտեցաւ :

Ձետվիճ անոնց առջելը վաղեց :

Մէջերնէն չորս հոդի պատղարակ մը կը բերեին որու վրայ վերաւորեալ մը երկնցած էր :

Ստեֆան ելնել ովզեց, բայց իր բոլոր անդամներու վրայէ դուք մ'անցաւ. և նուաղեցաւ նա :

Սթառիած ատեն՝ զետվիճ իր անկողնոյն վերեր տեսաւ : Զնէ

զէպ ՚ի իրեն քաշելու համար Ճիդ մ'ըրաւ ու շուրթերը նէրա ձեռաքին դրած՝ ընկաւ :

Բաւական ժամանակէ ետքը միայն, առաջին անդամ զինքը պատուղ վիրաբոյժը անոր աղատումը իր դրայ առաւ :

Այս յարձակումին վերջը՝ ուր իր եռանդովը նետուած էր նաև մայորան զնտակ մը եկեր իր սրտին մէջ մխուեր էր :

Անակնկալ գէպքեր որ հետզէետէ վրայ կը համեմին անոր ապաքինութիւնը ՚ի վտանգի կը զնէին : Նոյն ինքն ալ իր հիւանդութեան դէմ չէր զներ ամեննեին :

Կարծնութէ թէ իր բարոյական զսպանակներ խորտակուած էին, և աւակայն չկայ հիւանդութիւն մը որու մէջ հիւանդին կամքը մահու դէմ յննակ մը չըլլայ :

Ձետվիճ չափաղանց կը վախնար այս բանէն, ոչ զիշեր և ոչ ցորեկ կը բաժնուէր անորմէ, բոլգոտինն երջանիկ կը դառնար երբ անոր շնչառութիւնը աւելի աղատ ու կանոնաւոր կ'ըլլար ու սրտաթունա կը գորար երբ հազ մը անոր կուրծքը յուղելով կարմրուակ փրփուր մը կը բերեր անոր շնորթերուն վրայ :

Երիկուն մը, քիչ մեաց որ սաստիկ տաղնապ մը հիւանդը մեռցնէ, գուրսը մըրիկը կը զուար ուցդիին ու Ստեֆանի շունչը կ'արգիլուէր, իր վտիտ ու չօրաբեկ թեկերը ծածկոցէն գուրս ելած կը շարժէին, հազիւ թէ կը լսէր ու կը տեսնէր :

Հեղ մը իր ձեռքերէ մէկը ձետվիճի ձեռքին պատահեցաւ, երբեսը նայեցաւ և սենեկին թափանցիկ մթութեան մէջ ճանչեց և զնէ մէկիկ հրելով,

— Որբեարի ու աղատ պիտի ըլլար, ըսաւ :

Ձետվիճ ծունկի վրայ եկաւ ու ձեռքերը միացուցած,

— Իմ սիրական Ստեֆանս, պատասխանեց անոր, կ'աղաջեմ զքեղ ապրէ ինծի համար, ապրէ ձետվիճի սիրոն

Իրօք ապրեցաւ նա և Ձետվիճ կրցաւ այն ողբմելի սենեկին՝ ուր մահը իր որսը կը գիտէր ակնապիշ, գուրս և կանդուն տեսնել զայն, բայց զինքը խնամող բժիշկը յայտնապէս ըսաւ որ ամենէ մեծ ու յարատե զդուշութիւնները պէտք էին ՚ի դործ դրաւիլ ապադային մէջ :

— Գերեզմանէ յարութիւն առնող մարդու նման բան մ'է նա : ըստու , որ Աստուած քեզի կը յանձնէ անոր կեանքը կը նմանի այն մարմրուն (vacillant) բոցերուն՝ որ խանձող փայտերու ծայրը պըլ-պըլալով կը կախուին . . . : Սաստիկ յուզմունք մը , մէկ վայր-կենի մէջ անոր աներեսյթ ըլլալուն կինայ առիթ տալ . . . Անոր վրայ հսկեցէք :

Հետվիճ ու Ստեֆան միջին Խտալիոյ համար մեխեցան կամաց կամաց ճամբայ հորդելով , Գլօրանսի մէջ աւելի պայծառ արև մը զիրենք կ'սպասէր : Ստեֆան անոր լուսին մէջ կ'ընկղմէր ինչպէս որ լուղորդները լողարանի (հայո) մը մէջ կ'ընկղմին , և ասով կը վերածնէր նա :

Քաղաքէ քաղաք պտըտելով կ'երթային և կայ կ'առնուին ուր որ յիշատակարաններ կամ Շուշիաւոր բնավայրեր իրենց ուշը կը դրա-ւէին , միշտ միաստեղ և քովի քով , ուստի բոլոր այս ուղերու-թիւնը կախարդական բան մը եղաւ :

Վիշտը բիւր ձեեր ունի և այնպիսի նորոգ ումներով կը շարու-նակուի որ զայն չեն սպառեր , բայց երջանկութիւնը միօրինսակ է և մէկ յատկանիշ ունի , այն է զմարդ յափշտակել :

Երջանիկ ժողովուրդներու համար ըսուած է թէ պատմութիւն չունին ամեննեին , երջանիկ մարդերն ալ ժողովուրդներու կը նմանին , եթէ ամեն իրիկուն Ստեֆանի հարցընէիր թէ նոյն օրը ինչպէս ան-ցուցած էր , առանց փափոխութեան պիտի պատասխանէր նա թէ Հետվիճն հետ էր :

Իր պատասխանը միայն այս էր , բայց այսքանը հերիք էր :

Այսպէսով Նարօլի հասան ու մենութեան անկուշտ փափաքով Սօրէնթի մէջ առանձնայան ու շուտ մ'անոր բոլոր ճամբանները ժուռ գալով ճանչցան :

Միշտ միաստեղ կը պտըտեին երկուքնին և կը փնտուին թագս-տոցներ (retraite) ուրիէ նարնջենիներու զովախառն շուքին տակէն քաջակի մը նման բոլորչի ծովածոյը կ'երեար : Միաստեղ կը կար-գային , կը խօսակցէին , կը լուիին , և նոյն խորին ու անոյշ զդա-յութիւններու լիութիւնը կ'զգային հաւասարապէս :

Հետվիճ , Ստեֆանի նուազ դեղնած դէմքին վրայ՝ առողջութեան

սլմակն ու կենկանութեան վերադարձը կը դիմէր , ամեն օր նոր յառաջադիմութիւն մը կը նշանակէր : Անոր ոյժը տեղը կու զար , թոքերը աւելի աղատօրէն կը շարժէին իր վերապնդացած կուրծքին մէջ , և իր նայուածքը կորուսեր էր այն սաստիկ փայլունութիւնը որ ջերմէ յառաջ կու զայ՝ ու այտեն այն մահացու գալուկը՝ կամ հրատապ կարմրութիւնը որ զինքը աշուգողի մէջ կը ձգէր :

Իրիկուն մը , այն ժամուն՝ ուր արել մարը կը մանէ , Հետվիճ և Ստեֆան պարտէղի մը մէջ նստած՝ զօր զալարեայ ալիքներ ծովան կապուտ ալիքներէ կը բաժնէին , բոցալառ հորիզոնը կը դի-տէին :

Ճամբու վրայ հնչող ոտնաձայն մը իրենց հիացումէ արթնցոց զիրենք , զլուխնին դարձուցին ու երկու ձիաւոր տեսան որ արշա-ւակի կը յառաջանային շօձիներու . և նարնջենիներու ստուերներու տակէ , և Ծիստօլիօ մարբիղին հետ Լոպօկովից կոմսուհին ճանչ-ցան :

Կոմսուհոյն շղարշը հովին կը ծածանէր և նէ իր ձիուն պարանո-ցին վրայ ծռած՝ իր դէմքին ընդհարու զով օդը ծծելով , ժպտուն բերնով և փալփլուն աշերով անցաւ առանց զիրենք տեմնելու :

Ստեֆան Հետվիճի ձեռքը բունեց և իր շուրթերն անոր փակ-ցուց լուելեայն : Այն ատեն տեսաւ նա որ նէրա արտեանունքնե-րու ծայրը արցունքի կայլակներ կը թրթուային :

— Ինչո՞ւ կու լս :

— Թո՞լ , պատասխանեց Հետվիճ , թո՞լ , վասն զի առաջին ար-ցունքներն են ասոնք որ երջանկութենէս կը թափեմ : Կոմսուհին տեսած ատենդ , չոռլացիր : Եթէ զեքու արդէն սիրած չըլլայի , այսօր սիրտս քուկտ պիտի ըլլար :

Այս ըսելով նէ անոր մօտեցաւ ու կարմրելով շարունակեց մեղմիկ :

— Գիտցած եղիր որ օր մը չդադեցայ զքեզ սիրելէ : Այս օր քաջ կ'զգամ որ միշտ իմ բոլոր մտածումներու և յոյսերու նպա-տակն իր գու , բայց հաւատարմութիւն չունէի , ըրած այնքան ան-արդիւն ջանքերէս ընկճած ըլլալով ինէ կը վախնայի , բայց մանա-ւանդ քու վրայ կը տարակուսէի : Հիմակ կը հաւատամ ու իմ սիր-տը կը բացուի :

Վերահաս զիշերը զիբենք միատեղ գտաւ հեծնի մը մէջ ուր իւրենց ձամբորդութեան վերջին օրերը պիտի անցընէին :

Աը դիտէին մօտակայ ու շողանշոյ ծովը որ արծաթի կոչակներ կը զլորէր : Երկնքի երեսը լուսինը կը փայէր կապոյտ յատակի մը վրայ : Շշուկ ու մրմունջ կը լսուէին ծովափէն ուր ալիքը կ'երագէր, և խնկաւէտ հօտեր ներս կու զային պալաէն՝ ուր յասմիկի դիւրաթեք ոստերու մէջէ զովասուն քամին կը սողոսկէր մեղմասիւք :

Այս միջոցին Հետվիճի աչքին առջեւ եկաւ ուրիշ զիշեր մը, որ առանձին և սրտաթունտ կ'սպասէր, այնպիսի յուզմունքով մ'առւլի՛ որ սրտին բախիւները կ'արդիլէր : Ընդնշմարեց այն ստուերը որ պարախղի մը լուսթեան մէջ տեսեր էր երբեմն, յիշեց այն գժնդակ ժամը որու հետևեր էին իր սիրալ առանձնութեան և սէրը մոռացօնի գատապարտող անագործյն ժամեր : Հիմա իր քովը կար մէկը որ նոյն գորովով և յուսով վառ՝ կը դողար, ասոր վրայ անհատնում անուշութեամբ խառն յուզմունք մը զգաց ու անով յափշտակուեցաւ գլխովին :

Սարսոււ մ'անցաւ իր վրայէ, հառաչ մը իր կուրծքը վերուց : Սաեֆան որ մութին մէջէ նէրա ձակտին պարկեշտ կարմրութիւնը կը աեմնէր՝ գրկեց զնէ . . . :

— Աը յիշես, ըսաւ, տարի մ'առաջ այսօրուան պէս քովդ կը դանուէի, բայց այն ատեն զիս չէր սիրեր դու :

Հետվիճի աշերը սքօղեցան և նէ ինքոյինքն Սաեֆանի թերու մէջ ձգելով ուժաթափ,

— Սաեֆանս, ըսաւ, կը կարծես թէ այսօր կը սիրեմզքեղ . . . :

ՎԵՐՋ

ԵՐԴ	ՏԵՂ	ՍԻՆ	ՈՒՂ
7	1	անձերէ	անձերու
17	8	փառ փառ	փար փառ
38	2	որոն	որուն

1673

2013

